

491.99-8

Ա-62

ՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ  
Կ. ԳԸԼԸՃՅԱՆ ԳՐԱՏԱՆ

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ

# Գ Ա Ն Ջ Ա Ր Ա Ն

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹԵԱՆ ԳԻՐԲ  
ՏԱՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՔԻ ՀԱՄԱՐ

Է Է ԿԸ ՊԱՐՈՒՆԱԿԷ 62 ՀԱՏԸՆԹԵ  
ՆԻԹԵՐ - 37 ԳԵՂԵՅԻԿ ՊԱՏԿԵՐՆԵՐ՝  
ՅԱՏԿԱՊԷՍ ԵՆՐՈՊԱՅԻ ՄԻՋ ՊԱՏՐԱՍ-  
ՏՈՒԱԾ - ԵՆ ՀՈՒ ՅԱԻՆԼՈՒԱԾ ՄԸ՝  
ԱՐՏԱՍԱՆՈՒԹԵԱՆ ԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆԵՐ-  
ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ Խ Խ Խ Խ Խ

ԳԻՆ 5 ՂՐՈՒՇ

Կ. ՊՈԼԻՍ  
ՑԳԱԳՐՈՒԹԻՒՆ Ե. ՄԱՏԹԻՍՅԱՆ

1910

04 MAY 20

13 FEB 2013

7598

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Յ. ԳԸԸՃԵԱՆ ԳՐԱՏԱՆ

491.99-8

428

Ա-ՅԽ

26-ԱՆ

Ա.ՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ

# Գ Ա Ն Ձ Ա Ր Ա Ն

8583

## ԸՆԹԵՐՅԱՆՈՒԹԵԱՆ ԳԻՐԳ

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՔԻ ՀԱՄԱՐ



Կ. ՊՈԼԻՍ

Տպագրութիւն Գ. Մատքինյան

1909

## Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն

Տարրական Դասընթացքի յարմարցուած այս ընթերցանութեան դասագիրքը պատրաստուած է ճիշդ այն մէջոտով որով հրապարակ ելաւ միջին դասընթացքի յատկացուած «ԳԱՆՁԱՐԱՆ» ը (\*):

Միշտ նոյն նկարագրի կազմուչքեան իտէպն է որ մեզի առաջնորդ եղած է նաև այս դասագրքին պատրաստութեան մէջ, իտէպ՝ զոր երկարօրէն բացատրած ենք միջին «ԳԱՆՁԱՐԱՆ»ի յառաջարանով, և զոր այստեղ կրկնելը աւելորդ կը համարինք:

Մենք կ'ուզենք միայն բանի մը խօսք ուղղել ուսուցիչներուն, որպէս զի իրենց ջանքերն ու մեր աշխատութիւնը ներդաշնակ ուղղութեան մը մէջ մնան և իրականացնեն զրքին ընծայելիք բարիքը:

Դիւրացնելու համար իրենց աշխատութիւնը, մենք իւրաքանչիւր հատուածի կցած ենք երկու տեսակ հրահանգ:

Առաջինը՝ Ընդդայնէի կէսեր՝ հատուածին նիւթին ու բառերուն հետ ուղղակի առնչութիւն ունեցող զիւրին հարցումներու շարք մըն է, որուն աշակերտը կրնայ հեշտիւ պատասխանել, օգտուելով անշուշտ ուսուցչին օժանդակութեան: Անոնց շնորհիւ աշակերտը չի կրնար սոսկ մեքենական ընթերցմամբ անցնիլ իւրաքանչիւր նիւթի վրայէն, այլ կ'ընտելանայ նիւթերու իմաստին և զիւրաւ կ'ըմբռնէ անոնցմէ բղխող բարոյականը: Ասկէ զատ, այդ հարցումները կը նպաստեն նաև աշակերտին ծանօթութեանց ընդարձակման:

Երկրորդը՝ Ուսուցչին բացատրութիւնները, դարձեալ հատուածին նիւթերէն բղխող բարոյական թելադրութիւններ են, զորս ուսուցիչը անհրաժեշտաբար պիտի ընդլայնէ՝ իւրաքանչիւր նիւթ բացատրելու և մեկնելու առթիւ:

Ինչպէս բացատրած ենք Միջին ԳԱՆՁԱՐԱՆի յառաջարանին մէջ, ուսուցիչը պէտք չէ բաւականանայ Բարիին վրայ միայն աւելի կամ նուազ որոշ գաղափար մը տալով, այլ պէտք է աշխատի որ Բարիին զգացուը:

(\*) Միջին ԳԱՆՁԱՐԱՆի առաջին եւ երկրորդ սպազուրթիւններ սպառած ըլլալով, մօտ օրէն պիտի հրատարակուի երրորդ սպազուրթիւնը, հիմնովին բարեփոխուած եւ պատշաճեցուած արդի պահանջներու: Անոր անմիջապէս պիտի հետեւի բարձրագոյն դասընթացքի յատկ ԳԱՆՁԱՐԱՆը:

— յաճախակի կրկնումներով և բարի գործելու վարժուժեամբ, — քնաւո՞ր տռօքեան փոխուի:

Ուսուցիչը զխաւորապէս պէտք է ձգտի շառ քացատելու. հետեւաբար, ամէն անգամ որ կարելի է, հատուածներուն մէջ զտնուող օրինակներէն դուրս ուրիշ օրինակներ մէջ բերելու է նոյն ինքն աշակերտներու կեանքէն. նոյն բանը նաև այդ օրինակներէն բղխելիք թելադրութեանց համար: Այս կերպով դասաւանդութիւնը աւելի կենդանի հանգամանք մը կը ստանայ և դասերու նպատակը աւելի անշնչելի կերպով կը դրոշմուի տղոց մտքին վրայ:

Զմոռնանք նաև աւելցնելու թէ բառերը մեկնած ենք այն իմաստով որով գործածուած են հատուածին մէջ: Սակայն այդ բառերէն կան որ ուրիշ իմաստներ ալ ունին և տարբեր նշանակութիւն կը ստանան տարբեր կերպով մը կամ տարբեր տեղ մը գործածուելով: Ուսուցիչը երբ այդ տեսակ բառերու, — մանաւանդ փոխաբերաբար գործածուած բառերու և ասուժեանց, — հանդիպի, հարկաւ տղոց կը բացատրէ նաև անոնց միւս նշանակութիւնները, որով՝ անուղղակի բայց ապահով կերպով մը տղաքը բառագիտութեան վարժեցուցած կ'ըլլայ:

Ա. Ա.



# Գ Ա Ն Չ Ա Ր Ա Ն



## 1. ՄԱՅՐԻԿՍ ԵՒ ՀԱՅՐԻԿՍ

Անուշիկ մայրիկս ամէնէն կանուխ կ'արթննայ մեր տան մէջ:

Ես տակաւին քնացած կ'ըլլամ, բայց ան արթուն



է, կ'աշխատի, հագուստներս կը կարկտէ ու կը մաքրէ, նախաճաշս կը պատրաստէ և սակառս կարգի կը դնէ:

Մայրիկս շատ կը սիրէ զիս : Երբոր խելօք կը կենամ և կը հնազանդիմ իրեն , իսկոյն զիս գիրկը կ'առնէ , կը համբուրէ ու կ'ըսէ .

— Հրեշտակս , իմ աղուճր հրեշտակս :

Շատ անուշ է մայրիկիս համբոյրը : Եւ ես միշտ կը հնազանդիմ մայրիկիս ու խելօք կը կենամ , որպէս զի զիս գիրկը առնէ ու համբուրէ :

Մայրիկս այնքան բարի է որ երբ հիւանդ ըլլամ , գիշեր ցերեկ անխուճ կը հսկէ անկողնիս քով , ձեռքովը ճակատս կը շփէ որպէս զի հանգստանամ : Երբեմն ալ անուշ երգերով զիս կը քնացնէ :

\* \* \*

Հայրիկս ալ կանուխ կ'արթննայ , և նախաճաշը ընելուն պէս կը փութայ գործի :



Անիկա միշտ իրիկունները ամէնէն ուշ տուն կը վերադառնայ , յոգնած , քրտնած , և զիս կը համբուրէ ըսելով .

— Քեզի համար ամէն յոգնութիւն կը մոռնամ :

Շատ անգամ , զինքը այսպէս յոգնած տեսնելով , կ'ըսեմ իրեն .

— Հայրիկ , այդչափ մի՛ շախատիր , մեզք ես :

— Հոգ չէ , զաւակս , կ'ըսէ ինձի , երբոր ծերանամ , դուն ալ ինձի համար կ'աշխատիս :

Եւ դարձեալ կը համբուրէ՞ զիս :

Շատ բարի է հայրիկս :

ԲԱՌԵՐ. — ԱճԲՈՒՆ՝ առանց քնանալու : — ՓՈՒՔԱՂ՝ աճապարել : — Պարձեալ՝ նորէն :

ԸՆԴՂԱՅՆԵՆԻ ՎԷՏԵՐ. — Ի՞նչ կ'ընէ մայրիկը տան մէջ : — Տը՛շաք պէտք է օգնեն իրենց մայրիկին : — Ինչո՞ւ : — Հայրիկը ինչո՞ւ կը մոռնայ իր յոգնութիւնը : — Ի՞նչ կը նշանակէ «սակառը կարգի դնել» :

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Տղաք պէտք է սիրեն իրենց ծնողքը , որովհետեւ ամէնէն աւելի անոնք զիրենք կը սիրեն եւ իրենց երջանկութեան կ'աշխատին , շատ անգամ ինքզինքնին զրկելով , յոգնելով , չարչարուելով : — Ծնողասիրութիւնը նուիրական պարտք մըն է տղոց համար : — Տղաք պարտաւոր են փոխարինել իրենց ծնողներուն ո՛չ միայն սէրը , այլ նաեւ աշխատութիւնը , անոնց ծերութեան նեցուկները դառնալով :

## 2. ՀԱՄԲՈՅՐՆԵՐՍ

Երեք համբոյր ունիմ տալիք ,

Անուշ համով երեք պաչիկ .

Էն խոշորն է իմ մեծ եղբոր ,

Էն ուժովը իմ բարի հոր .

Բայց է՛ն երկարն՝ գիտէ՞ք որի . . .

— Ա՛ն , մայրիկին կը վիճակի :

Է. ՔԼՕՏԻՆՕ

ԲԱՌԵՐ. — Վ. իճակիլ՝ բաժին իյնալ :

ԸՆԴՂԱՅՆԵՆԻ ՎԷՏԵՐ. — Ինչո՞ւ կը սիրես եղբայրդ , հայրդ ու մայրիկդ : — Անոնք ալ քեզ կը սիրեն : — Ինչո՞ւ : — Ե՞րբ չեն սիրեր : — Ինչո՞ւ ամէնէն երկար համբոյրը մայրիկիդ պիտի տաս :

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Հայրիկն ու մայրիկը շատ տառապանքներու , շատ նեղութեանց կ'ենթարկուին իրենց զաւակները մեծցնելու համար : — Չաւակներու բարի , լաւ ու հնազանդ վարմունքը միայն կրնայ մոռցնել այդ տառապանքներն ու նեղութիւնները եւ նոր ոյժ տալ ուրիշ տառապանքներու , ուրիշ նեղութեանց համար :

### 3. ԲԱՐԻ ՀԱՅՐԸ

Ա.

Մարդ մը երկու զաւակ ունէր :

Օր մը, անոնցմէ կրտսերը ըսաւ հօրը :

— Հայր, հիմակուրնէ տուր ժառանգութեանդ այն բաժինը որ ինծի պիտի իյնայ :

Եւ հայրը, երկու զաւակներուն միջև բաժնեց իր հարստութիւնը :

Կրտսեր զաւակը իր բաժինը առաւ, ելաւ օտար երկիր գնաց, և այնտեղ վասնեց բոլոր ունեցածը :

Ճիշտ այդ ատեն սով մը ծագեցաւ իր գտնուած երկրին մէջ : Խեղճ տղան անօթի մնաց և ստիպուեցաւ ծառայութեան մտնել քաղաքին բնակիչներէն մէկուն քով :

Այդ մարդը զինքը խողերու պահպան կարգեց : Տղան այնքան անօթի էր որ խողերուն առջև նետուած բանջարեղէնի կեղեւները ուտել կ'ուզէր. բայց իրեն չէին տար :

Այն ատեն՝ մտածեց.

— Իմ հօրս տունը որքան ծառաներ կան որոնք առատ հաց ունին, մինչդեռ ես անօթի կը մեռնիմ այստեղ : Երթամ հօրս, անոր ոտքը իյնամ և ներողութիւն խնդրելով աղաչեմ որ զիս իր ծառաներուն մէջ առնէ :

Եւ իրաւ ալ ելաւ գնաց :

ԲԱՅՐԸ. — Կրտսեր՝ պզտիկ՝ վասնեղ՝ պարապ տեղը հատընել :

ԸՆԴՂԱՅՆՆԵՐԻ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ է հարստութիւնը : — Ի՞նչ է ժառանգութիւնը : — Զաւակ մը միշտ կրնայ հօրը ժառանգութիւնը պահանջել : — Սովը Բնչ է : — Քանի տեսակ բանջարեղէն տեսած էք : — Ի՞նչ ձև ու գոյն ունին : — Ի՞նչ է ծառան : — Ի՞նչպէս պէտք է վարուիլ անոնց հետ : — Ի՞նչ տեսակ կենդանի է խողը :

ՌՈՍՈՒՅԵՒՆ ԲԱՅՏԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Հարստութիւն ունենալը բանի մը չի ծառայեր. պէտք է հարստութիւնը տնտեսել զիտնալ՝ որպէս զի դուր տեղը չվատնուի : — Տղաք պէտք չէ որ կանուխէն բաժնուին իրենց ծնողքէն, որովհետեւ երկար ատեն պէտք պիտի ունենան անոնց փորձառութեան ու խորհուրդներուն : — Ծնողքը վըրտացնել շատ գէշ գործ մըն է, բայց վշտացնելէ վերջ զլջալ եւ ներողութիւն խնդրելը մասամբ կը դարմանէ զայն :

### 4. ԲԱՐԻ ՀԱՅՐԸ

(Շառուակուքիւն)

Բ.

Տղան շատ խեղճ վիճակ մը ունէր երբ իր տան մօտեցաւ. հագուստներն ալ ամբողջովին պատուած էին :

Հայրը զայն տեսաւ հեռուէն, գրպաց, և անոր վիզը նետուելով սկսաւ համբուրել :


— Հայր, ըսաւ տղան, ես մեղանչեցի Աստուծոյ ուրբի դէմ. ես արժանի չեմ քու զաւակդ կոչուելու, զիս քու ծառաներուդ մէջ ա՛ռ :

Իայց հայրը ներեց, և ծառաներուն դառնալով, ըսաւ .

— Գացէք իր առջի վերարկուն բերէք և զինքը հագուեցուցէք. մատանի մը անցուցէք մատը և նոր կօշիկներ տուէք :

Եւ երբ տղան հագուեցուցին, հայրը նորէն ծառաներուն դարձաւ և ըսաւ անոնց.

— Գացէք մորթեցէք մեր ամէնէն պարտոս հորթը, ուսենք ու զուարճանանք, որովհետեւ ես զաւակս մե-



ռած կը կարծէի, բայց անա ան ողջ է. կորսուած էր ու գտնուեցաւ :

Եւ ամէնքն ալ կերան ու զուարճացան :

ԲԱՌԵՐ . — Գրալ՝ մեղքնալ : — Մեղանչել՝ մեղք գործել : — Պարտոս՝ գէր, լաւ սնած :

ԸՆԴՆԱՅՆՆԵՒ ԿԷՏԵՐ . — Պատմութիւնը, նախորդ մասին հետ, ամբողջովին պատմեցէք : — Ի՞նչ տեսակ հագուստ է վերարկուն : — Մա-

տանին ի՞նչ է : — Ինչո՞ւ կը գործածեն : — Ինչո՞ւ պարարտ հորթը մորթեցին . — Տղան ինչո՞ւ ինքզինքը արժանի չէր նկատեր հօրը զաւակը կոչուելու :

ՈՒՍՈՒՑՅԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ . — Ձի բաւեր ծնողներու ներողամտութեամբ զոհանալ . անհնազանդ տղաքը երբ իրենց ծնողներուն ներողութեան կ'արժանանան, պէտք է անկէ ետքը բոլորովին օրինակելի վարմունք մը ունենան, իրենց պատճառած վիշտը մոռցընելու համար :

### 5. ՃՐԱԳՆ ՈՒ ԼԱՊՏԵՐԸ

Օր մը ճըրագը լապտերին կ'ըսէր .

— « Գու խորհէ՛դ՝ պղտոր կ'ելլեն իմ լոյսեր .  
Ծոցդ ինչո՞ւ այդպէս զիս բանտարկէր ես .  
Բացուէ որ աշխարհ փայլի շողերէս : »

Բացուեցաւ լապտերն, հընազանդ իրաւ .  
Հով մ'ելաւ . . . ճըրագն իսկոյն մարեցաւ :

(Թրգմ. Ա. ՓԱՆՈՍԵԱՆ)

ԼԸՊԱՅԻ

ԲԱՌԵՐ . — Խորհէ՛դ՝ մէջէդ : — Ծոյ՝ ծառագայթի : — Իսկոյն՝ անմիջապէս :

ԸՆԴՆԱՅՆՆԵՒ ԿԷՏԵՐ . — Ի՞նչ տեսակ առարկայ է ճրագը . — ճրագը ինչո՞ւ դուրս ելլել կ'ուզէր : — Ինչո՞ւ ճրագը մարեցաւ :

ՈՒՍՈՒՑՅԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ . — Ինչպէս որ ճրագը լապտերին պաշտպանութեան կը կարօտէր չմարելու համար, այնպէս ալ տղաք իրենց ծնողքին պաշտպանութեան կը կարօտին՝ չմոռորելու համար :

### 6. ՄԵԾ ՀԱՅՐԻԿԸ

Ղուկասի մեծ հայրիկը շատ ծեր է. գլուխը կը ճառնի ուսերուն վրայ, կոնակը կորացած է և ձեռքերը կը դողան :

Անիկա շատ անգամ հիւանդ կը պառկի : Անցեալ ձմեռ ալ այդպէս հիւանդ էր և շատ տառապեցաւ :

Հիմակ որ դարունը եկած է, մեծ հայրիկը բաւական առողջացած է և պատուհանէն կը դիտէ դաշտերը որոնք ծածկուած են կանանց խոտերով և գոյնգոյն ծաղիկներով :

Մեծ հայրիկը գիտ որ լեթէ այդ դաշտերուն մէջ պտոյտ մը ընէ, շատ պիտի կազդուրուի, բայց ոյժ չունի և չի կրնար մինակը դուրս ելլել : Ղուկասի ծնողքն ալ չեն կրնար օգնել անոր, որովհետեւ մինչև իրիկուն զբաղած են :



Խեղճ մեծ հայրիկը տխուր է : Բայց ահա Ղուկաս անոր կը մօտենայ, դեղը կուտայ ու կ'ըսէ .

— Բարի մեծ հայրիկա, կ'ուզեմ որ մէկտեղ պտտինք գեղեցիկ դաշտերուն մէջ, ես թէև տկար եմ, բայց կրնամ քեզի օգնել :

Մեծ հայրիկը ուրախութեամբ ընդունեց Ղուկասի առաջարկը : Անոնք շատ օրեր մէկտեղ կը շրջին աղուոր վարձագետիներուն մէջ : Մեծ հայրիկը այնչափ գոհ է Ղուկասի վարմունքէն որ սիրուն բաներ կը պատմէ պտտած ատեննին :

ԲԱՌԵՐ. — Տասանի՛ շարունակ երերալ — Կորանալ՛ ծրուիլ — Տառապիլ՛ ցաւ բաշել — Կազդուրուիլ՛ առողջանալ — Երջիլ՛ պտտիլ — Մարգագետին՛ կանանց խոտերով ծածկուած դաշտ :

ԸՆԴԼԱՅՆՆԵՒԻ ԿԷՏԵՐ. — Ո՞վ է մեծ հայրիկը — Ղուկաս ինչն օգնեց մեծ հայրիկին — Մեծ հայրիկը ինչն գոհ մնաց — Ղուկաս ինչ կերպով օգտուեցաւ իր բարի վարմունքէն :

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Բացատրել մեծ-ծնողներու նշանակութիւնը տան մէջ — Մեծ-ծնողները ծեր են, շատ անգամ հիւանդ ու անկար — Թոռներուն պարտականութիւնն է յարգանքով ու գորովով վարուիլ անոնց հետ, եւ իրենց կրցածին չափ օգնել անոնց :



## 7. ՍԻՐԱԾՆԵՐՍ

Կը սիրեմ մայրիկս անուշ, խելացի  
Որ կու տայ ինձի համբոյրներ հազար,  
Եւ որ այնքան շուտ կը ներէ ինձի  
Ամէն անգամ որ ըլլամ քիչ մը չար:

Կը սիրեմ հայրիկս որ միշտ կ'աշխատի  
Շահելու համար մեր հացն ու պարեկն,  
Եւ որ խոնջեկնին իր մոռցած՝ կը ժպտի  
Նոր բարենիշ մը երբ ցոյց տամ իրեն:

Կը սիրեմ նաև իմ բարի մեծ մայր  
Որ գիտէ սիրուն հէքեաթներ առաս,  
Ինչպէս նաև իմ ազնիւ մեծ եղբայր  
Որ դասիս համար միշտ կու տայ խրատ:

**ԲԱՌԵՐ.** — Պարէն՝ տեսակ տեսակ ուտելիք. — Խոնջէճճ՝  
յոզնութիւն: — Ս.Ուաս՝ շատ:

**ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ՆԷՏԵՐ.** — Ինչո՞ւ կը սիրես մայրիկդ, հայրիկդ,  
մեծ մայրդ ու եղբայրդ. — Տարբերութիւն կը դնե՞ս թէ ոչ թու սիրոյդ  
մէջ. — Ինչո՞ւ. — Հայրիկդ ինչո՞ւ կ'ուրախանայ երբոր բարենիշ կ'առնես  
զպրոցին մէջ. — Ո՞ր տղաքը բարենիշ չեն առներ. — Ինչո՞ւ մտիկ կ'ընես  
եղբորդ, երբոր դասերուդ համար խրատներ կու տայ քեզի:

**ՈՒՍՈՒՑՅԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.** — Ծնողը թէեւ միշտ նե-  
րողամիտ կ'ըլլան իրենց չար եւ անհնազանդ տղոց համար, բայց վիշտ  
կը զգան երբ տղաքը չար կամ անհնազանդ կ'ըլլան. — Պէտք չէ չարա-  
չար գործածել ծնողներու ներողամտութիւնը. — Հնազանդութեան  
բարիքներն ու անհնազանդութեան չարիքները. — Պատիկները միշտ  
իրենց մեծերուն խրատները պէտք է փնտռեն ո՛չ միայն իրենց դա-  
սերուն այլ նաև իրենց ամէն վարմունքին համար:

## 8. ԶԱՐՈՒՀԻ

Մայրիկը կանուխ արթնցուցած էր Զարուհին և զայն  
կը հագուեցնէր:

Անձրեւոտ օդ մըն էր:

— Մայրիկ, ըսաւ Զարուհի, այսօր դպրոց չերթամ, անձրև կու գայ:

— Անձրեւը քեզի մնաս չի տար, աղջիկս, ըսաւ մայրը. քեզի մեծ հովանոց մը կու տամ և բնաւ չես թրջիր. միայն գէշ տղաքն են որ դպրոց չեն երթար և իրենց ժամանակը պարապ կ'անցընեն:



Այստեղ կը կարդամ, մայր, պատասխանեց Զարուհի:



Զուլար, աղջիկս, տղաքը մինակնին չեն կրնար կարդալ. հապա եթէ կարդացածդ չհասկընաս՝ որո՞ւ պիտի հարցնես:

— Քեզի կը հարցնեմ, մայր:

— Ես իմ դրամներս ունիմ. և արդէն շատ բաներ ես ալ չեմ հասկնար, մինչդեռ վարժուհիդ կը հասկնայ ու կրնայ քեզի բացատրել՝ որպէս զի սորվիս:

— Ուրեմն վարժուհին քեզմէ աւելի բան գիտէ, մայր:

— Անշուշտ. այդ պատճառաւ պէտք է ուշադրութեամբ մտիկ ընես անոր խօսքերը և հնազանդիս անոր, ինչպէս ինծի կը հնազանդիս:

ԸՆԳՂԱՅՆՆԷՆԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ կը նշանակէ «պարապ ժամանակ անցընել».— Տղաքը ինչո՞ւ գէշ կ'ըլլան, երբոր պարապ ժամանակ կ'անցընեն.— Ո՞վ է վարժուհին.— Ի՞նչ կերպով պէտք է վարուիք անոր հետ:

ՈՒՍՈՒՑՅԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Ծնողներուն հաւասար պէտք է հնազանդիք դաստիարակներուն.— Դաստիարակը այն տեսակ անձ մըն է որ միշտ տղոց բարիքը կը մտածէ եւ ատոր համար կ'աշխատի.— Պէտք է միշտ խորհուրդ հարցնել դաստիարակին, ծնողներուն հաւասար սիրել զայն, անոր հաճելի դառնալ:



### 9. ՄԵԾ ՄԱՆԶ ՄՈՒ ԵՄ

Անցած տարի ըստզանգի  
Փոքր էի դեռ. բայց քանի որ  
կարդալ գրել գիտեմ այսօր,  
Չտխահաս մեծ մանչ մըն եմ ես:

Մօրըս ծունկին վրայ, հերո՛ւ՝  
Կը տեսնէին զիս միշտ նստած.  
Փոքր էի դեռ ես անկաակած,  
Բայց ալ եղած եմ վեց տարու:

Հիմայ կարդամ գիրք ու քարտէս,  
Կը սորվիմ շատ դասեր դըժուար.  
Պայուսակս ալ՝ ձօխ ուսէս վար՝  
Կ'ըսէ թէ մեծ մանչ մըն եմ ես:

Մըտիկ կ'ընեմ վարժապետին  
Խօսքերն ու միտք կը պահեմ լաւ,  
Եւ ինէ շատ գոհ է հարկաւ  
Որ աչքերն ինձ միշտ կը ժպտին:

(Թրգմ. Ա. ՓԱՆՈՍԵԱՆ)

Ֆ. ՔՍՍՈՆ

ԲԱՌԵՐ.— Մտուգապէս՝ ստուգիւ, իրաւ.— Հերո՛ւ՝ անցած տարի.— Անկաակած՝ տարակոյս չկայ որ:

ԸՆԳՂԱՅՆՆԷՆԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ փոփոխութիւն կրեցիք հերո՛ւնէ ի վեր.— Ի՞նչ կերպով.— Ի՞նչ է քարտէսը.— Ինչո՞ւ վարժապետը գոհ է ձեզմէ և ձեզի կը ժպտի.— Ի՞նչ կը շահիք վարժապետին խօսքը մտիկ ընելով ու լաւ միտք պահելով:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Տղաք պէտք է աստի-  
ճանաբար յառաջդիմեն ուսման ու գիտութեան ճամբուն մէջ.— Ոչ  
միայն մէկ տարիէն միւսը, այլ մէկ շաբաթէն միւսը, նոյն իսկ մէկ  
օրէն միւսը պէտք է աւելի կատարելագործուին թէ ուսման մէջ եւ թէ  
վարքով: Յետամնաց տղաքը միշտ ամէնուն արհամարհանքին արժանի  
են, օր մը դժբաղդ պիտի ըլլան ու զղջան:

### 10. ԵՐԿՈՒ ՄՇԱԿՆԵՐ

Ա.

Յակոբ ու Վարդան երկու մշակներ էին:  
Յակոբ կանոնաւորապէս վարժարան գացած և բա-  
ւական բան սորված էր:

Իսկ Վարդան՝ կարդալ գրել չէր գիտեր:

Շատ անգամ ծանօթներ կ'ըսէին իրեն:

— Վարդան, պարապ մի՛ անցըներ այս քանկագին  
ժամանակը, գնա՛ դպրոց, վերջէն կը զղջաս:

Բայց Վարդան մտիկ չէր ընել:

— Ինչո՞ւ դպրոց երթամ. ես մշակ պիտի ըլլամ,  
հօրս թողած հողերը պիտի մշակեմ, գրքի պէտք չունիմ.  
գրքով ու գրով հող կը մշակուի՞:

Բողոքովին տարբեր կը մտածէր Յակոբ:

— Միշտ լաւ ու օգտակար է կարդալը, կ'ըսէր:

Եւ նոյն իսկ դպրոցէն ելլելէն վերջն ալ անդադար  
կը կարդար ինչ գիրք որ գտնէր:

ԲԱՌՆԵ.— Մօակ՝ հողագործ.— Ծանօթ՝ ճանչուոր.—  
Թանկագին՝ սուղ.— Անդադար՝ առանց դադար առնելու,  
շարունակ:

ԸՆԴՂԱՅՆՆԵՐԻ ԿԷՏԵՐ.— Ո՞վ աւելի իմաստուն էր, Յակոբ Թէ  
Վարդան.— Յակոբ իրաւունք ունէ՞ր ըսելու Թէ հողագործութեան համար  
գրքի պէտք չունէր.— Ինչո՞ւ.— Ի՞նչ է մշակը, ի՞նչ կերպով կ'աշխատի.—  
Ի՞նչ արդիւնք կու տայ մշակին աշխատութիւնը:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Դպրոցը այն հաստա-  
տութիւնն է ուր տղաքը կը սորվին կարդալ, գրել, հաշուել, ինչպէս  
նաեւ ամէն տեսակ գիտութիւններ.— Դպրոցը մասնաւորաբար այն  
հաստատութիւնն է ուր տղոց կ'ուսուցուի բարի, պարկեշտ եւ իմաս-  
տուն ըլլալ:

### 11. ԵՐԿՈՒ ՄՇԱԿՆԵՐ

(Շարունակութիւն)

Բ.

Օր մը՝ Յակոբ գրքի մը մէջ կարդաց թէ լաւ բերք  
ունենալու համար պէտք է գործածել կարգ մը աղբեր:

Անմիջապէս գործադրեց կարդացածը և այն տարին  
իր արտերուն բերքը երկու անգամ աւելի եղաւ Վար-  
դանի բերքէն:

Վարդան զարմացաւ մնաց՝ տեսնելով Յակոբի բեր-  
քերուն հարստութիւնը:

— Յակոբ, ըսաւ անոր, ինչպէ՞ս կ'ըլլայ որ երկուքս  
ալ հաւասար չափով կ'աշխատինք և քու բերքք իմինիս  
կրկնապատիկը կ'ըլլայ. ի՞նչ գաղտնիք է ասիկա:

— Գաղտնիք չկայ, ըսաւ Յակոբ:

Յետոյ՝ գիրքը ցոյց տալով, յարեց.

— Ամբողջ պատճառը այս գիրքն է. անկէ սորվե-  
ցայ թէ ի՞նչ պէտք է ընել առատ ու լաւ բերք ունե-  
նալու համար:

Վարդան՝ արօթախար՝ գլուխը ծռեց:

Յակոբ որ բարի էր, շարունակեց.

— Եթէ կ'ուզես, քեզի ըսեմ թէ ի՞նչ գրուած է այս գրքին մէջ, որպէս զի դուն ալ օգտուիս. բայց աւելի լաւ է որ դուն ինքդ կարդալ սորվիս և մինակդ օգտուիս անկէ, ինչպէս նաև ուրիշ օգտակար գրքերէ. բան սորվելէն մարդու վնաս չգար, ընդհակառակը:



Մէկ երկու տարի վերջ՝ վարդան կարդալ գրել սորված էր և իր արտերն ալ, Յակոբի արտերուն պէս, աւատ ու լաւ բերք կու տային:

ԲԱՌԵՐ. — Բերք՝ ցանուած հունտեւուն արդւենքը. — Կրկնազգասիկ՝ երկու անգամը. — Յարեկ՝ շարունակել. — Ամօթահար՝ խախտ:

ԸՆԴՆՈՂՆԵՐ ԿԵՏԵՐ. — Պատմեցէք ամբողջ պատմութիւնը, նախորդ մասին հետո: — Ի՞նչ եղաւ վարդանի ազիտութեան հետեւանքը. — Յակոբ ինչ շահեցաւ կարդալով. — Ի՞նչ է արտը, ինչ է բերքը. — Ե՞րբ կը ցանեն, ինչպէս. — Ո՞վ կը ցանէ:

ՈՒՍՈՒՅՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Տգիտութիւնը դժբաղդութեան աղբիւր մըն է բովանդակ կեանքի ընթացքին. — Բոլոր գործերուն, բոլոր արհեստերուն մէջ ուսում առնողներն են որ կը յաջողին, մինչդեռ անուսուցները՝ անոնց չափ, նոյն իսկ անոնցմէ աւելի աշխատելով հանդերձ՝ նուազ արդիւնք ձեռք կը բերեն, կամ բնաւ արդիւնք չեն ստանար — Պատիկ տարիքէն մասնաւանդ պէտք է սկսի ուսումը:

## 12. ՊԱՐԵՐԳ

Երկնից տակ  
Կապուսակ,  
Կանանչ խոտերուն վրայ,  
Թող մեր ձայնն ուրախ, թրթռայ,  
Եւ մեր քով  
Հաճոյքով,  
Մեր ծընողքին սիրելի  
Մեզ դիտէ աչքն ու փայլի:

Գիրք, տետրակ,  
Գիր՝ բարակ,  
Դրժուար, դիւրին, շատ դասեր  
Մեզի ուսման կու տան սէր.  
Բայց հիմակ,  
Խանդ հարակ,  
Այս մեր կանոնն ու օրէնք.  
Պէտք է խաղանք ու պարհնք:



Մինչև որ  
Զօրաւոր

Հրնչէ ձայնը զանգակին,  
Եւ ամէնքս ալ ժպտագին,

Լուռ բերան  
Դասարան

Երթանք դէմքով գոհունակ  
Կրրենք կարդանք շարունակ:

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

ԲԱՌԵՐ.— Կապուսակ՝ կապոյտ.— Խանդ համակ (փոխաբերաբար) աշխոյժով, ոգեւորութեամբ.— Ժպտագին՝ ժպտուն.— Դոհուկակ՝ գոհ:

ԸՆԴՂԱՅՆՆԵՒ ԿԷՏԵՐ — Ի՞նչ է ուսման սէրը.— Ի՞նչ բաներ մեզի կուտան այդ սէրը.— Ինչո՞ւ.— Լաւ տղաքը ինչպէս պէտք է գրօնուն.— Որո՞նք են լաւագոյն գրօսանքները:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Լաւ գրօսանքները օգտակար են տղոց, անոնց առողջութիւնը կը զօրացնեն եւ կրթիչ են ընդհանրապէս.— Պէտք է իր ատենին գրօսուէ, եւ գրօսանքի չգորհել ուսման ժամերը.— Ուսնելէ, աշխատելէ վերջ մանաւանդ գրօսանքը աւելի յարգի կը դառնայ:

### 13. ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Ա.

Մարկոս եւ Արշաւիր երկու եղբայրներ էին եւ շատ կը նմանէին իրարու:

Մարկոս քիչ մը անառակ էր: Շատ անգամ երկար ատեն փողոց կը մնար, քար կը նետէր կամ կը կռուէր իր ընկերներուն հետ:

Անգամ մը, մինչդեռ եղբօրը հետ դպրոցէն կը դառնար, այդպէս քար նետեց նորէն: Քարը գնաց կօշկակար Միքայէլի ապակին խորսակեց:

Կօշկակարը անանկ կարծեց թէ քարը նետողը Արշաւիրն է, մինչդեռ Մարկոսն էր նետողը:

Քիչ մը վերջը դաստիարակը խանութին առջեւէն կ'անցնէր: Կօշկակարը անոր մօտեցաւ եւ կոտրած ապակին ցոյց տալով գանգատեցաւ Արշաւիրէն:

Դաստիարակը զարմացաւ, որովհետեւ Արշաւիրը բարի տղայ մը կը նկատէր:

Բայց որոշեց լաւ դաս մը տալ անոր, որպէս զի ուրիշ անգամ անառակութիւն չընէ:

Յաջորդ օրը, բոլոր տղոց ներկայութեան, կանչեց զայն, և ըսաւ.

— Արշաւիր, զաւակս, ես մինչև այսօր քեզ խելօք տղայ մը գիտէի, բայց կը տեսնեմ որ սխալեր եմ:

Խեղճ Արշաւիր զարմացաւ մնաց: Իր խիղճը հանդարտ էր, գիտէր որ գէշ բան մը չէր ըրած:

Դաստիարակը շարունակեց.

— Երեկ քար նետեր և վարպետ Միքայէլի ապակին կոտրեր ես... ասիկա ամօթ է քեզի... գնա՛ կեցիր պատին տակ... քիչ մը վերջը քսան հատ գաւազանի հարուած պիտի տամ ձեռքերուդ որպէս զի ուրիշ անգամ ատանկ բան չընես:

Արշաւիրի աչուրները լեցուեցան:

Գիտէր որ յանցաւորը եղբայրն էր, և թէ իր մէկ խօսքը կը բաւէր դաստիարակին սխալը ուղղելու: Բայց չուզեց բան մը ըսել:

Անիկա նախընտրեց անիրաւ տեղը ծեծ ուտել, քան իր եղբորը պատժուելուն պատճառ դառնալ:

Եւ գնաց կեցաւ պատին տակ:

ԲԱՌԵՐ. — ԽՈՐԱԿԵՆ՝ կոտրել. — ՆԿԱՅԵՆ՝ ծանջալ. — ՆԱԽՐԱՅԵՆ՝ լաւ սեպել:

ԸՆՈՒԱՅՆՆԵՆԻ ՎԷՏԵՐ. — Ի՞նչ է խիղճը, ի՞նչ է խղճի հանդարտութիւնը. — Արշաւիր լմաւ թէ գէշ բան մը ըրաւ իր եղբայրը չմտածելով:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Անճուղիութեան ամէնէն բարձր օրինակներէն մէկն է Արշաւիրի ըրածը. — Աւելի բարձր անճուղիութիւններ կան. մարդիկ շատ անգամ ինքզինքնին կը

զոհն իրենց նմաններուն կեանքը փրկելու համար. — Անճուղիութիւնը գեղեցկագոյն գործն է որուն կրնան հասնիլ մարդիկ. — Ձէ որ Յիսուս ալ մարդկութեան համար չարչարուեցաւ ու խաչուեցաւ:

### 14. ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

(Շարունակութիւն)

Ռ.

Մարկոս՝ նախ ուրախացաւ, տեսնելով որ կօշկակարը սխալեր և կարծեր է թէ Արշաւիրն էր ապակին կոտրողը:

Միջոց մը սակայն տիրեցաւ, մտածելով որ Արշաւիր կը յայտնէ ճշմարտութիւնը:

Բայց երբ տեսաւ որ Արշաւիր ձայն չհանեց, դարձեալ ուրախացաւ:

Ուրեմն ինք չպիտի պատժուէր: Գաւազանի քսան հարուածները իրեն համար չէին:

Բայց այս ուրախութիւնը քիչ աւ քիչ անհետացաւ:

Երբոր Արշաւիր՝ շիկ մնջիկ գնաց կեցաւ պատին տակ, Մարկոս սկսաւ մտածել:

Անարդար չէ՞ր որ ինք կոտրէր ապակին և եղբայրը պատժուէր:

Յետոյ Արշաւիր որքան բարի էր որ կը նախընտրէր ինք պատժուիլ և եղբայրը պատժել չտալ:

Մարկոս զգաց որ խիղճը կը տանջէ զինքը: Ներսէն ձայն մը կարծես կը պոռար իրեն:

— Յանցաւորը դուն ես, մի՛ թողուր որ եղբայրդ անիրաւ տեղը պատժուի քեզի համար:

Այդ ներքին ձայնը աւելի բարձրացաւ, երբ դաստիարակը Արշաւիրի մօտենալով ձեռքը բանալ տուաւ և առաջին գաւազանի հարուածը իջեցուց :

— Ապերախտ, կը պոռար այդ ներքին ձայնը, այս կերպով կը փոխարինես եղբորդ բարութիւնը :

Մարկոս այլևս չկրցաւ դիմանալ :

Ոտքի ելաւ և սկսաւ պոռալ .

— Մի՛ զարնէք, սիրելի դաստիարակս, մի՛ զարնէք, Արշաւիրը յանցանք չունի, ես կոտորեցի ապակին :

Եւ սկսաւ լալ :

Գաստիարակը դադարեցուց գաւազանի հարուածները և Արշաւիրի դառնալով՝

— Ճի՛շտ է եղբորդ ըսածը, հարցուց :

— Այո՛, պատասխանեց Արշաւիր :

— Ուրեմն ինչո՞ւ առաջուց չըսիր և պարսպ տեղը պատժուեցար :

— Որովհետեւ չէի ուզեր որ եղբայրս իմ պատճառաւս պատժուէր :

Այն ատեն դաստիարակը համբուրեց Արշաւիրի ձաւկատը, և ըսաւ յուզուած ձայնով մը .

— Սիրելի զաւակս, դուն շատ մեծ հոգի մը և շատ բարի սիրտ մը ունիս. թող քեզմէ օրինակ առնեն բոլոր տղաքը :

Յետոյ, Մարկոսի դառնալով,

— Մարկոս, յարեց, քեզի ալ կը ներեմ՝ որովհետեւ զղջացիր ու խոստովանեցար. խիղճդ արդէն պէտք եղածին չափ պատժած է քեզ. աշխատէ որ եղբորդ պէս ըլլաս, և ամէն մարդ պիտի սիրէ քեզ :

Այն օրէն ի վեր Մարկոս բարութեան օրինակ մըն է դպրոցին մէջ :

ԲԱՌԵՐ.— ԱՆԿԵՏԱՃԱՅ՝ կորսուիլ.— ԼՈՒԻ ԱՃԶԻԿ՝ առանց մայն հանելու :

ԸՆԴՈՒԱՅՆԵՆԻ ԿԷՏԵՐ.— Պատմեցէք ամբողջ պատմութիւնը, նախորդ մասին հետ. — Մարկոս լուրջ ըրաւ զղջալով. — Ինչո՞ւ. — Ինչ է խղճի տանջանքը :

ՈՒՍՈՒՑՁԻՆ ՈՒՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Անճնուիրութիւնը այն ատիճան թելադրիչ առաքինութիւն մըն է որ յանցաւորներն իսկ դարձի կը բերէ.— Յանցանք մը գործելէ վերջ պէտք է զղջալ ու խոստովանիլ.— Այն որ չի զղջար՝ ստախոս կը դառնայ, եւ մէկ յանցանք մը ծածկելու համար տասը եւ աւելի յանցանքներ կը գործէ.— Զղջումը միայն կրնայ ներման արժանացնել :

## 15. Հ Ր Ե Շ Տ Ա Կ Ը

Ինծի կ'ըսեն՝ «հրեշտակ մըն ես»,  
Բայց ասկէ չեմ շփանար ես.  
Գովեստի ձև է ատիկա,  
Որուն բընաւ տեղի չըկայ :

Թէև պըղտիկ եմ տակաւին,  
Կը փափաքիմ ես սրտովիմ  
Այդ անունին սուրբ և աղուոր  
Ըլլալ իրօք արժանաւոր :

Քաղճոսաբարոյ ըլլալ կ'ուզեմ,  
Նաև զըւարթ ու ժրպատիւ,  
Միշտ հընազանդ ու բարեկիրթ,  
Աշխատասէր ու զըրասիրտ :



Այսպէս կըրնամ երկրիս վըրան  
Հրեշտակներու ըլլալ նըման,  
Եւ անկէ կտըք՝ երկինքըն ալ՝  
Իրաւցընէ հրեշտակ դառնալ:

**ԲԱՌԵՐ.** Մըտփին՝ սրտանց. — Բաղցրաբարոյ՝ անուշ  
քնաւորութիւն ունեցող. — Ժպտալեմ՝ ժպտուն դէմքով. — Գրա-  
սիրս՝ գութ ունեցող:

**ԸՆԳՈՍՅՆՆԵՒԻ ՎԻՏԵՐ.** — Ի՞նչ կը նշանակէ «շփանալ»: — Ինչո՞ւ  
կ'ուզէք նմանիլ երկինքի հրեշտակներուն: — Ինչպէս կ'ըլլայ երկինքի հրեշ-  
տակ մը: — Ի՞նչ տեսակ յ ստուգութիւններ պէտք են՝ երկինքի հրեշտակնե-  
րուն նմանելու համար:

**ՈՒՍՈՒՑՅԵՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.** — Մեր անձին կատարե-  
ութեան մասին գաղա իսր կազմելու համար պէտք է մեր սեփական

խղձին դատողութեան ականջ տանք, եւ ոչ թէ ուրիշներու, — յաճախ  
կեղծաւորներու, — ըսածինս: — Գովեստները պէտք չէ շփացնեն մեզ,  
այլ զրգիւ մը պէտք է ըլլան՝ որպէս զի աւելի մեծ գովեստներու ար-  
ժանի դառնանք:



## 16. ԱՆՁՆՈՒԻՐՈՒԹԻՒՆ

Իզմէ հօթ աարու մեծ եզրայր մը ունէի: Մեծ եզ-  
րայրս հայրիկիս հետ կ'աշխատէր միննոյն արհեստին մէջ:  
Հայրս մինակը չէր բաւեր մեր ապրուստին: Այս

պատճառաւ, եղբայրս ալ ստիպուած էր անոր հետ աշխատիլ և զրկուիլ դպրոցէն:

Ամբողջ օրը տունէն դուրս՝ հայրիկիս խանութը կը մնար: Քիչ անգամ միայն կը տեսնէի զինքը, բայց շատ կը սիրէի:

Անգամ մը հայրս խարաղանով կը ծեծէր զայն խստօրէն: Ձէմ գիտեր թէ ի՞նչու համար բարկացած էր, բայց եղբորս աղաղակները սրտիս կը դպչէին:

Չկրցայ դիմանալ: Անմիջապէս առաջ նետուեցայ, բոլոր ուժովս զրկեցի եղբայրս, և աշխատեցայ որ զայն ծածկեմ իմ մարմնովս:

Հայրիկիս բարկութիւնը չէր մեղմացած տակաւին. անիկա շարունակեց զարնել, և հարուածները ինծի կու գային:

Բայց նորէն կեցայ, աշխատեցայ որ աւելի լաւ պաշտպանեմ եղբայրս, մինչև որ հայրս՝ իմ արցունքներէս յուզուած՝ ծեծը դադրեցուց և ներեց եղբորս:

ՌՈՒՍՕ

ԲԱՌԵՐ. — Մեղմանալ՝ թեթեւնալ:

ԸՆԴՂԱՅՆՆԵՒԻ ՎԷՏԵՐ. — Ի՞նչ կը նշանակէ «ապրուստի բաւել»: — Ի՞նչ ըսել է «սրտի դպչիլ»: — Ինչո՞ւ Ռուսօ շատ չէր տեսներ իր եղբայրը: — Ինչպէս ապացուցուց թէ զայն կը սիրէ:

ՌԵՍՈՒՅԵԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Միշտ պատրաստ պէտք է ըլլանք պաշտպանելու ո՛ր միայն մեր եղբայրները, այլ նաեւ ամէն անոնք՝ որոնք նեղութեան մէջ կը գտնուին եւ որոնց կրնանք օգնել ո՛ր եւ է կերպով: — Ամէնէն պզտիկ, ամէնէն տկար օգնութիւնն իսկ շատ անգամ մեծամեծ բարիքներու պատճառ կը դառնայ:

### 17. ՎԵՇԱՆՁՆՈՒԹԻՒՆ

Անգամ մը գիւղ ելած էի ու կը պտտէի խոճիրնեւրուն շուրջը, գեղջուղներուն աշխատանքը դիտելով:

Յանկարծ, հիւղակի մը մօտ, տեսայ երկու գեղջուկ տղաք որոնք կը կռուէին իրարու հետ:

Տղոցմէն մէկը մեծ էր և զօրաւոր կ'երեւար, իսկ միւսը փոքր էր ու տկար:

Եւ սակայն, փոքր տղան էր որ կը յարձակէր ու կ'աշխատէր զարնել միւսին: Մինչդեռ մեծը չէր զարներ, այլ կը ջանար անոր հարուածներէն խուսափիլ:

Երբոր կռիւը դադրեցաւ, մօտեցայ մեծ տղուն և հարցուցի.

— Եղբայրդ էր քեզի հետ կռուողը:

— Ոչ, դրացի է:

— Շատ չար տղայ մը կ'երեւայ:

— Այո՛, միշտ այսպէս գէշ կը վարուի բոլոր տղոց հետ:

— Բայց երբ քեզի կը զարնէր՝ ինչո՞ւ դուն ալ անոր չէիր զարներ:

— Ինչպէ՞ս զարնէի. պատասխանեց գեղջուկ տղան, ես անկէ զօրաւոր եմ:

Վեհանձն տղայ մըն էր այս գեղջուկը:

ԲԱՌԵՐ. — Գեղջուկ՝ գիւղացի — Խոճիր՝ պզտիկ տուն: — Հիւղակ՝ պզտիկ տուն, տնակ: — Խուսափիլ՝ ազատիլ:

ԸՆԴՂԱՅՆՆԵՒԻ ՎԷՏԵՐ. — Ի՞նչ է գիւղը: — Որոնք կը բնակին գիւղին մէջ: — Ի՞նչ տեսակ տուներ են հիւղակն ու խոճիրը: — Ի՞նչ է վեհանձնութիւնը:

ՈՒՍՈՒՑՉԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Մեծ տղաքը միշտ նե-  
րողամտութեամբ վարուելու են իրենցմէ պատիկներուն հետ: — Զօ-  
րաւոր տղաքը պէտք չէ որ իրենց ոյժը իբր զէնք գործածեն իրենցմէ  
տկարներուն դէմ: — Մեծերը կրնան անուշութեամբ, վեհանձնու-  
թեամբ ալ յաղթել իրենցմէ տկարներուն: — Վեհանձնութիւնը մարդ-  
կային առարինութեանց մեծագոյններէն մէկն է:



### 18. ՀԵՐՄԻՆԷ

Կանուխ կ'երթայ վարժարան,  
Մաքուր հագուած, ժիր, ժպտուն  
Աղջիկ մըն է  
Հերմինէ.

Քաղաքավար ու բարի,  
Տեսնողն անոր կը յարի:

Դասերէն ետ չի մնար,  
Մեծերուն քով հեզ խոնարհ  
Աղջիկ մըն է  
Հերմինէ.

Եւ ըզգաս ու խելացի  
Զի լսուիր ձայնն իր լացի:

Տըղա՛ք, առանց վարանման  
Կ'ըսեմ՝ Տիպար, աննրման  
Աղջիկ մըն է  
Հերմինէ.

Պէտք է ջանաք ամէն օր  
Նըման ըլլալ ճիշտ անոր:

### ԱԼՓԱՍԼԱՆ

ԲԱՌՆԵՐ. — Ժիր՝ չտնտնացող, աշխոյժ: — Յարի՛ միանալ: —  
Հեզ՝ անուշ բնաւորութիւն ունեցող: — Ըզգաս՝ պարկեշտ: —  
Տիպար՝ օրինակելի:

ԸՆԴՆԱՑՆԵԼԻ ՎԷՏԵՐ. — Որո՞նք են Հերմինէի յատկութիւնները: —  
Ի՞նչ կերպով պիտի աշխատիք այդ յատկութիւնները ունենալ: — Ինչո՞ւ  
համար քաղաքավար ու բարի տղոց կը յարին:

ՈՒՍՈՒՑՉԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Տղաք միշտ իրարմէ  
օրինակ առնելու են, բայց բարի օրինակ: — Իրենց նպատակը պէտք է  
ըլլայ դպրոցին աշակերտներուն մէջ օրինակ դառնալ եւ տիպար  
նկատուելի ո՞չ միայն ուսման, այլ նաեւ բարի վարքի մէջ:

### 19. ՍՊԱՍՈՒՇԻՆ

Շուշան կօշկակարի մը աղջիկն էր :  
Օր մը, գրքի մը մէջ հետեւեալը կարդաց .

«Պէտք է քաղաքավար ըլլալ ամէն մարդու հետ :»

— Այո՛, ըսաւ Շուշան բարձրաձայն, գիրքս իրաւունք ունի, պէտք է քաղաքավարութեամբ վարուիմ



ամէնուն հետ . . . պէտք է քաղաքավար ըլլամ մայրիկիս, հայրիկիս, եղբայրներուս, դաստիարակներուս հետ . . . յետոյ . . . ուրիշ ո՞վ կայ . . . այո՛, հայրիկիս յաճախորդներուն հետ . . . կարծեմ մարդ չեմ մոռնար :

Շուշան չտեսաւ որ հայրը գինքը մտիկ կ'ընէ, և ուրախ զուարթ պարտէզ կ'ելլէր, երբ աճապարանքով զարնուեցաւ իրենց սպասուհիին՝ որ ջուր կը բերէր :

Շուշան անիրաւ էր, բայց բարկացաւ :

— Կո՞յր ես, ի՞նչ ես, պրոաց սպասուհիին, տես չըջագեեստս թրջեցաւ :

Խեղճ սպասուհին ձայնը ձունը չհանեց :

Բայց ճիշտ այդ միջոցին Շուշանի հայրը վրայ հասաւ և աղջկանը ձեռքէն բռնելով, ըսաւ :

— Շուշան, աղջիկս, այս կերպով քաղաքավար պիտի ըլլաս ամէն մարդու հետ . . . քիչ մը առաջ քեզ մտիկ կ'ընէի . . . կը կարծէիր թէ ոչ ոք մոռցած ես . . . բայց կը մոռնայիր որ պէտք է քաղաքավարութեամբ վարուիս սպասաւորներուն հետ ալ . . . ներողութիւն խնդրէ ուրեմն սպասուհիէն, որովհետեւ յանցանքը քուկդ էր :

Շուշան անմիջապէս հնազանդեցաւ :

— Հիմայ կրնաս պարտէզ երթալ, ըսաւ հայրը :

Եւ Շուշան պարտէզ ելաւ՝ մտածելով .

— Որչա՛փ իրաւունք ունի հայրս : Կը մոռնայի որ սպասաւորներուն հետ ալ պէտք է քաղաքավարութեամբ վարուիլ :

ԸՆԿՆԱՅՆՆԵՒ ԿԵՏԵՐ. — Ի՞նչ է քաղաքավարութիւնը — Ի՞նչ տարբերութիւն կայ անկիրթ տղուն և քաղաքավար տղուն միջև :

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՏԱՏԲՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Դիրքով, հարստութեամբ կամ ծնունդով մեզմէ ստորադասուած անձերէն եթէ յարգանք կը սպասենք, մենք ալ փոխադարձաբար յարգանք պարտական ենք անոնց : — Մարդիկ հաւասար են իրենց իրաւունքներով, որչա՛փ այ տարբեր վիճակներու մէջ գտնուին : — Հարուստը չի կրնար աղքատը անիրաւել, ոչ ալ տէրը սպասաւորը. արդէն ամէն մարդ հաւասար է օրէնքի եւ մարդկային խղճին առջեւ :

## 20. ԱՆՍԱՔՈՒՐ ԱՂԶԻԿԸ

Շուշան անևախուր աղջիկ մըն էր :

Մայրը միշտ կը լուար, կը մաքրէր ու կը սանտրէր զինքն ու եղբայրները, բայց մօրմէն հեռանալուն պէս՝ Շուշան վրան գլուխը կ'աղտոտէր :

Իր ձեռքն ու դէմքը շարունակ մրտտ էին : Եղունգները կտրել չէր տար և վրան գլուխը ամէն տեսակ արատներով լեցուն էր :



Ընկերները կը գանէին Շուշանէն և շարունակ կը փախչէին անկէ :

Հայրիկին անուան տօնն էր : Շուշան և եղբայրները մէյ մէկ ոտանաւոր պիտի արտասանէին այդ առթիւ :

Բոլոր եղբայրներն ալ արտասանեցին իրենց ոտանաւորները և գացին հայրիկը համբուրեցին : Հայրիկն ալ զանոնք համբուրեց հրճուանով :

Կարգը Շուշանին եկաւ :

Շուշան արտասանեց իր ոտանաւորը, բայց երբ հօրը

մօտենալով ուզեց զայն համբուրել, հայրը զինքը հեռացուց՝ ըսելով .

— Տղոց այտերը միշտ վարդագոյն կ'ըլլան, քու կիններդ սեպ սեւ են, կարծես մրտտած են. ես մրտտ աղջիկներու համայրը չեմ ուզեր :

Շուշան ավօրահար մնաց իր եղբայրներուն քով ու լացաւ :

Բայց ատիկա մեծ դաս մը եղաւ իրեն համար :

Այն օրէն ի վեր՝ Շուշան խնամք կը տանի իր մաքրութեան և վրան գլուխը չ'աղտոտեր :



ՅԱՌԵՐ. — Աճմաբուր՝ աղտոտ : — Հրեուանք՝ ուրախութիւն : — Աւօրահար մնալ՝ խայնիլ :

ԸՆԴՂԱՅՆՆԵԼԻ ԿԵՏԵՐ — Ի՞նչ է անմարրութիւնը — Ինչու կը գանին աղտոտ տղոցմէն — Ի՞նչ է անուան տօնը — Հայրիկը ինչու չուզեց Շուշանը համբուրել — Ի՞նչ պէտք է ընել՝ անմարրը չըլլալու համար :

ՈՒՍՈՒՑՅԵՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Անմարրը տղաքը ոչ միայն իրենց ընկերներուն եւ ամէն մարդոց զգուանք կը պատճառեն, այլ նաեւ իրենց առողջութեան կը վնասեն — Մարրութիւնը առողջութեան մեծագոյն պայմանն է — Ընդհանրապէս անմարրը տղաքն են որ ամէնէն աւելի հիւանդ կ'ըլլան — Անմարրութիւնը վտանգաւոր է, որովհետեւ յաճախ մահ իսկ կը պատճառէ :



### 21. ԿԵՑՑԷ՛ ԶՈՒՐԸ

Կեցցէ ջուր, կեցցէ ջուր,  
 Որ կը զովացնէ, մեզ կ'ընէ մաքուր.  
 Կեցցէ ջուր, կեցցէ՛ ջուր,  
 Որ մեզ կու տայ դէմք սիրուն, անուշ քոյր:

Իր շընորհներն են որ մեզի կուտան  
 Առողջութի՛ւն և կորով պատուական,  
 Մեր վարժապետը՝ իբր յորդորէ որ  
 Մաքրութիւն սիրենք մշտ և ամէն շօր:

Պզտիկ աղայ մը, ուշիմ՝ իմաստուն,  
 Պէտք է որ լուայ, Աստրծու առտուն,  
 Զեռքը, մարմինը ու դէմքը զուարթ,  
 Որպէս զի զինքը սիրէ ամէն մարդ:

ԲԱՌԵՐ. — Թօյր՝ գոյն: — Շնորհ՝ պարգև: — Կորով՝ ոյժ:  
 — Յորդորել՝ խրատ տալ: — Ուշիմ՝ խելացի: — Իմաստուն՝ շատ  
 ու լաւ բան գիտցող:

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ՆՔՏԵՐ. — Ո՞ր կը գտնուի ջուրը: — Չուրին հետ  
 Ի՞նչ կը գործածենք մաքրուելու համար: — Ինչպէս կը գոյանայ ջուրը: —  
 Ո՞ր տեղերը ջուր կը գտնուին: — Ինչո՞ւ կը սիրեն մաքուր տղաքը: —  
 Զլուացուող տղաքը ի՞նչ կ'ըլլան:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Չուրը մաքրութեան  
 մեծագոյն աղբիւրն է: — Մաքուր պէտք է ըլլալ ոչ թէ մարդոցմէ սիր-  
 ուելու համար, այլ առողջ, կայտառ ու զուարթ ըլլալու համար: —  
 Մաքրութիւնը այնքան անհրաժեշտ է մարմնին, որքան մտնողը: — Ան-  
 մաքրութիւնը գէշ ազդեցութիւն կ'ընէ նաեւ տղոց բարոյականին վրայ:

### 22. ԲԺԻՇԿԻՆ ԽՐԱՏՆԵՐԸ

Ա.

Տօքթ. Սիմօնի զաւակը՝ Սեպուհ՝ իր ընկերներէն  
 երեքը իրենց պարտէզը հրաւիրած էր զբօսնելու:

Չորս տղաքը երկար ժամանակ վազելէ վազվզելէ  
 վերջ լաւ մը քրտնեցան և պարտէզին ամէնէն հոյաւարան  
 վայրը գացին հանգստանալու:

Բարեբազդարար բժիշկը հոն էր:

— Ի՞նչ կ'ընէք, պտուղ, այդ ի՞նչ անզգուշութիւն  
 է, չէ՞ք գիտեր որ այդպէս քրտնած վիճակի մէջ հովը  
 կրնայ դպչիլ ձեզի և նոյն իսկ մահացու հիւանդութեան  
 մը պատճառ դառնալ: Գացէք քառորդ ժամ մը հան-  
 դարտ նստեցէք արեւին տակ, որպէս զի քրտինքնիդ  
 չ'որնայ. անկէ ետքը մըրչափ կ'ուզէք կեցէք հովին առջև:

Տղաքը իսկոյն հնազանդեցան:

Բ.

Երբոր քառորդ ժամը շրացաւ, բժիշկը գանձնք իր քով կանչեց և ըսաւ .

— Կը յուսամ որ չպիտի մոռնաք այս դասը. տաքէն անմիջապէս ետքը երբեք պաղ տեղ կամ հովին սուջև մի՛ կենաք :

Յետոյ աւելցուց .

— Քանի որ հիմայ առիթը եկաւ, քիչ մը քննեմ ձեզ, տեսնեմ որչա՛փ հոգ կը տանիք ձեր առողջապահութեան :

Տղաքը անձկութեամբ իրարու նայեցան :

— Օ՛հ, այդչափ մի՛ վախնաք, ըսաւ Տոքթօրը, դժուար բան մը չէ. դ՛ո՛ւն, Յակոբ, շիտակ կեցիր նայիմ :

Յակոբ շտկուեցաւ :

— Քիչ մը աւելի շիտակ. քիչ մըն ալ . . .

— Բայց չեմ կրնար .

— Կը տեսնե՞ս, բարեկամս, չես կրնար շիտակ կենալ. արդէն կոնակդ ծռած է և ուսերէդ մէկը միւսէն աւելի բարձր է. եթէ այսպէս շարունակէ՛ք քսան տարեկան եղած ժամանակդ կուզի պիտի նմանիս :

— Բայց յանցանքը ի՞նչ է, հարցուց Յակոբ :

— Անշուշտ, պատասխանեց բժիշկը. դպրոցին մէջ շատ կը ծռիս տետրակներուն և գրքերուն վրայ, գրած միջոցիդ ձախ թեղ պէտք եղածէն աւելի կը տարածես գրասեղանին վրայ. վերջապէս շատ գէշ դիրքով մը կը նստիս :

ԲԱՌԵՐ. — Հովասու՛ն հով առնող, զով. — Վայր՝ տեղ. — Մահացու՛ մահուան պատճառ եղող. — Լրանալ՝ վերջանալ. — Անձկութեամբ՝ սրտադողով :

ԸՆԳՆԱՅՆՆԵՒ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ անզգուշութիւն ըրած էին Տոքթ. Սիմօնի զաւակն ու իր երեք ընկերները : — Յակոբ ինչո՞ւ չկրցաւ շիտակ

կենալ : — Ի՞նչ է կուզը : — Դուք ինչպէս կը նստիք ու կ'աշխատիք զըպրոցին մէջ :

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Պզտիկ անզգուշութիւններ, պզտիկ յոռի սովորութիւններ՝ որոնց կարեւորութիւն չենք տար, կամաց կամաց մեծ դժբախտութեանց, նոյն իսկ մահուան պատճառ կրնան դառնալ. Աւելի դիւրին է հիւանդութեան մը գալը արգիլել, քան գալէն վերջ գայն հեռացնել :

### 23. ԲԺԻՇԿԻՆ ԽՐԱՏՆԵՐԸ

(Շարունակութիւն)

Գ.

Տոքթօրը Ռուբէնին դարձաւ և ըսաւ .

— Եկուր նայիմ, զաւակս, սա լրագիրը առ և քիչ մը բան կարդայ ինձի :

Ռուբէն կարդաց :

— Աղէկ կարդացիր, ըսաւ բժիշկը, բայց տեսայ որ կարդացած ատենդ շատ կը տանջուիս և գրերը տեսնելու համար կը ստիպուիս լրագիրը աչքերուդ քսել :

— Որովհետեւ կարճատես եմ, հեռուն չեմ տեսներ :

— Գիտեմ որ այդպէս է, բայց խնդիրը հոն է որ քու այդ տկարութիւնդ երթալով կը ծանրացնես. տան մէջ, ցերեկ ատեն, միշտ մութ խուռցի մը մէջ կ'աշխատիս, մինչդեռ՝ աշխատելու համար՝ բոլորովին լուսաւորուած տեղ մը պէտք է ընտրես : Եւ յետոյ, ինքզինքդ չես վարժեցնիր առարկաները կարելի եղածին չափ հեռուէն տեսնելու. փոխանակ աչքերդ անոնց մօտեցնելու, աշխատէ՛ որ նայուածքդ անոնց հասցնես : Այսպէս շարունակ վարժութիւն ընելով կրնաս յաղթել այդ տկարութեան և լաւ տեսնել՝ քու ընկերներուդ պէս :

Գ.

Տոքթօր Սիմօն երրորդ տղուն դարձաւ .

— Եկ՛ւր նայիմ, Միհրան, քիչ մըն ալ քեզ քննենք :  
Միհրան յառաջացաւ, բայց կարծես թէ յանցաւոր  
մըն էր և մատուրները ծածկած էր ափերուն մէջ :

— Բա՛ց նայիմ ձեռքերդ, ըսաւ բժիշկը :

Միհրան բացաւ ձեռքերը :

— Այդ աղտոտ եղունգներուդ համա՛ր կը խոնէիր,  
զաւա՛կս : Լա՛ւ, ամօթի զգացումը աղէկ բան մըն է,  
բայց ինչո՞ւ ամօթ զգաս, ինչո՞ւ ամօթով մնաս : Կը տես-  
նես թէ որչափ գէշ բան է աղտոտ ըլլալը : Երանի թէ  
միայն ատ ըլլար :

Յետոյ, միւս տղոյ դառնալով՝ յարեց .

— Ձեզի պատմութիւն մը պատմեմ, պիտի տեսնէք  
որ աղտոտութիւնը որչափ մլնասակար հետեանքներ  
կրնայ ունենալ :

ԲԱՌԵՐ. — Խուց՝ սննեակ :

ԸՆԴՆՅՆԵԼԻ ԱՅՏԵՐ. — Ռուբէն ինչո՞ւ կարծատես դարձած էր :

— Ինչո՞ւ մլնասակար է ցերեկ ատեն մութ խուցի մը մէջ աշխատիլը : —  
Ի՞նչ պէտք են ընել կարծատեսները . — Միհրան ինչո՞ւ խոնեցաւ : — Ինչո՞ւ  
համար լաւ բան է ամօթի զգացումը :

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏԲՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Եթէ պզտիկ տարիքէն  
մեր առողջութեան հոգ չտանիր, ապագային տկարակազմ կ'ըլլանք  
եւ չենք կրնար աշխատիլ . — Պէտք է մարուր պահներ մեզ, պէտք է  
լաւ մը խողանակներ մեր հագուստները . — Պէտք է որ մեր տուները  
օրաւէտ եւ մարուր ըլլան : — Պէտք է կարեւորութիւն տանք մարմ-  
նամարզին եւ մեր զրօսանքի ժամերը անցընենք մարուր օդի մէջ,  
կազդուրիչ խաղերով :

### 24. ԲԺԻՇԿԻՆ ԽՐԱՏՆԵՐԸ

(Շարունակութիւն)

Ե.

Տոքթօր Սիմօն հետեւեալ պատմութիւնը ըրաւ տղոց .



— Բաւական ժամանակ առաջ, այս թաղին մէջ  
Պետրոս անունով գործաւոր մը կար :

« Աղտոտ աղայ մըն էր Պետրոս, մաքրութենէ կը խորշեր:

« — Ինչո՞ւ լուացուիմ, կ'ըսէր, ատիկա ժամանակի կորուստ է. յետոյ ինչի՞ կը ծառայէ լուացուիլը. չէ՞ որ չեմ լուացուիր և շատ ալ առողջ եմ:

« Օր մը, դանակ մը սրած միջոցին, Պետրոս պզտիկ մը կը կտրէ մատը: Վէրքը ա՛յն աստիճան աննշան բան մըն էր որ Պետրոս կարեորութիւն չտար:

« Բայց երեք օր վերջ՝ մատը կը սկսի ուռիլ. վէրքն ալ շատ ցաւ կը պատճառէ իրեն: Պետրոս անմիջապէս ինծի եկաւ:

« Քննեցի մատը, և ըսի իրեն.

« — Խեղճ Պետրոս, մատդ փտեր է, պէտք է կտրել. ինչո՞ւ աւելի կանուխ չեկար:

« Պետրոսի գոյնը նետեց:

« — Անպատճառ պէտք է կտրել, հարցուց:

« — Անչո՞ւշտ, պատասխանեցի, եթէ հիմայ այդ մատդ չկտրեմ, վերջը պիտի ստիպուիս ամբողջ ձեռքդ կտրել տալ:

« Եւ մատը կտրեցի:

« Հիմայ թերևս անանկ կը կարծէք որ դանակին վէրքն էր ատոր պատճառը. կը սխալիք: Աղտոտութիւնն էր: Վէրքը շուտ կ'անցնէր՝ եթէ Պետրոս կտրուած մատը մաքուր պահած ըլլար: Բայց Պետրոս աղտոտ էր, և աղտոտութիւնն էր որ փտեցուցած էր վէրքը:»

ՌԱՌԵՐ. — Խորհիլ՝ գանիլ: — Սրել՝ սուրցնել:

ԸՆԳՂԱՅՆՆԵՐ. — Պատմեցէք ամբողջ պատմութիւնը: — Ինչո՞ւ փտեցաւ Պետրոսի մատը: — Ինչո՞ւ բժիշկը մատը կտրեց: — Եթէ չկտրէր՝ ինչ պիտի ըլլար: — Եթէ դուք ալ վէրք մը ունենար ինչ պիտի ընէր:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Տղաք պէտք չէ որ կտրող առարկաներու հետ խաղանք: — Եթէ անզոգու շուքեամբ ձեռքերնին կտրեն կամ վազած ատոննին իյնան ու վիրաւորուին, պէտք է անմիջապէս լուան եւ շուտ մը իրենց ծնողքին ցոյց տան վէրքը: — Վէրք մը որչա՛ի կանուխ դարմանուի, այնքան շուտ կ'անցնի:

## 25. ԿԱՐՈՒՇԻՒՆ ԵՐԳԸ

Թէև փոքրիկ՝ բայց ժրաջան,  
Կարուհին եմ ես մեր տունին,  
Թաթիկներս յոգնել չունին,  
Կ'ուզեն գործել ամէն վայրկեան:

Արշալոյսէն մինչև գիշեր  
Կը հիւսեմ դարդ, կը կարեմ կար,  
Կտրեմ, ձեւեմ միշտ անդադար,  
Բանիմ ասեղ, ժանեակ, նիշեր:

Զաւակ մըն եմ աշխատութեան  
Հէք ծընողքիս դառն քրտինքին.  
Քանի՛ քանի՛ ջանքեր անդին  
Նըւիրեցին ինձ անխաղիւս:

Բայց հիմայ երբ կրնամ մեղմել  
Բազուկներուս առոյգ ուժով  
Տաժակները անոնց վրդով,  
Անհոգութիւնն է անվայել:

Աշխատութիւն, այս է իմ երգ.  
Կեանքը կախ մըն է՝ անդող,  
Ու երբ կենանք անհոգ ու թոյլ  
Կրնանք մնալ անօթի, մերկ:

Օ՛ն, շարժեցէ՛ք բազուկներ քաջ  
Չանքը վառէ թող ձեր արիւն,  
Չեմ սիրեր ես տրտունջ, շաշխն,  
Պէտք է սուրալ դէպի առաջ :

3. Ե.

**ԲԱՌԵՐ.** — Ժրաջան՝ աշխատող — Անգիւն՝ շատ սուղ, գին  
չունեցող: — Անխափան՝ անդադար: — Տաժան՝ յոգնութիւն,  
չարչարանք: — Անգուլ՝ վերջ դադար չունեցող: — Լալիւն՝ լաց:  
— Սուրալ՝ վազել:

**ԸՆԴԼԱՅՆԵԼԻ ՎԷՏԵՐ.** — Ի՞նչ է ժանեակը, ի՞նչ է նիշը — Ի՞նչ  
կը նշանակէ («աշխատութեան զաւակ մըն եմ») — Կարուհիին ծնողը ի՞նչ  
ըրած էին: — Ինք ի՞նչ կ'ընէր ատոր փոխարէն: — Դուք ի՞նչ պիտի ընէք:  
— Ի՞նչ կը նշանակէ՝ «պէտք է սուրալ դէպի առաջ»:

**ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.** — Աշխատութիւնը տա-  
րիքի հետ կապուած չէ. — Ամէնէն փոքր, ամէնէն տկար տղաքն իսկ  
կրնան աշխատիլ ո՛ր եւ է կերպով: — Օգնել իրենց ծնողքին՝ նուիրա-  
կան պարտք մըն է տղոց համար, բայց այդ պարտքը հատուցանելու  
համար պէտք չէ որոշ տտենի մը սպասել: — Ամէն տարիքի մէջ կըր-  
նանք օգնել մեր ծնողքին եւ անոնց աշխատութիւնն ու նեղութիւնը  
թեթեւցնել:

## 26. ՅԱՐԴԸ ԵՒ ՈՒՌԻՒ ԶԻՂԵՐԸ

Ա.

Այրի աղքատ կին մը և իր երկու զաւակները դաշտ  
գացած էին ուռիի ճիւղեր հաւաքելու:

Մայրը այդ ճիւղերէն խոշոր սոցակ մը ունէր գըլ-  
խուն վրայ, իսկ տղաքն ալ յարդի շիւղերով կապուած  
փոքրիկ խուրձեր կը կրէին:

Ճամբան հանդիպեցան հարուստ վաճառականի մը  
և անկէ ողորմութիւն խնդրեցին:

Վաճառականը ողորմութիւն չտուաւ. բայց այրի կնոջ  
դառնալով, ըսաւ.

— Ինչո՞ւ կը մուրաս:

— Որովհետեւ կարօտ եմ:

— Բայց յանցաւորը դուն ես. դուն ու զաւակներդ  
կրնաք աշխատիլ և մուրացկանութենէ ազատիլ:

— Բողորովին ծոյլ չենք, մենք ալ կ'աշխատինք,  
ըսաւ կինը, և նորէն աղքատ ենք:

— Դուք աշխատելու լաւ եղանակը չէք գիտեր...  
Եթէ ուզէք՝ կրնաք ոսկիի վերածել սա ուռիի ճիւղերն  
ու յարդի շիւղերը:

Խեղճ կինը՝ զարմացմամբ՝ վաճառականին կը նայէր:

— Չէ՞ս հաւատար, ըսաւ վաճառականը, երկու  
զաւակներդ ինձի յանձնէ և ես անոնց պիտի սորվեցնեմ  
թէ ինչպէ՞ս ուռիի ճիւղերն ու յարդը ոսկիի կը փոխ-  
ուին. այն ատեն՝ դուն ալ կրնաս ապրիլ անոնց աշխա-  
տութեան արդիւնքով:

Մայրը հաւանեցաւ, և զաւակները յանձնեց վաճա-  
ռականին:

**ԲԱՌԵՐ.** — Հաւաքել՝ ժողվել: — Տրցակ՝ իրարու կապուած  
(ճիւղեր): — Խուրձ՝ տրցակին փոքրը, տեսակ մը փունջ: — Խնդրել՝  
ուզել: — Վերածել՝ փոխել:

**ԸՆԴԼԱՅՆԵԼԻ ՎԷՏԵՐ.** — Ի՞նչ տեսակ ծառ է ուռին: — Ի՞նչ է  
տրցակը, ի՞նչ է խուրձը: — Ի՞նչ է վաճառակոծը: — Ի՞նչ է յարդը. —  
Ո՞ր մուրացկաններուն պէտք է ողորմիլ:

**ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.** — Անոր համար որ կրնայ  
աշխատիլ մեծագոյն ամօթն է մուրացկանութիւնը: — Աշխատելու  
կարող մարդ մը երբ կը մուրայ՝ պարզապէս գողութիւն ըրած կ'ըլլայ.  
— Ձկայ անպատուարեր աշխատութիւն: — Պէտք է ջանալ սակայն  
որ աշխատութիւնը արդիւնք տայ. այլապէս՝ ժամանակի զուր վատ-  
նում կ'ըլլայ:

### 27. ՅԱՐԴԸ ԵՒ ՈՒՌԻՒ ԶԻՒՂԵՐԸ

(Շարունակութիւն)

Բ.

Վաճառականը մօտակայ քաղաք մը կը բնակէր :

Այնտեղ տարաւ այրի կնոջ տղաքը, անոնցմէ մէկուն կողովագործութիւն սորվեցնել տուաւ, և միւսին ալ՝ յարդէ գլխարկներ հիւսելու արուեստը :

Երեք տարի ետքը տղաքը արդէն իսկ վարպետ դարձած էին և կրնային մինակնին աշխատիլ :

Երկուքն ալ իրենց մօրը քով վերադարձան և ըսկըսան աշխատիլ : Անոնք չարունակ կողովակներ, սակառներ և աղուոր գլխարկներ շինելով կը զրկէին վաճառականին որ ծախէ :

Օր մը, վաճառականը իրենց տունը եկաւ, և իրեն զրկուած ապրանքներուն փոխարէն փայլուն գեղեցիկ ոսկիներ յանձնելով, ըսաւ տղոց մօրը :

— Կը յիշե՞ս ասկէ առաջ ըրած խօսքս. այն ատեն թերևս չհաւատացիր երբ կ'ըսէի թէ աշխատող ձեռքը կրնայ հրաշքեր գործել : Աշխատող ձեռքը անա այսպէս կրնայ ոսկիի վերածել նոյն իսկ ուռիի ճիւղերն ու պարզ յարդը :

ԲԱՌԵՐ. — Մօտակայ՝ մօտիկ : — Կողովիկ՝ պզտիկ կողով : — Ապրանք՝ ծախու առարկաներ :

ԸՆԴՆԱՅՆՆԵՐԻ ՊԵՏԵՐ. — Պատմեցէք ամբողջ պատմութիւնը : — Վաճառականը լմա բան մը ըրաւ ողորմութիւն չտալով : — Ի՞նչ պիտի ըլլար հետեանքը՝ եթէ ողորմութիւն տուած ըլլար : — Ի՞նչ կը նշանակէ «աշխատող ձեռքը ոսկիի կրնայ վերածել նոյն իսկ ուռիի ճիւղերն ու յարդը» : — Ի՞նչ տեսակ արհեստ է կողովագործութիւնը : — Ինչպէս կը հիւսեն յարդէ գլխարկները :

ՈՒՍՈՒՅՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Աշխատութիւնը միայն ապրելու միջոց մը չէ, այլ պարտականութիւն մը : — Աշխարհի բոլոր բարիքները, մարդկութեան յառաջդիմութիւնը, բարօրութեան պայմանները, եւ ըն, մարդկային աշխատանքի արդիւնքն են :

### 28. ԿԱՊԻԿՆ ՈՒ ԸՆԿՈՅՁԸ

Էգ կապիկ մը դեռասի

Կանանչ կեղևով ընկոյզ մը զըտաւ,

Խածաւ զայն. համն էր կծու և փնթի.

Մումուկեց դէմքն ու գոչեց. «Ա՛հ, իրա՛ւ

Մայրս ստեց ինձ երբոր

Ապահովցուց թէ ընկոյզներն են աղուոր.

Ալ ինչպէ՞ս հաւատալ ծերերու խօսքին

Որք պզտիկները խաբել կը ջանան» :

Եւ իր ընկոյզը նետելով ուժգին՝

Մըմըռաց. «Թող քեզ ուտէ սատանան» :

Խոշոր կապիկ մը առաւ զանիկա,

Երկու քարի մէջ կոտրելով դիւրաւ

Կեղևներն հանեց, մաքրեց ու կերաւ

Եւ. «Մօրդ ըսածին մէջ բնաւ սուտ չկայ,

Յարեց, ընկոյզներն անուշ, համով են,

Բայց պէտք է զանոնք հանել կեղևէն» :

Յիշեցէ՛ք թէ կեանքի մէջ ալ

Չկայ առանց աշխատութեան հաճոյք ըզգալ :

(Թրգմ. Ա. ՓԱՆՈՍԵԱՆ)

ՏԼՈՐԻԱՆ

ԲԱՌԵՐ. — Գեռասի՝ պզտիկ : — Պերի՝ (փոխաբերաբար) անախորժ :

**ԸՆԴՆԱՅՆՆԵՐ ԿԵՏԵՐ.** — Ի՞նչ տեսակ ծառ է ընկուզենին: — Ընկուզը քննչպէս կազմուած է: — Կապիւր իրաւունք ունէր ըսելու թէ մայրը ստած է: — Ինչո՞ւ: — Ծերերու խօսքին հաւատարմ եւր թէ ոչ: — Ինչո՞ւ: — Ի՞նչ կը նշանակէ «Թող բեզ ուտէ սատանան» ստուծիւնը: — Ի՞նչ է հաճոյքը:

**ՈՒՍՈՒՑՅԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.** — Առանց աշխատութեան հաճոյք չկայ: — Պէտք է յոգնիլ, գոհողութիւն մը ընել՝ հաճոյքին աղուորութիւնը հասկնալու համար: — Շատ անգամ քիչ մը աշխատութենէ փախելու համար, հաճոյքի լաւ առիթներ կը կորսընցնենք: — Ծոյլ մարդը նոյն իսկ երբ հարուստ ըլլայ՝ իրական հաճոյք չզգար բնաւ: — Բուն հաճոյքը աշխատող մարդուն իրաւունքն է:



## 29. ԳՈՐԾԱՒՈՐԻՆ ԵՐԳԸ

Այս առտու հաց կերայ:

Որպէս զի հաց ուտենք, պէտք է որ հողագործը աշխատի իր արտերուն մէջ, ցորեն ցանէ և հնձե՛ արեւին տակ, պէտք է որ աղօտեպանը ալիւրի վերածէ ցորենը, և հացագործն ալ՝ մեծ նեղութիւններով՝ ալիւրէն հաց թխէ ու եփէ:

Այս առտու, դուրս չելած, կտաւէ վերարկուս հագայ: Որպէս զի վերարկուներ ունենանք ու մեր մարմինը

պատուպարենք, պէտք է որ գեղջուկները կանեփ մշակեն, պէտք է որ ուսայնակները աշխատին համբերութեամբ ու ներկարարներն ալ ներկեն պատրաստուած կտաւը:

Իրիկունը՝ տուն գացած ատենս՝ մաքուր ու սալա-յատակուած փողոցներէ պիտի անցնիմ:

Որպէս զի այդպէս հանգստութեամբ քալենք, քանի՛ քանի գործաւորներ լեռներէն քարեր խլած են, քանի՛ քանի ֆարակոփներ այդ քարերը յղած են, յետոյ տակաւին որքան աշխատաւորներ ծուռ մուռ ճամբաները հարթած և այդ քարերով գեղեցիկ փողոցներ շինած են:

Գիշերը, քնանալէ առաջ, գիրք մը պիտի կարդամ:

Որպէս զի գրքեր ունենանք, հեղինակներ աշխատած են, գիշերն ի բուն սփնած, իրենց միտքը յոգնեցուցած են, աշխատաւորներ թուղթը շինած են, ուրիշներ՝ գիրը ձուլած են, և գրաշարներ ալ այդ գիրերով գիրքը կազմած են:

Այսպէս ուրեմն՝ բոլոր մարդիկ աշխատեր են ինձի համար. պէտք է որ ես ալ անոնց համար աշխատիմ:

**ԲԱՌԵՐ.** — Հնձել՝ արտերու բերքը բաղել: — Աղօրեպան, ջաղացպան՝ ցորենը ալիւրի վերածող գործաւոր: — Ուսայնակ՝ բուրդի, բամպակի, մետաքսի կամ կանեփի թելերով կտաւ պատրաստող: — Ներկարար՝ ներկող: — Խել՝ բռնի առնել, կորզել: — Քարակոփ՝ քար տաշող: — Բղկել՝ տաշելով շտկել: — Աւելա-սաւոր՝ աշխատող, գործաւոր: — Հարթել՝ շիփ շիտակ ընել: — Հեղինակ՝ զիրք պատրաստող (գրագէտ, բանաստեղծ, գիտուն, եւլն.): — Տէգիլ՝ անբուն անցնել: — Չուլել՝ կաղապարի մէջ թափել: — Գրաւար՝ զիր շարող:

**ԸՆԴՆԱՅՆՆԵՐ ԿԵՏԵՐ.** — Հացագործը քննչպէս հաց կը պատրաստէ: — Աղօրեպանը հեր և քննչպէս կ'աշխատի: — Ուսայնակը քննչ տեսակ գործիքով կ'աշխատի: — Լեռներէն քննչպէս բար կը խլեն: — Քարակոփը քանի տեսակ գործիք ունի: — Փողոցի մը մէջ քննչ կը գտնուի: — Ի՞նչ է հեղինակը: — Ինչպէս կ'աշխատին գրաշարները: — Ինչո՞ւ պէտք է աշխատիք ուրիշներու համար:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Մարդիկ՝ երջանիկ ըլլալու համար՝ պէտք է իրար սիրեն, իրարու օգնեն եւ փոխադարձաբար աշխատին իրարու համար: — Հին ատենները ամէն մարդ իրեն համար կ'աշխատէր. այս պատճառաւ՝ ընդհանրապէս դժբաղդ էին: — Միակ մարդ մը չի կրնար իր բոլոր պէտքերը հոգալ: պէտք է որ ուրիշ մարդիկ ալ իրեն գործակցին: — Այն որ ուրիշին գործակցութեան կը կարօտի, պէտք է որ ինք ալ անոր համար աշխատի:

### 30. ՍԱՐԴՆ ՈՒ ՇԵՐԱՄԸ

Սարդը՝ Շերամին կ'ըսէր հեզկօրեմ.

— « Ի՞նչ դանդաղաշարժ ես դուն, Աստուած իմ,  
« Եւ որքան օրեր քեզ հարկաւոր եմ  
« Որ գործ մ'արտադրես: Նայէ՛, չը պարծիմ՝,  
« Փոքրիկ պահ մ'ինձ բաւ է՝ նուրբ, անհաւար  
« Թեկերով ոստայն հիւսելու համար:»

Շերամը ըսաւ. — Լաւ, սակայն,  
Դիմացկուն չէ քու ոստայն,  
Ոչ ալ ո՛ր է բանի  
Օգտակար կամ պիտանի.  
« Ի՞նչ կ'արտադրեմ ես, իրա՛ւ,  
« Բայց արտադրածս է միշտ լաւ:»

Թրգմ. Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

ԼԸ ՊԱՅԵԻ

ԲԱՆԵՐ. — Հեզկօրեմ՝ ծաղրելով: — Դանդաղաշարժ՝ դանդաղ: — Հարկաւոր՝ պէտք: — Նուրբ՝ Բարակ: — Ահա՛ւար՝ մար՝ շատ, չհամրուող:

ԲՆԿԱՅՆՆԵՐ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ տեսակ կենդանի է սարդը: — Ի՞նչ կ'ընէ: — Շերամը ինչ տեսակ կենդանի է: — Ի՞նչ է ոստայնը: — Ո՞վ իրաւունք ունէր, սնորդ թէ ոստայնը: — Ինչո՞ւ:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Պարծենկոտութիւնը գէշ եւ շատ վնասակար ունականութիւն մըն է: — Պարծենկոտը միշտ իր աշխատութիւնը գերազանց կը կարծէ, մինչդեռ յաճախ ամէնէն անարժէքն է: — Շատ աշխատիլը չէ որ յարգի է, այլ լաւ՝ օգտակար ու բարեսուր բաներու համար աշխատիլը: — Աշխատութիւնը միշտ իր արդիւնքէն կը դատուի եւ ոչ թէ քանակէն:

### 31. ՈՍԿԻ ՄԱՏՆՈՑԸ

Ա.

Մարիամ նստած էր ճամբուն եզերքը և իր պղտիկ եղբօր հագուստները կը կարկտէր:

Ամէն անգամ որ մայրը զբաղած ըլլար, Մարիամ կ'օգնէր անոր:

Մինչդեռ այդպէս կ'աշխատէր, խաղացող արջ մը անցուցին, և Մարիամ՝ հետաքրքրուած՝ քիչ մը տեղ արջին հետեւեցաւ, անոր ծիծաղելի շարժումները դիտելու համար:

Բայց երբ տեղը վերադարձաւ, տեսաւ որ մատնոցը կորսուած է, և սկսաւ փնտռել:

Հարուստ տիկին մը որ ճամբուն վրայ կը պտտէր, զայն վշտացած տեսնելով՝ մօտեցաւ և ըսաւ.

— Ի՞նչ կը փնտռես, աղջիկս:

— Տիկին, պատասխանեց Մարիամ, մատնոցս կորսընցուցի, ան կը փնտռեմ:

Տիկինը գետինը ծոցեցաւ և Մարիամ այնպէս կարծեց թէ գետնէն բան մը կը վերցնէ:

— Ահա՛, ըսաւ տիկինը, անոր տալով ոսկի մատնոց մը, ա՛ռ, անհարակոյս այս է քու մատնոցդ:

— Ո՛չ տիկին, իմ մատնոցս պարզ պողպատէ էր, պատասխանեց Մարիամ:

— Շատ աղէկ, սիրունիկա, ըսաւ տիկինը, դուն պարկեշտ աղջիկ մըն ես, չես ուզեր առնել մատնոց մը որ քեզի չի պատկանիր. ուրեմն քեզի կուտամ այս ոսկի մատնոցը :

Մարիամ բոլոր սրտովը շնորհակալ եղաւ և գնաց մօրը պատմեց եղածը :

**ԲԱՌՆԵՐ.** — Հե՛տեւիլ՝ ետեւէն երթալ: — **Աճառակոյս՝** կասկած չկայ որ: — **Իրե՛ն պատկանիլ՝** իրենը ըլլալ:

**ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ՎԷՏԵՐ** — Մարիամ ինչո՞ւ կը կարկտէր եղբօրը հագուստները: — Տիկինը ինչո՞ւ մատնոցը գտայ ըսելով՝ ոսկի մատնոց մը տալ ուզեց անոր: — Մարիամ ինչո՞ւ չառաւ: — Տիկինը ինչո՞ւ վարձատրեց զայն: — Ի՞նչ է պողպատը: — Ի՞նչ տեսակ առարկաներ կը շինուին անով: — Ի՞նչ է երկամբին և պողպատին տարբերութիւնը:

**ՈՒՍՈՒՑՅԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.** — Երբեք պէտք չէ ձեռք տանիլ ուրիշներու պատկանած առարկաներուն: — Այն որ սուտ խօսելով իրեն չպատկանած առարկայի մը կը տիրանայ՝ գողութիւն ըրած կ'ըլլայ: — Նոյն իսկ եթէ գետնէն ձեզի չպատկանող առարկայ մը գտնէք, պէտք է աշխատիր որ տէրը երեւան համէք եւ անոր յանձնէք:

### 32. ՈՍԿԻ ՄԱՏՆՈՑԸ

(Շարունակութիւն)

**Բ.**

Մարիամի ոսկի մատնոցին պատմութիւնը տարածուեցաւ գիւղին մէջ:

Բոլոր տղաքն ու աղջիկները գիտէին զայն: Բարիները կը գովէին անոր պարկեշտութիւնը, իսկ չարերը կը նախանձէին անկէ:

Զապէլ մանաւանդ որ անկիրթ ու ստախօս աղջիկ մըն էր, ինքզինքը կ'ուտէր:

— Ես ալ տիկինէն պարզեւ մը պիտի առնեմ, ըսաւ ինքնիրեն, և գնաց նստաւ այն ճամբուն վրայ ուր Մարիամ անոր հանդիպած էր:

Ի՞նչ մը վերջը տեսաւ որ տիկինը կ'անցնի սպասուորի մը հետ: Անմիջապէս սկսաւ լալ ու գանդատիլ:

— Ինչո՞ւ կուլաս, հարցուց տիկինը անոր մօտենալով: — Մատնոցս կորսնցուցի, փնտռեցի ու չգտայ, հիմայ մայրս պիտի ծեծէ զիս:

Այն ատեն՝ բարի տիկինը գրպանէն ոսկի մատնոց մը հանեց և Զապէլի ցոյց տալով՝

— Ա՛ս է արդեօք քու մատնոցդ, ըսաւ:


— Ճիշի ճիշդ, ատիկա է, հիմայ կորսնցուցի, պողաց Զապէլ:

Բայց երբ կը պատրաստուէր մատնոցը առնել, տիկինը քաշեց ձեռքը և սպասուհիին պատուիրեց որ աղուոր մը ծեծէ ստախօս աղջիկը:

Մարիամ լալով տուն դարձաւ և ամօթէն՝ ոչ մէկուն պատմեց գլխուն եկածը:

**ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ՎԷՏԵՐ.** — Պատմեցէք ամբողջ պատմութիւնը: — Ի՞նչ տարբերութիւն կայ Մարիամին և Զապէլին միջև: — Անոնցմէ որո՞ն պիտի ուզէք նմանիլ: — Ինչո՞ւ: — Ինչո՞ւ չար տղաքը նախանձեցան Մարիամէն: — Զապէլ ինչո՞ւ իր ընկերներուն չպատմեց գլխուն եկածը:

**ՈՒՍՈՒՑՅԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.** — Ստախօսութիւնը բոլոր գէշ ունակութեանց մայրն է: — Այն որ անգամ մը սուտ խօսիլը վարժութիւն կ'ընէ, դիւրաւ կ'իյնայ միւս բոլոր մտութեանց զիրկը: — Տղաք ամէնէն աւելի ստախօսութենէ զգուշանալու են:



### 33. ՍՏԱԽՕՍ ՀՈՎԻԻԸ

Փոքրիկ հովիւ մըն էր Միհրան,  
Որ ամէն օր դաշտին վըրան,  
Արածելու կերթար առտուն՝  
Հօտն իր գիւղին ոչխարներուն:

Օր մը՝ նեղուած հոն միս մինակ,  
Ըսաւ. — «Աղուոր խաղ մը խաղանք:»  
Եւ ըսկըսաւ պոռալ ուժով՝  
— «Գայլ կայ, գայլ կայ, հասէ՛ք շուտով:»

Գիւղացիներ եկան հասան,  
Ոչ գայլ գըտան, ոչ ալ գաղան:  
Քահ քահ խընդաց անկիրթ տըղան,  
Ըսաւ անոնց. — «Կատակ էր ան:»

Գայլեր եկան օր մը իրաւ,  
Մարդ իր ձայնին մըտիկ չըրաւ,  
Մէկը չեղաւ իրեն պաշտպան,  
Կըտոր կըտոր եղաւ Միհրան:

ՍԻՊԻԼ

**ԲԱՌՆԵՐ.**— Գազան՝ վայրի անասուն:— Պաշտպան՝ պաշտպանող, օգնութեան հասնող:

**ԸՆԿՆԵՐՆԵՐ ԵՎ ԿԵՆՏԵՐ.**— Ինչո՞ւ Միհրան սուտ կը խօսէր: — Լմաբան է ընկերները խաբելը: — Ինչո՞ւ. — Ինչո՞ւ ընկերները Միհրանին օգնութեան չհասան: — Եթէ գիտնային որ իրօք գայլ եկած է, պիտի պաշտպանէին զայն: — Ի՞նչ է գազանը: — Որո՞նք են գազանները:

**ՈՒՍՈՒՑՁՈՒՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.**— Ստախօսութեան մեծագոյն վնասը այն է որ երբ մարդիկ անգամ մը համոզուին մէկուն ստախօսութեան, այլ եւս քնաւ չեն ուզեր անոր հաւատալ, նոյն իսկ երբ ցըմարիտ կը խօսի: — Եւ ասիկա միշտ աղիտաբեր կը դառնայ ստախօսին համար:

### 34. Կ Ա Ղ Ա Մ Ա Խ Ի Ն

Ատենօք բարի և արդար դատաւոր մը կար:  
Օր մը, անոր ներկայացան երկու երիտասարդներ՝  
Մանուկ և Աբէլ:  
Աբէլ ըսաւ դատաւորին.  
— Տէր, առջի տարի ճամբորդութեան պիտի ելլէի,  
Հուղեցի հետս տանիլ թանկագին քարերով պննուած մա-

տանի մը որ մօրս յիշատակն էր. և որովհետև Մանուկ իմ բարեկամս էր, մատանին անոր տուի որ պահէ. հիմայ ճամբորդութենէ դարձած եմ, մատանիս կը պահանջեմ, բայց Մանուկ կ'ուրանայ առած ըլլալը:

Մանուկ ալ երդում ըրաւ և ըսաւ.

— Տէ՛ր դատաւոր, Աբէլ սուտ կը խօսի. ինծի մատանի չտուաւ բնաւ:

Այն ատեն՝ դատաւորը Աբէլի դարձաւ և ըսաւ.

— Աբէ՛լ, վկայ մը, ապացոյց մը ունի՞ս:

— Աւա՛ղ, ո՛չ, պատասխանեց Աբէլ. միայն կաղա՝ մախի մը կար այնտեղ՝ ուր մատանին Մանուկի յանձնեցի:

— Ճի՛շդ է, հարցուց դատաւորը Մանուկին:

Մանուկ նորէն երդում ըրաւ և ըսաւ.

— Տէ՛ր դատաւոր, մատանիին պէս՝ կաղամախին ալ չեմ տեսած:

Դատաւորը, պահ մը մտածելէ վերջ, ըսաւ.

— Աբէ՛լ, գնա՛ այդ ծառէն ճիւղ մը բեր. իսկ դուն՝ Մանուկ՝ սպասէ՛ այստեղ մինչև որ Աբէլ վերադառնայ:

Ժամ մը վերջը երբ դեռ Աբէլ չէր վերադարձած, դատաւորը անհամբերութեան շարժում մը ընելով ըսաւ.

— Մանուկ, ինչո՞ւ Աբէլ այսքան ուշացաւ. սա պատուհանը բաց ու նայէ թէ կու գայ:

— Տէ՛ր դատաւոր, ըսաւ Մանուկ, անկարելի է որ այսքան շուտ վերադառնայ, որովհետև կաղամախիին տեղը չատ հեռու է:

— Ա՛հ, ստախո՛ս, գոչեց դատաւորը, հապա կ'ուրանայիր թէ ծառը չես տեսած բնաւ... հիմայ որ սուտը բռնուեցաւ, ա՛լ տարակոյս չկայ թէ մատանին իրաւ առած ես... շո՛ւտ տիրոջը վերադարձուր զայն... իսկ քու ստախօսութեանդ համար քեզ բանտ նետել պիտի տամ:

ԲԱՌԵՐ. — ՊԵՆՈՒՆԱԾ՝ զարդարուած:

ԸՆԴՆԱՅՆՆԵՒ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ տեսակ ծառ է կաղամախին: — Ի՞նչ բան է Թանկագին բարը: — Քանի տեսակ Թանկագին բարեր տեսած էր: — Ի՞նչ է յիշատակը: — Ի՞նչ կը նշանակեն՝ «վկայ», «ապացոյց»: — Դատաւորը ինչո՞ւ Աբէլը զրկեց որ կաղամախի ճիւղ մը բերէ: — Ի՞նչ է դատարանը:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Այն որ ուրիշը խաբել կ'ուզէ, յաճախ ինք կը խաբուի՝ իր իսկ խօսքերով: — Եթէ մարդիկ իրենց ժամանակը անցընեն իրար խաբելով, երբեք չեն կրնար հանդարտ ապրիլ. ամէնքն ալ դժբաղդ կ'ըլլան: — Ստախօսին մեծագոյն թշնամին իր խիղճն է. երբեք հանգիստ չի թողուր զինքը:

### 35. ԽԱՂՈՂԻՆ ՈՂԿՈՅՁԸ

Մուշեղ պտոյտէ կը դառնար, երբ ճամբուն վրայ հանդիպեցաւ իր պղտիկ քրոջ՝ Հերմինէին:

Հերմինէի դէմքը խաղողի հիւթով ծածկուած էր. ձեռքերն ալ նոյնպէս աղտոտած էին:

Մուշեղ նստաւ խոտերուն վրայ, քոյրը քովը կանչեց և ըսաւ.

— Հերմինէ՛, կարծեմ խաղող գողցեր ես:

— Ե՞ս գող, ըսաւ Հերմինէ արժւատած, որչա՛փ չար ես որ զիս գող կ'անուանես:

— Լաւ ուրեմն, ի՞նչ ըրիր քիչ մը առաջ:

— Անժէլին հետ խաղացինք, յետոյ խաղող կերանք:

— Որո՞նք արտէն փրցուցիք խաղողը:

— Տիրուհի խաթունին:

— Իրմէ հրաման առած էիք:

— Ո՛չ:

— Ուրեմն կը տեսնես որ իրաւունք ունիմ. երբոր մէկը ուրիշի մը պատկանող ո՛ր և է բան մը կ'առնէ առանց տիրոջմէն հրաման խնդրելու, գողութիւն ըրած կ'ըլլայ:

— Բայց միայն մէկ ողկոյզ փրցուցի:

— Նոյն իսկ եթէ հատիկ մըն ալ փրցուցած ըլլայիր՝ գողութիւն էր:

Հերմիսէ արօրանստ մընաց:

— Գնա՛, ըսաւ եղբայրը, գնա՛ ներողութիւն խնդրէ Տիրուհի խաթունէն և ուրիշ

անգամ առանկ բան մի՛ ըներ:

**ԲՍՈՒՆԵՐ.** — Մրճմիլ՝ բարկանալ: — Ամօրահար մնալ՝ խպնիլ, ամչնալ:

**ԸՆԴՂԱՅՆԵՆԻ ՎԷՏԵՐ.** — Հերմիսէ զիտնալով գողութիւն ըրաւ: — Ինչպէս կազմուած է խաղողի ողկոյզ մը: — Ի՞նչ է խաղողի հիւժը: — Ինչո՞ւ եղբայրը ըսաւ որ երթայ ներողութիւն խնդրէ Տիրուհի խաթունէն:

**ՌԵՍՈՒՑԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.** — Գողութիւնը ամէնէն ամօթալի մեղքերէն մէկն է: — Ուրիշի պատկանող ամէնէն աննշան առարկային իսկ պէտք չէ ձեռք դպցնել՝ առանց տիրոջմէն հրաման առնելու: — Պատիկ բաներ գողնալու վարժուելով՝ տղաք վերջ ի վերջոյ մեծ գողեր կը դառնան: — Գողութեան վերջը բանտ ու թիարան է:

### 36. Հ Ի Ն Գ Ղ Ր Ո Ւ Շ Ն Ո Յ Ը

Յերեկ էր: Յարութիւն ճաշը ըրած էր ու դպրոց կը դառնար:

Յանկարծ, ճամբուն վրայ փայլուն բան մը տեսաւ, ծոնցաւ և առաւ: Հինգ զրուշնոց մըն էր:



— Արդեօք ո՞վ կորսնցուցած է այս դրամը, մտածեց Յարութիւն:

Շուրջը նայեցաւ և տեսաւ մարդ մը որ իրմէ բաւական հեռուն կը գտնուէր:

— Անշուշտ այս մարդը ձգած ըլլալու է, ըսաւ Յարութիւն, և սկսաւ վազել՝ անոր հասնելու համար:

Օղբ տաք էր, իսկ մարդը՝ դպրոցին հակառակ կողմը կը դիմէր: Յարութիւն պէտք է վազէր որպէս զի մարդուն հասնի, յետոյ նորէն պէտք է վազէր՝ դպրոցէն ուչ չմնալու համար: Անշուշտ պիտի յոգնէր ու քրտնէր:

Յարութիւն չվարանեցաւ: Սկսաւ վազել և վերջապէս հասաւ մարդուն որ խեղճ աղքատ մըն էր:

Մարդը զարմացաւ, երբոր պարկեշտ տղան իրեն ներկայացուց քառորդը և ըսաւ թէ գեանէն գտած է:

Անմիջապէս գրպանները խուզարկեց, հասկցաւ որ իրն է դրամը, ուրախացաւ, համբուրեց Յարութիւնը և ըսաւ.

— Ապրիս զաւակս, եթէ այս քառորդը վերադարձուցած չըլլայիր, ես ու չորս զաւակներս այսօր անօթի պիտի մնայինք:

Յարութիւն քիչ մը ուչ հասաւ դպրոց:

— Ո՞ւր մնացիր հարցուց դաստիարակը:

Այն ատեն՝ ազնիւ տղան պատմեց պատահածը: Դաստիարակն ալ շատ ուրախացաւ և Յարութիւնի վարմունքը միւս տղոց պատմելով, ըսաւ.

— Տղաքս, ջանացէ՛ք որ ամէնքդ ալ Յարութիւնին պէս պարկեշտ ըլլաք:

**ԲԱՌԵՐ.** — **Քառորդ՝** հինգ դրուշնոց (մէծիտին մէկ չորրորդ մասը): — **Խուզարկել՝** փնտռել:

**ԸՆԴՈՒՅՅՆԵԼԻ ՍԷՏԵՐ.** — Ի՞նչ գտաւ Յարութիւն: — Պէտք էր որ գտածը գրպանը զնէր: — Ինչո՞ւ: — Որո՞նք էր դրամը: — Եթէ Յարութիւն դրամը պահած ըլլար, Բ՛նչ ըրած պիտի ըլլար և Բ՛նչ պիտի ըլլար հետեւանքը: — Դաստիարակը ինչո՞ւ Յարութիւնը իբր օրինակ ցոյց տուաւ անոր ընկերներուն:

**ՈՒՍՈՒՏՅԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.** — Գետնէն բան մը գտած ատեննիդ պէտք չէ մտածէր թէ ինչպէս պահէր գայն, այլ պէտք է աշխատիր անոր տէրը գտնելու: — Մէկ դրուշ, հինգ դրուշ՝ շատ անգամ գտնողին համար մեծ բաներ չեն, բայց թերեւս չորս հինգ հոգիին հացին դրամն են:

### 37. Ն Ա Ր Ի Ն Ջ Ն Ե Ր Ը

Կիրակի օր մըն էր. Պօղոս եկեղեցիէն տուն կը վերադառնար: Ճամբան հանդիպեցաւ մարդու մը՝ որ կողովներով բեռնաւորուած ձի մը կ'առաջնորդէր:

Մարդը կանգ առաւ ճաշարանի մը առջին և ըսաւ խանութին տիրոջը.

— Շիտակը փորս անօթի է, կ'ուզեմ ճաշել, բայց ձիս Բ՛նչ ընեմ. մէկը չկա՞յ որ սանձէն բռնէ պահիկ մը: Ճաշարանին տէրը իսկոյն Պօղոսը ցոյց տուաւ:

— Ահաւասիկ տղայ մը որ կրնայ հսկել ձիուդ վրայ:

— Բայց, ըսաւ մարդը, կողովներուն մէջ նարինջներ կան, չըլլայ որ անոնց դպչի:

Ճաշարանին տէրը որ շատ լաւ կը ճանչնար Պօղոսը, մարդը ապահովցուց.

— Շատ պարկեշտ տղայ մըն է, կրնաս իրեն վստահիլ: Այն ատեն՝ մարդը Պօղոսին մօտեցաւ և ըսաւ.

— Տղաս, եթէ լաւ հսկես ձիուս վրայ, վերադարձիս քեզի նարինջ մը պիտի տամ իբր վարձատրութիւն: Եւ ճաշարան մտաւ:

\* \* \*

Հինգ վայրկեան վերջ անկէ անցաւ Պօղոսի մէկ ընկերը, Մարգարը:

— Ի՞նչ կ'ընես հոս, ի՞նչ կայ այս կողովներուն մէջ,  
հարցուց Պօղոսին:

— Երկուքին մէջն ալ նարինջներ կան, ըսաւ Պօղոս.  
տէրը ճաշարան մտաւ ճաշելու և խոստացաւ որ վերա-  
դարձին նարինջ մը պիտի տայ ինձի:

— Ի՞նչ բաղդաւոր ես, ըսաւ Մարգար:

Յետոյ նարինջներուն նայեցաւ, տեսաւ որ շատ գե-  
ղեցիկ են, չկրցաւ դիմանալ և հատ մը առաւ կողովին  
մէջէն:

— Շուտ տեղը դիր, ըսաւ Պօղոս, իրաւունք չունիս  
դպչելու:

— Ձգէ՛ դուն ալ, ըսաւ Մարգար հեգնելով, քո՛ւկդ  
են որ տէր կ'ելլես:

Եւ կռուփի հարուած մը իջեցուց Պօղոսին:

Պօղոս սակայն տեղի չտուաւ և սկսաւ մաքառել  
Մարգարի հետ: Վերջապէս ստիպեց զայն որ նարինջը  
ձգէ ու փախչի:

Այդ միջոցին՝ ձիուն տէրը որ կռուին աղմուկը լսած  
էր, դուրս ելաւ ճաշարանէն:

Անիկա անմիջապէս հասկցաւ թէ ի՞նչ անցած դար-  
ձած էր, Պօղոսի մօտեցաւ, գովեց անոր պարկեշտու-  
թիւնը, և շնորհակալութիւն յայտնելով՝ մէկի տեղ երկու  
հատ նարինջ տուաւ:

ԸՆԴՈՒՅՏՆԵԼ ԿԻՏԵՐ. — Ի՞նչ տեսակ տղար էին Պօղոս և Մար-  
գար: — Մարգարի ըրածը ի՞նչ էր: — Եթէ դուք Պօղոսի տեղը ըլլայիք՝  
ի՞նչ պիտի ընէիք:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Աւանդ մը միշտ նուի-  
րական է: — Աւանդ մը աւելի լաւ պէտք է պահել՝ քան իր սեփական-  
նութիւնը: — Պարկեշտ մարդիկ միայն կրնան լաւ աւանդապահներ  
ըլլալ, եւ ամէն զոհողութեան առջեւ չընկրկիլ՝ աւանդ մը անկորուստ  
պահելու եւ տիրոջը դարձնելու համար:

### 38. Պ Ա Տ Ի Ժ Ը

Հինգ վեց տղաք կը խաղային,  
Փոքրիկն Արշակ ինկաւ գետին.  
Քար մը շատ մեծ, ձգուած այնտեղ,  
Դէմքն արիւնեց տըղուն անմեղ:

Արշակ կու լար, բարին Արամ՝  
Եղբայրաբար տանէր խնամ:  
Բայց անդիէն՝ փոքրիկն Ատէլ՝  
Շատ խընդալէն ըսկսաւ ծաղրել:

— « Ի՞նչ եղար, ի՞նչ, ըսաւ կամաց,  
Ի՞նչ այդ զըռինչ, խի՞թդ է բըռնած: »  
Բայց քիչ մ'անդին Ատէլ գըտաւ  
Իր կոշտ ծաղրին պատիժն անբաւ:

Երբ դեռ խընդար՝ գըլորեցաւ  
Սանդուխն ի վար, ըզգաց մեծ ցաւ,  
Արդար տըղաք իր վիճակին  
Բընաւ խընամք, հոգ չը տարին:

— « Ի՞նչ ունիս, ի՞նչ, ըսին կամաց,  
Ի՞նչ այդ զըռինչ, խի՞թդ է բըռնած: »  
Մի՛ մոռնաք դուք, միշտ ծաղրողին  
Ծաղրանք անգուր կ'իյնայ բաժին:

ԲԱՌԵՐ. — Եղբայրաբար՝ եղբոր պէս: — Խի՞թ՝ փորի ցաւ:  
ԱՆԲՐԱՆ՝ շատ: — ԱՆԳՈՒՔ՝ չար, գութ չունեցող:

**ԸՆԴՂԱՑՆԵՆԻ ՎԷՏԵՐ.** — Ինչո՞ւ Ատէլը ծաղրեցին՝ երբ սանդուխէն վար ինկաւ: — Իրաւունք ունէին ծաղրելու: — Ինչո՞ւ: — Ի՞նչ պէտք է ընենք երբ մեր ընկերները նեղութեան կամ դժբաղդութեան մէջ կը գտնուին:

**ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.** — Ծաղրը չարութեան ամէնէն գէշ տեսակներէն մէկն է: — Փոխանակ հեզնելու մեր նմաններէն անոնք որոնք ի ծնէ կամ արկածով դժբաղդ եղած են, պէտք է աշխատինք անոնց դժբաղդութիւնը մեղմելու: — Պէտք չէ ծաղրել մանաւանդ խեղանդամները: — Խեղանդամը ծաղրել՝ կը նշանակէ անոր դժբաղդութիւնը կրկնապատկել:

### 39. ՄԵՔԵՆԱՅԻՆ ԱՆԻԻԸ

Գրեթէ ամէն կիրակի կ'այցելէի հօրաքրոջս որ մօտակայ քաղաք մը կը բնակէր, և որուն ամուսինը քաւարակեայ կտաններու գործարան մը ունէր այնտեղ:

Օր մը, մինչդեռ մեքենաներու սրահը կը գտնուէինք հօրաքրոջս զաւկին հետ, հետաքրքրութիւնս գրաւեց մեքենաներուն կցուած խոշոր անիւ մը:

— Ի՞նչ խոշոր անիւ է, ըսի հօրաքրոջս զաւկին՝ Օննիկի:

— Տեսնես ի՞նչ աղուոր կը դառնայ, ըսաւ Օննիկ՝ Եւ անիւը դարձուց այնքան շուտ որ ժամանակ չուներեցայ անոր վրայ դրած ձեռքս քաշելու:

Երկու մատուրներուս եղունգները բռնուեցան անիւին ակոսներուն մէջ: Սուր աղաղակ մը արձակեցի՝ Օննիկ՝ դող ելած՝ կեցուց անիւը և քովս վազեց: Երկու եղունգներս ձգուած էին և արիւնը առատօրէն կը վազէր վէրքերէն:

Օննիկ շփոթած էր ու կու լար:

— Ի՞նչ պիտի ընեմ հիմայ, կ'ըսէր. եթէ հայրս

մայրս գիտնան թէ ես եմ՝ ատոր պատճառը, ի՞նչ պիտի ըսեմ իրենց:

Հասկցայ թէ շատ կը ցաւէր եղածին համար. և իբր ցաւը տեսնելով՝ ես մոռցայ իմ ցաւս:



Օննիկ անմիջապէս գետակին քով տաքաւ զխա, լուաց վէրքերս, լաւ մը կապեց զանոնք, և լալով խնդրեց որ ծնողքին բան մը չըսեմ:

Խոստացայ որ չեմ ըսեր, որովհետև վատահ էի թէ  
դիտանալ չէր ըրած :

Երեք շաբաթ չկրցայ ձեռքս գործածել, մինչև որ  
վէրքերս աղէկցան, թէև անոնց հետքը մնաց եղունգ-  
ներուս վրայ :

Ամէն մարդ անանկ կարծեց թէ քար մը ինկած էր  
պատէն և մատուրներս վիրաւորած :

Քսան տարի անցած է անկէ ի վեր և ոչ ոք գիտէ  
թէ Օննիկն է այդ վէրքերուն պատճառը :

ԲԱՌԵՐ. — Բամպակեայ՝ բամպակէ: — Առատէն՝ շատ:  
— Գեթակ՝ պզտիկ գետ: — Գիտամբ՝ ուզելով: — Հեթ՝ նշան:

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ՎԷՏԵՐ. — Ի՞նչ է գործարանը: — Ի՞նչ տեսակ  
հագուստներ կը շինեն բամպակով: — Ինչո՞ւ համար վիրաւորը ներեց Օն-  
նիկի և չյայտնեց անոր յանցանքը: — Երբոր մատերնիդ վիրաւորուի՝ ի՞նչ  
պէտք է ընէք: — Ի՞նչ է գետակը: — Անոր նմանող ուրիշ ջուրեր կան: —  
Ո՞րքէ կը բղխին, ո՞ր կ'երթան: — Ի՞նչ սօղոս ունին:

ՌԵՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Շատ անգամ մեր ըն-  
կերները մեզի չարիք կը պատճառեն առանց ուզելու: — Այդ պարա-  
զային պէտք է ներենք անոնց եւ աշխատինք որ մեզի պատճառած  
ակամայ ցաւին համար չպատժուին: — Ներողամտութիւնը շատ աղուոր  
յատկութիւն մըն է տրոց համար:

40. Ծ Ո Յ Լ Ը

Եթէ չգայ ձայն տալ իրեն  
Հոգածու մայրն իր բարի,  
Անկողնին մէջ՝ թուօրէն՝  
Մինչև ցերեկ կ'երկարի:

Կամաց հագուի, պուտ մը ջուր  
Հաղիւ արսկի դէմքին վրայ.  
Պատրուակներ գտնէ գուր  
Որ դանդաղի, երերայ:

Եւ միշտ դժգոհ ու մըռայ  
Իպրոց կ'երթայ ան շատ ուշ  
Տընտընալով ծակնախայ  
Կարծես ոտքն է մըտեր փուշ:

Հոն անհոգ ու անտարբեր  
Կը խօսուըտի շարունակ,  
Ճիգ, աշխատանք չի թափեր,  
Կը վասնի իր ժամանակ:

ԲԱՌԵՐ. — Հոգածու՝ խնամք, հոգ տանող: — Երկարի՝  
պակիլ, երկնալ: — Մրսկել՝ (ջուրը) երեսին զարնել: — Պատ-  
րուակ՝ պատճառ: — Զուր՝ պարապ: — Մոռայ՝ (փոխաբերաբար)  
տխուր: — Ծանրախայ՝ դանդաղութեամբ: — Վասնի՝ պարապ  
անցընել:

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ՎԷՏԵՐ. — Ի՞նչ է ծուլութիւնը: — Որո՞նք են ծոյլ  
տրոց պակասութիւնները: — Ինչո՞ւ պէտք է վախնալ մոլութենէ: — Ի՞նչ  
կը նշանակէ աշխատանք թափել: — Ինչո՞ւ ծոյլը տխուր է:

ՌԵՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Ծուլութիւնը միայն ա-  
մօթի պատճառ մը չէ, այլ դժբաղդութեան աղբիւր մը: — Տղար իրենց  
ծուլութեան յոռի ազդեցութիւնը կը կրեն իրենց բովանդակ կեանքին  
ընթացքին: — Ծոյլերը կեանքէն համ չեն առներ, որովհետեւ աշխա-  
տող յոգնող մարդուն իրաւունքն են կեանքի վայելքներն ու անուշու-  
թիւնները:

### 41. Վ Ա Ր Դ Ե Ն Ի Ն

Պօղոս չար տղայ չէր, բայց ծոյլ էր:  
 Ինք և իր մէկ քանի ընկերները միշտ ուշ կու գային  
 դպրոց, երբ արդէն իսկ դուռը գոցուած էր և աշակերտ-  
 ներն ալ դասի սկսած էին:

Օր մը, մայրը ըսաւ Պօղոսին.

— Պօղոս, գնա վարդենիին ջուր տուր, վերջէն կը  
 չորնայ և դուն կը զրկուիս  
 անոր գեղեցիկ ծաղիկներէն:



Պօղոս շատ կը սիրէր  
 վարդը: Բայց ծոյլ ըլլալուն  
 անմիջապէս չգնաց մօրը  
 պատուէրը գործադրելու:

— Ինչ կ'ըլլայ, ըսաւ  
 ինքնիրեն, վաղն ալ կրնամ  
 ջուր տալ, մինչև վաղը  
 վարդենին չի չորնար:

Բայց յաջորդ առտուն  
 սովորականին պէս ուշ ելած  
 ըլլալով, հազիւ ժամանակ  
 ունեցաւ դպրոց վազելու:

— Ինչ կ'ըլլայ, մտա-  
 ծեց, իրիկունն ալ կրնամ

ջուր տալ, մինչև իրիկունն վարդենին չի չորնար:

Սակայն իրիկունն ալ պատճառ մը գտաւ և միւս օր-  
 ուան ձգեց վարդենին ջրելը:

Այսպէս շարունակ յետագերով Պօղոս կը խորհէր թէ  
 մէկ օրէն միւսը վարդենին չի չորնար: Բայց մինչդեռ ինք  
 այդպէս կը մտածէր, վարդենին ամբողջ օրեր առանց

ջուրի մնալով չորցաւ և Պօղոս զրկուեցաւ անոր գեղե-  
 ցիկ ծաղիկներէն:

ՅԱՌԵՐ. — Վարդենի՛ վարդի ծառ:

ԸՆԴՆԱՅՆՆԵՐ ԿԵՏԵՐ. — Ինչ տեսակ ծառ է վարդենին: — Ու-  
 թիշ ինչ տեսակ ծաղիկներ տեսած էք: — Նկարագրեցէք զանոնք: — Ինչ-  
 պէս պէտք է խնամել ծաղիկները: — Պօղոս ինչ տեսակ տղայ էր: — Ին-  
 չու չորցաւ վարդենին: — Դուք ինչ պիտի ընէիք՝ եթէ Պօղոսի տեղը ըլլա-  
 յիք: — Ինչո՞ւ:

ՈՒՍՈՒՅՁԻՆ ՌԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Մէկ օրուան գործը ու-  
 թիշ օրուան ձգելով է որ տղաք ծուլութեան կը վարժուին: — Երկու-  
 թիւնը հիւանդութիւն չէ, գէշ սովորութիւն մըն է, եւ նոյն իսկ ծուլու-  
 թեան վարժուած տղաքը, կամբի ոյժով, կրնան ազատիլ այդ ունակու-  
 թենէն: — Ամէն բան իրատեսին պէտք է ընել:

### 42. Բ Ա Ր Ի Ս Ա Մ Ա Ր Ա Ց Ի Ն

Մարդ մը Երուսաղէմէն Երիփով կ'իջնէր, երբ գողեր  
 իր վրայ յարձակեցան և զինքը կողոպտեցէ ու վիրաւորեցէ  
 վերջ ձգեցին փախան:

Խեղճ մարդը անօգնական մնաց այդտեղ, արիւն-  
 լուայ վիճակի մէջ:

Պատահամբ քահանայ մը անցաւ անկէ, տեսաւ վի-  
 ռաւորը, բայց անտարբերութեամբ անցաւ գնաց:

Յետոյ Սաւառացի մը անցաւ միւսնոյն ճամբէն, և  
 տեսնելով որ վիրաւոր մարդ մը կը գտնուի այնտեղ,  
 գթաց, անոր մօտեցաւ, վէրքերը դարմանեց ու կապեց:

Եւ որովհետև վիրաւորը քաղելու ոյժ չունէր, իր  
 ձիուն վրայ նստեցուց զայն և մօտակայ պանդոկ մը տա-

նելով՝ անունդ տուաւ ու պառկեցուց՝ որպէս զի կագ-  
դուռուի:

Յաջորդ օրը, մեկնած միջոցին դրամ տուաւ պան-  
դոկապետին և ըսաւ անոր.



— Լաւ խնամէ վիրաւորը, բանէ մը մի՛ զրկեր զայն.  
Եթէ տուած դրամէս աւելի ծախսես իրեն համար, վե-  
րադարձիս կը հասուցանենք քեզի:

ԱՌՆԵՐ. — Յուսադեմ, Յրիֆով՝ Պաղեստինի քաղաքները  
— Կողոպտել՝ վրան գտնուածը գողնալ, — Վիրաւորել՝ ո՛ր եւ է

զէնքով զարնել, [արիւննել, — Սամարացի՝ Սամարա՛քաղքին բնա-  
կիչներէն (Սամարա ալ Պաղեստինի մէկ քաղաքն էր): — Կագդուր-  
ուիլ՝ առողջանալ, ուժուովալ, — Հատուցանել՝ պարտը տալ

ԸՆԴՈՒՅՑՆԵԼԻ ՎԷՏԵՐ. — Ի՞նչ է Երուսաղէմը: — Քահանան  
իր պարտականութիւնը կատարեց: — Ի՞նչ ըրաւ Սամարացին: — Ինչո՞ւ  
այդպէս վարուեցաւ: — Վիրաւորը ի՞նչ պարտական է անոր:

ՈՒՍՈՒՑՅԵՒՆ ԱՍՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Իր նմաններուն օգնելը  
պարտը մըն է մարդոց համար: Այն որ կրնայ օգնութեան հասնիլ պէտք  
ունեցողին եւ անտարբերութեամբ կ'անցնի կ'երթայ, ո՞միր մը գործած  
կ'ըլլայ: — Ուրիշին չօգնողը իրաւունք չունի իր կարգին լօգնութիւն  
սպասելու: — Եթէ ստանայ ալ՝ գողութիւն մը կ'ըլլայ ըրածը:

### 43. ԱՆՈՒՇԻԿ ԽՆՁՈՐԸ

Հայրն Արսէնին այն իրկուն  
Խընձոր տուաւ անուշիկ.  
Մէկ հատ մըն էր, բայց սիրո՞ւն:

Այդ կողմերու ծառերուն  
Վըրան այնքան անուշիկ  
Խընձոր չըկար դեռ հասած:

Արսէն՝ ուրախ ու զեղումն՝  
Աղուոր խնձորն անուշիկ  
Դըրաւ քովն իր գըրքերուն:

Կանուխ ելաւ միւս առտուն՝  
Տեսնել խընձորն անուշիկ՝  
Կարմիր գոյնով ու ժղպտուն:

Դրրկից ընկերն այն ամսուն  
Ինքն ալ բարի, անուշիկ,  
Հիւանդ պառկէր դողդոջուն:

Փափաք եկաւ խեղճ տըղուն  
Ուտել խնձոր անուշիկ,  
Հեծե՛ր ու լար մինչ իրկուն:

Բայց ծառերու ստերուն  
Վըրան խընձոր անուշիկ  
Չըկար բընաւ, չէր հասուն:

Երբ լուր բերին իրենց տուն՝  
— «Խընձոր կ'ուզէ անուշիկ,»  
Ըսաւ Արսէն ուսոսուն:

«Իմն աղուոր է, շատ սիրուն,  
«Տեանէք որչա՛փ անուշիկ,  
«Տարէք տըւէք խեղճ տըղուն,

«Թող վերջ մը տայ լացերուն,  
«Ուտէ խնձորն անուշիկ,  
«Ըլլայ առողջ ու ժրպտուն:»

ԲԱՌԵՐ. — Զեղուն՝ (փոխաբերաբար) զոհ: — Դրրկից՝ դրացի: — Դողդոջուն՝ դողալով: — Հեծել՝ օխ ու վախ ընել: — Մինչ՝ մինչեւ: — Հասուն՝ հասունցած: — Ուսոսուն՝ ցատկըրտելով:

ԸՆԴՆԱՏՆԵԼԻ ՎԵՏԵՐ. — Ի՞նչ էր Արսէնին ըրածը: — Ի՞նչ է ուտը: — Ծառը ուրիշ ի՞նչ մասեր ունի: — Ի՞նչ է հասուն պտուղը: — Զհասած պտուղին ի՞նչ կ'ըսեն: — Անոնցմէ հըր կը նախընտրէք: — Ինչո՞ւ:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Մարդկային առաքինութեանց մեծագոյններէն մէկն է նաեւ զոհողութիւնը, Այն որ ինք-

զինքը կը գրկէ իր հաճոյքէն կամ պէտքերէն եւ կը զոհէ իր նմաններուն հաճոյք առթելու կամ անոնց մէկ պէտքը լեցնելու համար, տեսակ մը անճնուիրութիւն ըրած կ'ըլլայ: — Շատ անգամ մեր ունեցած աւելորդը ուրիշի մը անհրաժեշտ պէտքը կրնայ լեցնել: — Բայց պէտք է զոհել զիտնանք ո՛չ միան մեր աւելորդը, այլ նաեւ մեզի անհրաժեշտ եղածն ալ՝ երբ ուրիշներ աւելի ստիպողական կերպով անոր կը կարօտին:

#### 44. ԱԶԱՏԱՐԱՐ ՇՈՒՆԸ

Տղոց համար գէշ ունակութիւն մըն է կենդանիները չարչարելը:  
Բարի տղաքը երբեք չեն չարչարեր կենդանիները:



Բոլոր կենդանիներն ալ մեզի պէս իրաւունք ունին հանգիստ ապրելու:

Անոնք շատ ալ օգտակար են մեզի:  
Չեզի պզտիկ պատմութիւն մը ընեմ, պիտի տեսնէք որ կենդանիները մեր կեանքն անգամ կրնան փրկել:  
Ազարակապան մը Թօթօր անունով պզտիկ շուն մը ունէր:

Ամէն անգամ որ ագարակապանը անտառ կ'երթար՝  
իր երկու զաւակները կը ձգէր հիւղակին մէջ, և Թօթօրի  
պաշտպանութեան կը յանձնէր զանոնք :

Թօթօր խելացի ու քաջ շուն մըն էր : Շատ ան-  
գամ ագարակապանին պղտիկ տղուն կառքը կը քաշէր  
ձիու պէս :

Անցեալ տարի՝ սաստիկ ձմեռ մը ըրաւ : Ագարակա-



պանին հիւղակը կխտովին ծածկուած էր ձիւնին տակ :

Առտու մը, մինչդեռ ագարակապանը դարձեալ ան-  
տառ գացած էր իր գործով զբաղելու, կատաղի գայլ մը  
մօտեցաւ հիւղակին և ուզեց ներս մտնել, ագարակա-  
պանին պղտիկ տղաքը բզֆսեղաւ համար :

Բայց Թօթօր հոն էր : Թէև գայլէն աւելի տկար էր,

քայց քաջաբար անոր վրայ նետուեցաւ, սկսաւ կռուիլ  
ու թող չտալ որ հիւղակը մտնէ :

Միևնոյն ատեն՝ բոլոր ուժովը կը հաչէր՝ որպէս զի  
տէջը լսէ ձայնը և օգնութեան հասնի :

Վերջապէս ագարակապանը լսեց անոր հաչիւնները,  
հասկցաւ որ Թօթօր վտանգի մէջ է և վազելով հասաւ՝  
ձեռքը քարտուով մը :



Երբոր հիւղակին մօտեցաւ, Թօթօր այլևս ոչժը կոր-  
անցուցած էր ու պիտի յաղթուէր գայլէն :

Բայց ագարակապանը շուտ մը գայլին վրայ խոյա-  
ցաւ և տապարի հարուածով մը սպաննեց զայն :

Եթէ Թօթօրի քաջութիւնը չըլլար՝ ագարակապանին  
տղաքը բզքտուած էին :



սածնուն պէս կը փախչէին, որովհետեւ ամէնքն ալ կը տանջէր:

Քանի քանի անգամ դաստիարակը խրատած էր Ղազարոսը:

Շատ անգամ ալ կ'ըսէր՝ զայն համոզելու համար: — Ղազարոս, զաւակս, մի դպչիր կենդանիներուն. նախ որ իրաւունք չունիս զանոնք չարչարելու, և յետոյ, կրնայ ըլլալ որ գլխուդ փորձանք բերեն:

Ղազարոս մտիկ չէր ընել: Անցած ձմեռ՝ քիչ մնաց որ դպրոցին կատուն իր աչքը հաներ: Խեղճ կենդանիին պոչը կը սեղմէր՝ երբ ճանկի հարուած մը ստացաւ դէմքին վրայ: Բարեբաղ-դարար աչքը անշխաս մնաց:



Ատիկա սակայն դաս մը չեղաւ իրեն: Առջի օր՝ վերջապէս պատիժը գտաւ: Հացագործին ձին կեցած էր իրենց տան առջև, Ղազարոս անմիջապէս կենդանիին մօտեցաւ և ձեռքի գըն-դասեղով սկսաւ խոցել զայն: Կենդանին իսկոյն կից մը զարկաւ, և Ղազարոս գետին ինկաւ արիւնշուայ դէմքով: Հիմայ Ղազարոս բոլորովին անճանաչելի դարձած է:

դէմքին վրայ շատ վէրքեր կան. եթէ բժշկուի ալ, անոնց հետքերը բնաւ չպիտի անհետանան:

Ոչ ոք մեղքցաւ Ղազարոսը:

ԲԱՌԵՐ. — Խոցել՝ վիրաւորել — Աճճանաչելի՝ չճանչ-ցողոյ: — Հետ՝ նշան:

ԸՆԳՆԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Ղազարոս իրաւունք ունէր կենդանի-ները չարչրկելու — Ինչո՞ւ — Ի՞նչ պէտք էր ընել դաստիարակին խրատ-ներուն վրայ: — Ինչո՞ւ զինքը չմեղքցան:

ՌՍՍՈՒՅՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Մինակ աշխատասէր ըլլալը չի բաւեր տղայ մը սիրելի դարձնելու: — Տղաք պէտք է ոչ մի-այն ուսմունքով, այլ վարքով ալ օրինակելի դառնան: — Տղաք ընդ-հանրապէս պզտիկ կենդանիները չարչարելով կը սկսին. բայց տակաւ այդ ունակութիւնը վարժութիւն կը դառնայ եւ մեծ կենդանիներուն ալ կը դպչին, առանց մտածելու որ անոնք ալ կրնան իրենց վնասել ինքզինքնին պաշտպանելու համար:

### 47. ԶԱՐԻՆ ՊԱՏԻԺԸ

(Շարունակութիւն)

Բ.

Ղազարոս մասնաւորաբար կը տանջէր իրենց տան չունը, Ագօրը, որ շատ սիրուն և հաւատարիմ կենդանի մըն էր:

Խեղճ կենդանին չէր ուզեր չարութեամբ փոխարի-նել Ղազարոսի գէշ վարմունքը: Ընդհակառակը, շա-րունակ կ'աշխատէր անոր հաճելի ըլլալ. ուրախու-թեան կյանցերով կը դիմաւորէր զայն, պոչը խաղցնելով

անոր շուրջը կը դառնար, ձեռուրները կը լզէր ու կը ցատկուտէր:

Բայց Ղազարոս նորէն ետ չէր կենար իր սիրական ունակութեան. ամէն անգամ որ առիթը գտնէր, կը տանջէր Ազօրը:



— Տղաս, ըսաւ օր մը հայրը իրեն, ինչո՞ւ կը չարչարես խեղճ անասունը, անիկա հազար ու մէկ օգուտ ունի մեզի. ո՞չ միայն բարի ու հաւատարիմ է, այլ մեր տունը կը պահպանէ գողերու և չարագործներու դէմ. յետոյ, անասուն ըլլալով հանդերձ, քեզմէ աւելի վարդապետութեամբ կը վարուի. ո՞չ միայն գուր տեղը չարութիւն չընէր, այլ նոյն

խակ իրեն եղած չարութիւնը բարութեամբ կը փոխարինէ. մի՞ վշտացնէր զինքը, միշտ պէտք պիտի ունենաս անոր:

Մինչդեռ հայրը կը խօսէր՝ Ղազարոս կը մտածէր.

— Շունէն գալիք օգո՞ւտը ինչ պիտի ըլլայ, եւ կը չարունակէր իր չարութիւնը:

\* \* \*

Սակայն Ղազարոս իրօք պէտք ունեցաւ Ազօրին: Կիրակի օր մը, Ազօրը հետը առնելով՝ ծովափը գացած էր ու կ'աշխատէր կենդանին ծովը նետելու:

Անանկ պատահեցաւ որ փոխանակ Ազօրին՝ ինք ծովը ինկաւ: Տարակոյս չկայ որ պիտի խեղդուէր, որովհետեւ լողալ չէր գիտեր:

Բայց անա հաւատարիմ չունը անմիջապէս ծովը նետուեցաւ, և Ղազարոսը՝ հագուստներէն խածնելով՝ ծովեզերք հանեց:

Չար տղան նուազած էր վախէն:

Հայրն ու մայրը իսկոյն վազեցին հասան, և դժուարաւ կրցան արախեցնել Ղազարոսը:

— Ասիկա, ըսաւ հայրը, ձիուն կիցէն աւելի մեծ դաս մը թող ըլլայ քեզի. թերեւս կը խորհէիր թէ Ազօրէն ոչ մէկ օգուտ կու գայ քեզի, բայց անա տեսար որ կիթէ ան չըլլար՝ հիմայ խեղդուած էիր:

ԲՍՈՒՆԲԵՐ. — Կանց՝ աղաղակ: — Գիմաւորել՝ դէմը ելլել: — Ունակութիւն՝ գէշ սովորութիւն: — Չարագործ՝ չարութիւն ընող: — Մարդկութեամբ՝ մարդու պէտ: — Ծովափ՝ ծովին եզերքը: — Նուազիլ՝ մարիլ: — Սրափեցնել՝ ուշքի բերել, արթնցնել:

ԸՆԴՂԱՅՑՆԵԼԻ ԿԵՏԵՐ. — Պատմեցէք ամբողջ պատմութիւնը, նախորդ մասին հետո: — Ձիուն կիցը դաս եղան Ղազարոսի: — Ի՞նչ եղաւ հետեանքը: — Ի՞նչ կը նշանակէ «մարդկութեամբ վարուիլ»: — Ինչո՞ւ հետեանքը ձիուն կիցէն աւելի մեծ դաս մըն էր: — Ի՞նչ է ծովափը, Բնչեր կը գտնուին այնտեղ: — Ի՞նչ է ծովը, Բնչ պէտք և Բնչ տեսակ բաներով կ'անցնին անոր վրայէն:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Մի արհամարհէք ձեզմէ տկարներն ու փոքրերը. միշտ կրնաք պէտք ունենալ անոնց օգնութեան: — Չարութիւնը բարութեամբ փոխարինելով աւելի մեծ և աւելի ազդու պատիժ մը տուած կ'ըլլաք չարերուն:

### 48. ԶԿՆՈՐՍՆ ՈՒ ՈՐՍՈՐԴԸ

Զկնորս Սիմոն շատ տգեղ մարդ մըն էր :

Օր մը, կռնակը ծանր բեռ մը առած, անտառէն տուն կը վերադառնար: Ճամբան սառույցներով ծածկուած էր և խեղճ ձկնորսը մեծ դժուարութեամբ կը յառաջանար:

Երբ որսորդ Թովմասի տան մօտերը հասաւ, Սիմոն վար դբաւ բեռը, որպէս զի քիչ մը յոգնութիւն առնէ: Թովմաս տանը առաջքն էր և ուշադրութեամբ կը դիտէր Սիմոնը:

— Ի՞նչ տգեղ մարդ, ըսաւ յանկարծ, ո՛հ, մարդուս գանիլը կու գայ:

— Քեզի ի՞նչ վնաս ունի տգեղութիւնս, ըսաւ Սիմոն՝ որ որսորդին խօսքը լսած էր. ի՞նչ գէշութիւն տեսար իմ տգեղութենէս:

— Այդչափ տգեղ մարդիկ չար ըլլալու են, շարուս նակեց Թովմաս:

— Չարութիւնը մարդուս սրտին մէջն է և ո՛չ թէ գէմքին վրայ, պատասխանեց Սիմոն:

\* \* \*

Քանի մը օր ետքը, մինչդեռ ձկնորս Սիմոն գեօնգրին մօտ կ'աշխատէր իր նաւակին մէջ, որսորդ Թովմասի տղան գետին մօտեցաւ, փոթորիկէն կէս մը կործանած կամուրջին վրայէն դիմաց անցնելու համար:

Թովմասի տղան չէր գիտեր թէ կամուրջը խարխուղ է:

— Մի՛ անցնիր, զաւակս, ըսաւ Սիմոն, կը փլչի ու գետը կ'իջնաս:

Տղան կեցաւ, բայց որսորդ Թովմաս՝ որ գետին միւս եզերքը կը գտնուէր՝ պռռաց անոր:

— Կարապետ, ականջ մի՛ կախեր Սիմոնին և անցիր. կամուրջը բան մը չունի:

Կարապետ հետեւեցաւ հօրը խորհուրդին, բայց հաղիւ քանի մը քայլ առած էր երբ կամուրջը փլաւ:

Կարապետ խեղդուելու վտանգին մէջն էր և օգնութիւն կ'աղաղակէր:

Հայրը չէր համարձակեր գետին մէջ նետուիլ, և վշտագին ճիչեր կ'արձակէր:

Բայց ահա ձկնորս Սիմոն առ ջուրերուն մէջ նետուեցաւ և Կարապետը աղատելով տարաւ հօրը:

Թովմաս ամօթով մնաց, միտքը բերելով այն ծանր խօսքերը զորոս քանի մը օր առաջ ըրած էր, անոր տգեղութիւնը ծաղրելու համար:

ՌԱՌԵՐ. — Գեօնգր՝ գետին եզերքը: — Խարխուղ՝ փլչելու մօտ: — ՎՇՏԱԳԻՆ՝ վիշտ յայտնող: — Ճիչ՝ աղաղակ, պռռչտուք:

ԸՆՎԱՅՆՆԵՒ ԿԷՏԵՐ. — Թովմաս իրաւունք ունէր Սիմոնի տգեղութիւնը ծաղրելու: — Ինչո՞ւ — Ի՞նչ է գետը: — Սիմոն ի՞նչ ըրած եղաւ՝ Թովմասի տղան փրկելով: — Ի՞նչ կը նշանակէ՝ «ականջ մի կախեր»:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ՌԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Տգեղութիւնը քնական պակասութիւն մըն է, անձնական թերութիւն մը չէ: — Տգեղը պատասխանատու չէ իր տգեղութեան որ ատոր համար այսպանուի: — Լաւ սիրտ մը անպատճառ գեղեցիկ մարմիններու մէջ չի գտնուիր: — Վրիժառուցեան լաւագոյն եղանակը վեճանձն ներողութիւնն ու բարութիւնն է:

### 49. Մ Ա Ն Ի Շ Ա Կ Ը

Միրուն մանիշակ, արդեօք ինչո՞ւ դուն  
 Այդպէս հովսփն մէջ կը ծաղկիս հեռուն,  
 Տերեւներու մէջ ինչո՞ւ պահուրտիս  
 Ու հըպարտ ծաղկանց կարգէն կը փախչիս :

Բայց չըմանդ ծաղիկ, երբ կը քաղենք քեզ,  
 Աւելի անուշ բուրմուռն կ'արձակես՝  
 Քան շատ ծաղիկներ որոնք պրճնուին  
 Ճոխ արդուզարդով՝ փայլուն թանկագին .

Եւ համեստութեան դուն պատկերն իսկ ես,  
 Անոր պէս միակ ապրիլ կը սիրես,  
 Ու երբ արժանիքդ ի վեր կը հանեն,  
 «Շնորհակալ եմ», մընջես հեզօրէն :

Ք. Ֆ. ՎԱՅՍ

ԲԱՌՆԵՐ. — Հովիտ՝ խոր տեղ: — Զեմաղ՝ գեղեցիկ, աղուոր:  
 — Բուրմուռն՝ հոտ: — Պճուռիլ՝ զարդարուիլ: — Ճոխ՝ հարուստ:  
 — Հեզօրէն՝ փափկութեամբ, համեստութեամբ:

ԸՆԴՆԱՅՆՆԵՐ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ տեսակ ծաղիկ է մանիշակը: —  
 Ի՞նչ յատկութիւն կը վերագրենք անոր: — Ի՞նչ է արդուզարդը: — Ի՞նչ  
 տեսակ արդուզարդ պէտք է ընել: — Ի՞նչ կը նշանակէ «արժանիքը ի վեր  
 հանել»:

ՈՒՍՈՒՑՅԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Համեստութիւնը պար-  
 տականութիւն մըն է. այն որ այդ պարտքէն կը թերանայ՝ իրեն կը վնասէ:  
 — Լաւագոյն արժանիքն իսկ աւելի ցայտուն կը դառնայ համեստու-  
 թեամբ քան գոռոզութեամբ, հպարտութեամբ: — Ընդհակառակը՝ հը-  
 պարտութիւնը կը նսեմացնէ գայն: — Պէտք չէ որ մենք զովենք մեր  
 յատկութիւնները կամ մեր կարողութիւնը, այլ պէտք է թողունք որ ու-  
 րիշներ մեզ գնահատեն:

### 50. Խ Ա Ղ Ա Լ Ի Ք Ն Ե Ր Ը

Դեկտեմբեր ամիսն էր, շատ ցուրտ կ'ընէր. տուններն  
 ու ճամբաները ձիւնով ծածկուած էին:

Աղաւնի՝ իր սենեակին պատուհանին առջև կեցած,  
 փողոցը կը դիտէր, երբ մայրը ներս մտաւ և նստաւ տա-  
 քուկ վառարանին առջև:

Աղաւնի անմիջապէս մօրը քով գնաց:

— Մայր, ըսաւ, շատ ցուրտ կ'ընէ այսօր. խեղճ  
 թռչունները արդեօք որչա՞փ կը մսին. այսօր քիչ մը ա-  
 ւելի հացի փշրանք պիտի նետեմ անոնց:

— Շատ աղէկ մտածեր ես, աղջիկս, ըսաւ մայրը,  
 բայց թռչուններէն աւելի գթութեան կարօտ արարածներ  
 կան, անոնց վրայ ալ մտածելու ես:

— Որո՞նք են, հարցուց Աղաւնի:

— Աղքատ տղաքը. անոնք ո՛չ քեզի պէս աղուոր  
 կերակուրներ ունին, ոչ հագուստ, ոչ ալ խաղալիք.  
 Կ'ուզէս որ այսօր քեզի հետ անոնցմէ մէկ քանիին  
 այցելենք:

— Օ՛հ, այո՛, մայր, գոչեց Աղաւնի:

Երկու ժամ վերջ՝ Աղաւնի և իր մայրը դուրս ելան  
 ու շատ մը կարօտ ընտանիքներու այցելեցին:

Աղաւնի շատ յուզուեցաւ այդ ընտանիքներու թըշ-  
 ուառութիւնը տեսնելով, և իր քօակին մէջ գտնուած  
 դրամը անոնց բաժնեց:

Բարի աղջիկը դրամը չէր սիրեր. ատոր համար՝ շատ  
 դիւրին գտաւ ողորմութեան այդ եղանակը:

Դիտած էր մանաւանդ որ իր այցելած տղաքը բնաւ  
 խաղալիք չունէին:

Երբոր տուն վերադարձան, Աղաւնի ծրարեց իր ա-

մէնէն աղուոր խաղալիքները և մօրմէն արտօնութիւն  
ուզեց զանոնք աղքատ աղոց զրկելու համար :

Մայրը զարմացաւ, հարցուց թէ ինչո՞ւ իր ամէնէն  
աղուոր խաղալիքները զրկել կ'ուզէ :

— Մայր, պատասխանեց Աղաւնի, այսօր հասկցայ  
որ ճշմարտագէտ ողորմած ըլլալու համար պէտք է ինք  
զինքը զրկել :

Մայրը շատ ուրախացաւ այս պատասխանէն և կա-  
թողին համբուրեց Աղաւնին :

ԲԱՌԵՐ. — Կարողի՞ն սիրով :

ԸՆԴՂԱՅՆՆԵՒԻ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ տեսակ ընտանիքի զաւակ էր  
Աղաւնի — Ի՞նչ տեսակ աղջիկ էր — Ինչո՞ւ յուզուեցաւ աղքատ ընտա-  
նիքներու այցելած ատենը — Ինչո՞ւ համար իր խաղալիքներուն ամէնէն  
աղուորները զրկեց աղքատ տղոց — Ինչո՞ւ մայրը ուրախացաւ — Դուք  
ալ անոր պէս պիտի վարուէ՞ք — Ինչո՞ւ :

ՈՒՍՈՒՑՅԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Զրկել ինքզինքը՝ ողոր-  
մելու համար, բարիքի մեծագոյն տեսակն է : — Ատոր մէջն է մանա-  
ւանդ բարեգործութեան ճշմարիտ հասցոյրը :

51. ԵՁ ՈՒ ԶԻ

Անձնասէր ձին

Խեղճուկ եզին

Այսպէս կ'ըսէր.

— «Ես միշտ իմ տէր

Շալկած տանիմ

Դաշտ ու գեղեր.

Փառք շատ ունիմ.

Թող քեզ համրեն

Զիրքերս ամէն.

Իսկ դուն ի՞նչ ես, եզի՛կ արկար,

Ի՞նչ ունիս դուն ձիւրօ օգտակար,

Շատ շատ՝ արտեր վարել հերկել,

Յետոյ ախոռ գալ ու նիւնել :»

— «Սակայն այդ իմ աշխատութիւն

Եթէ չըլլայ, քու տէրն ու դուն

Հապա ինչո՞վ պիտի ապրիք,

Ո՞վ անձնասէր ձի անխելիկ :»

Եզն այսպէս

Պատասխանեց.

Զին ըսես՝

Լեզուն քաշեց :

ՎԱՐԴԱՆ ԱՌԱԿԱԳԻՐ

ԲԱՌԵՐ. — Զիրք՝ յատուութիւն, բարեմասնութիւն — Նիր-  
հել՝ բնանալ — Անխելիկ՝ անխելի :

ԸՆԴՂԱՅՆՆԵՒԻ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ է անձնասիրութիւնը — Ի՞նչ է  
անոր փոխադարձ յատուութիւնը — Զին իրաւունք ունէր եզը արհամար-  
հելու — Ի՞նչու — Ի՞նչ է «վարել հերկել» ըլ — Եթէ եզին աշխատու-  
թիւնը չըլլար՝ ի՞նչ պիտի ըլլային ձին ու իր տէրը — Ի՞նչ կը նշանակէ  
«լեզուն քաշել» :

ՈՒՍՈՒՑՅԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Անձնասէրը միշտ իր  
անձով կը հետաքրքրուի, եւ այդ պատճառաւ իսկ ո՛չ այլասէր կրնայ  
ըլլալ, ո՛չ ներողամիտ, ո՛չ գթոտ. վերջապէս ո՛չ մէկ առաքինութիւն  
կրնայ ունենալ — Ճշմարիտ արժանիք ունեցողները երբեք իրենց վրայ  
չեն խօսիր, կը թողուն որ ուրիշները գովեն իրենց կարողութիւնն ու  
բարեմասնութիւնները :

### 52. ԲԱՐԿԱՍԻՐՏ ՏՂԱՆ

Լևոն բարկասիրտ տղայ մըն էր :

Պզտիկ պատճառ մը կը բաւէր որ բարկանայ, պոռայ, ոտուընները գետին զարնէ :

Պէտք էր տեսնել թէ որքան տգեղ ու անհասնոյ կը դառնար այդպէս բարկացած ատենը :

Քանի քանի անգամ դաստիարակը իրեն խորհուրդ տուաւ որ թողու այդ գէշ վարմունքը, բայց Լևոն մըտիկ չըրաւ :



Շատ անգամ այնչափ կը բարկանար որ կու լար : Երբեմն ալ իր ընկերակիցները կը ծեծէր :

Ատոր համար զինքը չէին սիրեր դպրոցին մէջ :

Ընկերները սկսան հեռու փախչել իրմէ :

Դուռը, զբօսանքի միջոցին ալ, միշտ մինակ կը մնար :

Այս պատճառաւ Լևոն միշտ տխուր էր, մինչդեռ իր ընկերակիցները ուրախ զուարթ կը խաղային իրարու հետ և հաճոյքով կ'անցընէին իրենց զբօսանքի ժամերը :

Դաստիարակն ալ սկսած էր չսիրել Լևոնը, որովհետեւ

բարկացող տղանքը միեւնոյն ատեն անհնազանդ ալ կ'ըլլան : Եւ անհնազանդ տղաքը երբեք չեն սիրուիր իրենց դաստիարակէն, ինչպէս չեն սիրուիր արդէն իրենց ծնողքէն :

ԲԱՌԵՐ. — Բարկասիրտ՝ բարկացող : — Անհասնոյ՝ գէշ երեւցող :

ԸՆԿԵՐՆԵՐ ԱԷՏԵՐ. — Ի՞նչ տեսակ տղայ է Լևոն : — Բարկուծիւնը ինչո՞ւ գէշ է : — Ընկերները իրաւունք ունէ՞ին իրմէ հեռու փախչելու : — Ինչո՞ւ : — Դաստիարակին համակրուծիւնը չվայելող տղաքը ի՞նչ կը կորսնցնեն :

ՈՒՍՈՒՑՅԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Բարկուծիւնը մեծ թերուծիւն մըն է մարդոց համար, եւ շատ դժբաղդուծեանց ու չարիքի պատճառ կը դառնայ : — Բարկասիրտ մարդիկը չեն կրնար բնաւ արդար ըլլալ, որովհետեւ չեն կրնար դատողութեամբ գործել : — Միշտ պէտք է ներողամտութեամբ վարուիլ իր ընկերներուն հետ, համբերող ըլլալ եւ անուշութեամբ ուղղել անոնց թերուծիւնները, ի հարկին դաստիարակին դիմելով եւ անոր միջամտութիւնը խնդրելով :

### 53. Վ Ա Ր Դ Ո Ւ Շ Ի

Վարդուհի պզտիկ աղջիկ մ'էր սիրուն, եւ միշտ կ'ողորմէր հեզ աղքատներուն : Առտու մը՝ կանուխ՝ երբ դպրոց կ'երթար, Տեսաւ ծերուկ մը որ անպասսպար՝ Անկիւն մը կեցած ձեռք կ'երկնցնէր : Միտքը ինկաւ որ տասնոց մը ունէր : Փնտուց գրպանը՝ կարմիր գոգնոցին, Բայց ո՞ւր էր, չկար հտաքը տասնոցին : Սիրտը ցաւեցաւ փափուկ աղջկան, Այտերը մէյ մէկ կարմիր վարդ դարձան :

Ի՞նչ ընէր հիմայ: Իր պզտիկ խելքով  
 կը ճգնէր գտնել եղբ մը ապահով:  
 Յիւեց հայրիկը որ ամէն գիշեր  
 Տասնոց մը տալով համարյոյ կը քաղէր  
 Իր անուշաքոյր այտերէն խնձոր:  
 Իսկոյն մօտեցաւ ու գոչեց շրնոր.  
 — « Ախ, աղքատ պապա՛, տամնոցս չկայ,  
 Ի՞նչով ալ պաչիկ մը տամ նէ կ'ըլլա՞յ... »

3,

ԲԱՌԵՐ. — Հէգ՝ խեղճ, թշուառ, — Աճպասսպար՝ տուն  
 տեղ չունեցող: — Ճգնիլ՝ աշխատիլ: — Ելք՝ միջոց, հնարք: — Ա-  
 ցուաբոյր՝ անուշ հոտող: — Ելմար՝ շփոթած:

ԸՆԴՂԱՅՆՆԵՒԻ ԿԷՏԵՐ. — Բացատրեցէր թէ ի՞նչ էր վարդուհիին  
 ունեցած զգացումը: — Ինչո՞ւ մտրացկաններուն համար «ձեռք կ'երկնցնեն»  
 կ'ըսենք: — Ի՞նչ կը նշանակէ «այտերը կարմիր վարդ դարձան»: — «Ինչո՞ւ  
 խնձոր այտ» կ'ըսենք:

ՈՒՍՈՒՑՅԻՐ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Գիծալ եւ ողորմիլ՝ տար-  
 քեր բաներ են: — Մարդիկ կան որ կ'ողորմին առանց զթալու: — Ու-  
 րիշներ՝ չեն կրնար ողորմիլ, թէեւ կը գթան: — ձշմարիտ ողորմութիւնը  
 պէտք է գուծի զգացումէն ծնի, անոր արդիւնքը ըլլայ: — Պէտք է նախ  
 զթալ, յետոյ ողորմիլ: — Որչափ ալ քիչ ունենանք, միշտ բան մը կըր-  
 նանք տալ անոնց որոնք մեզմէ քիչ ունին: — Շատ անգամ անուշ խօսք  
 մը աւելի բարիք կ'ընծայէ քան դրամը:

### 54. ՏՂՈՑ ՏՕՆԵՐԸ

Հիմայ, այս պահուս, ձեր վրայ կը մտածեմ, պզտիկ  
 սիրելիներս, միջիմիջի հրեշտակներս: Տղոց տօները կը  
 մօտենան. կաղանդը ձերն է, հապա Ծնօ՞ւնդը. ո՛հ,  
 անիկա որչա՛փ կ'ուրախացնէ աղաքը, երբ գիտնան որ

Յիսուս ալ պզտիկ պէպէք մը եղաւ ու խսկնաւորութի մը  
 մէջ փաթթուելով օրրանին մէջ դրուեցաւ:

Եղբայր, քոյր չունէր Յիսուս պէպէքը որ զինքը  
 օրրէին. մինակ մայրը կար քովը, Սուրբ Աստուածածինը  
 որ դաւկին օրրանին մօտ նստած՝ ոտքով զայն կ'օրրէր  
 ու ձեռքովն ալ կար կը կարէր ապրելու համար:

Եկեղեցին այս տօներուն յիշատակներն է որ պիտի  
 կատարէ մօտ ատենէն. բոլոր ջահերը պիտի վառեն, քա-  
 հանաները պիտի զգեսաւորուին. դպիր տղաքը ոսկերեղ  
 բանուած շապիկներ պիտի հագնին. հայրիկները, մայ-  
 րիկները եկեղեցի պիտի երթան, նոր լաթ՝ նոր կօշիկ  
 պիտի հագնիք, պտուղներով լեցուն կաղանդի սեղան-  
 ներուն չորս կողմը պիտի դառնաք, պիտի ուտէք, պիտի  
 խմէք, պիտի ցատկուտէք ու ձեր ծնողքին ձեռքերը պիտի  
 համբուրէք:

Իրաւ որ շատ անուշ օրեր են կաղանդն ու Ծնունդը:  
 Աղբարիկը՝ պզտիկ ձի մը պիտի գնէ՛ ձեզի. ֆեռայրը՝  
 գլխարկով մարդ մը որ շարունակ կը դառնայ. հայրիկը՝  
 շոգեկառք մը, և դեռ ինչեր, ինչեր... այնպէս որ հայ-  
 րիկներն անգամ պէպէք ըլլալ կ'ուզեն այդ օրերուն:

\* \* \*

Բայց, պզտիկ բարեկամներս, կը կարծէ՞ք որ ամէն  
 տղայ ալ ձեզի չափ երջանիկ ըլլայ, իրեն նուէր բերող,  
 պտուղ գնող, անուշեղէն եփող աղբարիկ մը, հայրիկ և  
 մայրիկ ունենայ:

Դուք արդէն գիտէք որ ձեր դրացիներուն, ձեր  
 դպրոցի ընկերներուն մէջ պզտիկ որբեր կան որոնք զըր-  
 կուած են այդ ամէնէն: Եւ երբ դուք ձեր նոր հա-  
 գուստներով, խաղալիքներով ու պտուղներով՝ կաղանդի  
 առտուն՝ մութնուրուսուն դպրոց կ'երթաք ձեր ուսուցչին

ձեռքը պագնելու և նուէր մըն ալ անկէ առնելու, անոնք իրենց վիզը ծռած՝ «ախ» պիտի քաշեն ձեզի պէս ըլլալու համար :

Եթէ գիտնայիք որ անոնց համար որչափ մեծ արժէք ունին հայր մը, մայր մը, կամ իրենց վրայ գուրգուրացող ազգական մը, այն ատեն աւելի սիրով պիտի պլլուէիք ձեր ծնողքին, անառակութիւն չպիտի ընէիք, սիրտ չպիտի հատցնէիք, փողոցները չպիտի խաղայիք: Եւ ատու իրիկուն, աւելի պիտի աղօթէիք Աստուծոյ՝ երկար կեանք և գործի յաջողութիւն խնդրելով ձեր բարեբաւաներուն համար :

Գիտեմ որ բարի աղաք էք դուք, և երբ այնչափ խաղալիքներով, պտուղներով ու բարիքներով ուրախանաք, չէք կրնար դիմանալ որ ձեր տարիքը եղողներէն շատեր անդին սրտերնին կոտրած, տրտում պիտուր մտտան :

Ձեզ տեսնեմ, պղտիկ բարեկամներս, մի՛ մոռնաք որբերն ու բոլոր չունեցողները, և ձեր ունեցածէն քիչ մը բան տուէք անոնց :

ՔԱՍԻՄ

ԲԱՌԵՐ. — Խանձարու՛ր՝ լսթէ հագուստ որուն մէջ կը փաթթեն նոր ծնած տղաքը: — Օրբան՝ օրօրոց: — Զգեսաւորուի՛ հագուստները հագնիլ: — Դպիր տղայ՝ ծայնաւոր: — Ոսկեքել՝ օսկի թելերով (սղրմա): — Բեռայր՝ քրոջ ամուսին: — Գեկ՝ ծախու առնել: — Դուրգուրայ՝ սիրել, հոգ տանիլ: — Բարեբաւ՝ բարիք ընող: — Բարի՛ք՝ աղէկութիւն:

ԸՆԴՆԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Որոնք են տարուան մեծագոյն տօները՝ — Ինչո՞ւ համար կը տօնենք այդ օրերը: — Ի՞նչ է որբը: — Ի՞նչ կերպով պէտք է վարուինք անոնց հետ:

ՈՒՍՈՒՅՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Պէտք է որ ամէն մարդ մեր եղբայրը նկատենք, եւ իբր այդ սիրենք զայն ու օգնենք անոր. — Մասնաւորաբար պէտք է սիրենք ու հոգանք որբերը որոնք կրկնապէս

զրկուածներ են, զրկուած ծնողքէ, զրկուած այն բազմատեսակ բարիքներէն զորս միայն ծնողը կրնան հայթայթել տղոց: — Յիսուս ալ իրերասիրութեան գերագոյն օրինակը եղաւ:

55. ԵԹԷ ՊԱՐԻԿ ԸԼԼԱՅԻ ԵՍ

Երկու աղջիկ կը խօսէին իրարու հետ: Մէկը կ'ըսէր. — «Եթէ պարիկ ըլլայի ես, իմ տանըս մէջ կ'ունենայի գոհար բեհէզ, Շրջազգեստներ ժանեալներով մեախաւես, Խաղալիքներ և նուշիկներ, միրգեր պեապես, Եթէ պարիկ ըլլայի ես:»

— «Ես ալ, ըսաւ ընկերուհին իր դեռասի, Շատ կը սիրեմ խաղալ խնդալ, պերճանք՝ հանդէս, Բայց տեսնէի երբ պղտիկ մը աղքատ ու հեզ Որ կը մըսի բոպիկ ու մերկ ու անօթի, Ինչ որ ունիմ պիտի տայի անոր սրտէս, Եթէ պարիկ ըլլայի ես:»

( Հետեւողութիւն )

ՍԻՊԻԼ

ԲԱՌԵՐ. — Մեախաւես՝ մետաքսէ: — Պեպէս՝ տեսակ տեսակ: — Դեռասի՛ պղտիկ տարիքով:

ԸՆԴՆԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ է պարիկը: — Ի՞նչ է գոհարը: — Բանի տեսակ գոհար կայ: — Բեհեզը ի՞նչ է: — Երկու աղջիկներէն որոնք պէս պիտի ուզէք ընել: — Ինչո՞ւ:

ՈՒՍՈՒՅՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Առանց միջոցը ունենալու բարիք ընելու տենչալն ալ բարեգործութիւն է: — Այդ տենչանքը, նոյն իսկ եթէ չգոհանայ ալ, կրկին ուրիշ շատ ազնիւ զգացումներու յայտնութեան կը նպաստէ:

### 56. ՄԵԾ ԺԱՄԱՑՈՅՑԸ

Զատիկը մօտեցած էր, Նուարդը և անժէլը շատ ուրախ էին, որովհետև հայրիկնին խոստացած էր նովնոր հագուստներ գնել իրենց համար:



Աւագ շաքաթը տակաւին չէր սկսած, օր մը, երկու քոյրերը մինակ մնացած էին տան մէջ:

Մայրերնին դրացիի մը տուն գացած էր, պատուիրելով որ պարտէզը կենան և իրենց խաղալիքներէն զատ ուրիշ բանի չդպչին:

Բայց երկու չարածճի աղջիկները մոռցան իրենց մօրը պատուէրը:

Քիչ մը ժամանակ իրենց խաղալիքներով զբօսնելէ վերջ, տուն մտան և ուզեցին աւելի մօտէն դիտել

սրահին մեծ ժամացոյցը որ շատ գեղեցիկ ու թանկահին զարդ մըն էր:

Երկու անհնազանդները միայն դիտելով չգոհացան. ուզեցին վերցնել ժամացոյցը և նայիլ թէ ինչ կայ տակը:

Եւ ահա թանկագին ժամացոյցը ինկաւ ձեռքերնուն, կտոր կտոր եղաւ:

Ճիշդ այդ միջոցին հայրերնին տուն դարձաւ և վեր ելլելով տեսաւ եղածը:

Բարի մարդ մըն էր թէև, բայց շատ ցաւեցաւ որ տղոց անհնազանդութեան պատճառաւ այդ աստիճան գեղեցիկ ու թանկագին առարկայէ մը զրկուած են:

Ուղեց որ լաւ դատ մը տայ անոնց, և ըսաւ.

— Որպէս զի հասկընաք թէ դէշ բան մը ըրիք մայրիկին անհնազանդ գտնուելով, այս Զատիկին ձեզի նոր հագուստ չպիտի առնեմ, և ձեր հագուստին դրամով ուրիշ ժամացոյց մը պիտի գնեմ:



Իրաւ ալ՝ այն Զատիկին՝ Նուարդը և Սնժեկը նոր հագուստ չունեցան ու չկրօցան իրենց ընկերներուն հետ վայելել Զատիկուան զբօսանքներու հաճոյքը:

ԸՆԴՂԱՅՆՆԵՒԻ ԱՆՏԵՐ. — Խոնջ գէշ բնութեամբին ունէին Նուարդը և Անժէլը. — Խոնջ եղաւ հետեանքը — Խոնջ է Աւագ Շաքաթը — Խոնջ է Զատիկը — Խոնջ տեսակ առարկայ է ժամացոյցը — Բանի տեսակ ժամացոյց՝ գիտէք:

ՈՒՍՈՒՑՁԵՐ ՈՍՍՍՏՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Տղար պէտք է միայն իրենց սեփական առարկաներով ու խաղալիքներով զբօսունաւ — Իրենց արգիլուած բաներու հետ խաղալով ոչ միայն մեծ վնասներու տեղի կու տան, այլ նաեւ վտանգի կ'ենթարկեն իրենց անձը. օրինակ՝ ապակիի, դանակի և ուրիշ վտանգաւոր առարկաներու հետ խաղալով:

### 57. ԳԵՂԱՄԻ ՄԱՅԸ

Վարպետ Թովմաս շատ կարող երկաթագործ մըն էր, բայց ծերացած ըլլալուն՝ ա՛լ չէր կրնար աշխատիլ։ Միայն, ցուպը ձեռքը, Զատոյտի կ'իլլէր ամէն օր, և որովհետև շատ ապրած ու շատ բան տեսած էր, կը սիրէր տղաքը գլուխը հաւաքել և լաւ խրատներ տալ անոնց։

Օր մը, մինչդեռ կը խօսէին՝ մեռել մը անցուցին անոնց մօտէն։ Մեռնողը պղտիկ տղայ մըն էր, Գեղամը։

— Գիտէ՞ք թէ Գեղամ ինչպէս մեռաւ, հարցուց վարպետ Թովմաս։

Տղաքը չէին գիտեր։

— Կեցէք որ պատմեմ, ըստ վարպետ Թովմաս։

Եւ ահա թէ ինչ պատմեց.

— Գեղամը անառակ տղայ չէր, բայց գէշ սովորութիւն մը ունէր. շատ կը սիրէր ծառերու վրայ մնազոյի՝ թռչուններու բոցը ֆանդելոյ, կամ խեղճ ձագուկները իրենց մօրմէն բաժնելու համար։



«Բանի քանի անգամ զինքը յանդիմանեցի, բայց խօսքս մտիկ չէր ըներ։

«Շատ օրեր՝ պտոյտի ելած ատենս, զինքը անպատճառ ծառի մը վրայ կը տեսնէի և կ'ըսէի իրեն։

«—Գեղամ, դաւակս, վտանգաւոր բան է ըրածդ։ Պղտիկ տղաքը պէտք չէ որ ծառերու վրայ ելլեն. օր մը փորձանք մը պիտի գայ գլխուդ։

«Կարծես թէ իրեն չէր ըսածս։

«Առջի օր՝ քրոջը հետ դաշտ կ'երթայ և բարձր ծառի մը վրայ բոց մը տեսնելով, անմիջապէս ծառին կը պլլուի ու վեր կ'ելլէ։ Յետոյ, ճիւղի մը վրայ կ'ոսելով, կ'աշխատի բոցը ձեռք ձգել։

«Դժբաղդաբար ճիւղը վտած ըլլալով, կը կտորի և Գեղամ աճապին բարձրութենէ մը գետին կ'իջնայ ու կը մնայ այնտեղ արիւնկուայ։

«Քիչըր կը սկսի պոռալ, մօտը գտնուողներ օգնութեան կը փորքան, կ'առնեն տուն կը տանին Գեղամը և բժիշկ կը կանչեն։

«Բայց օգուտ չըներ։ Գեղամի վերքերը ծանր էին։

«Ասոր համար մեռաւ Գեղամ, սուգի և ցաւի մէջ ձգելով իր ծնողքը՝ որոնք այնքան տառապանք քաշած էին զինքը մեծցնելու և կրթելու համար։»



ԲԱՌՆԵ. — Կարող՝ վարպետ, լաւ շինող; — Հաւաքել՝ ժողովել; — Մնազոյի՝ շուրջը կ'ընելու վեր ելլել; — Բանդել՝ աւրջտիկել; — Արիւնկուայ՝ արիւնի մէջ; Փուրթալ՝ անապարիլ:

**ԸՆԴՆԱՅՆՆԵՒԻ ԿԷՏԵՐ .** — Ինչո՞ւ վտանգաւոր է ծառերու վրայ մագլցիլը : — Ի՞նչ պիտի ըլլար՝ եթէ Գեղամ հետտէր վարպետ Թովմասի խրատներուն : — Տղար պէտք է որ դպչին Յռչուններու բոյներուն և ձագուկներուն : — Ինչո՞ւ : — Ինչո՞ւ Գեղամի ծնողքը ցաւ ու վիշտ զգացին իր մահուան համար :

**ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ .** — Տղար զբօսանքի եւ զուարճութեան շատ առիթներ ու միջոցներ ունին : — Պէտք չունին ուրեմն վտանգաւոր բաներով անցընելու իրենց զբօսանքի ժամանակը : — Գեղամ ամէն բանէ առաջ անհնազանդութեան զոհ մըն է : — Տղաց համար բարձր մըն է վարպետ Թովմասի պէս խորհրդատու մը : — Չօգտուիլ այդ տեսակ խորհրդատուներէ՝ կը նշանակէ իր սեփական բաղըը ոտնահարել :

**58. ԽԱԿ ՊՏՈՒՂՆԵՐԸ**

Մինասի որկրամոլութիւնը առակի կարգ անցած էր դպրոցին մէջ :

Բոլոր տղաքը գիտէին թէ Մինաս պէտք եղածէն շատ կ'ուտէր միշտ, և թէ ատոր համար շարունակ անհանգիստ կ'ըլլար :

Նոյն իսկ քանի մը անգամ Մինաս հիւանդ ալ պատկած էր իր որկրամոլութեան պատճառաւ :

Ուրիշ բան մըն ալ կար սակայն զոր չէին գիտեր դպրոցին մէջ :

Մինաս այնքան անյազ էր որ երբ մայրը պտուղ չէր տար իրեն, կ'երթար դրացիներու պարտէզը, և պտղասու ծառերու վրայ մագլցելով պտուղները կը փրցնէր ու կ'ուտէր :

Անգամ մը, մինչդեռ այդպէս ծառի մը վրայ ելած էր, հայրը տեսաւ զինքը և լաւ մը պատժեց :

— Տղաս, ըսաւ անոր, այդ ըրածդ ո՛չ միայն գողութիւն է, այլ նաև շատ վտանգաւոր բան մը. արեւին տակ տաքցած, փոշիով ծածկուած ու տակաւին խակ պտուղները շատ ծանր հիւանդութեանց պատճառ կը դառնան :

Հայրիկին խրատները օգուտ չունեցան, որովհետև Մինաս առջի օր նորէն սաշորեկնի մը վրայ ելած և շատ մը խակ ու աղտոտ սալորներ կերած էր :

Հետեւանքը սա եղաւ որ Մինաս այսօր անկողին ինկած է :

Ինեզճ հայրիկը, զաւկին հիւանդութիւնը բուժելու համար, բժիշկի և դեղի դրամ կու տայ շարունակ :

Յայտնի չէ որ Մինաս պիտի կրնայ բժշկուիլ :

**ԲԱՌԵՐ .** — Անյազ՝ չկշտացող : — Պեղասու՝ պտուղ տուող : **ԽԱԿ՝** չհասած : — **Սալորեկնի՝** սալորի ծառ : — **Բուժել՝** աղէկցնել :

**ԸՆԴՆԱՅՆՆԵՒԻ ԿԷՏԵՐ .** — Մինաս ինչո՞ւ ծառերուն վրայէն խակ պտուղներ կը փրցնէր ու կ'ուտէր : — Ի՞նչ ըսաւ հայրը : — Ինչո՞ւ Մինաս նորէն հիւանդացաւ : — Ի՞նչ կը նշանակէ «առակի կարգ անցած է» : — Ինչո՞ւ «անկողին ինկաւ», կ'ըսենք :

**ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ .** — Չափէն աւելի ուտելու վարժուելով՝ տղար որկրամոլ կ'ըլլան : — Որկրամոլութիւնը թէեւ հասնի բան մը կը թուի տղոց, բայց անոնց ամէնէն մեծ թշնամին է, որովհետև հիմնովին կը խանգարէ առողջութիւնը : — Որկրամոլութեան վարժուելով՝ տղար բարոյապէս ալ կը տուժեն, որովհետև շատ հեղ քիչ մը աւելի ուտելու համար կը ստիպուին անուղիղ միջոցներու դիմել, օրինակ՝ զրզնալ :

### 59. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՂԱՆ

Ա.

Դպրոցին աշակերտներուն մէջ ամէնէն աշխատասէրը չէր Շաւարշ, բայց կրնար պարծիլ թէ ամէնէն հետաքրքիրն էր :

Դաստիարակը միշտ կը կշտարքեր զայն :

— Տղաս, կ'ըսէր, հետաքրքրութիւնը յատկութիւն մըն է, բայց անպատճառ պէտք է որ օգտակար բան մը ըլլայ անոր առարկան : Օրինակի համար՝ հետաքրքրութիւնը յատկութիւն մը կը դառնայ, երբ ուղիս գիտնալ թէ ի՞նչ տեսակ առարկաներէ շրջապատուած ես, թէ ինչպէ՞ս կազմուած են այդ առարկաները, ի՞նչ բանի կը գործածուին և թէ անոնցմէ ո՞րը օգտակար է և ո՞րը վնասակար :

«Դարձեալ՝ հետաքրքրութիւնը յատկութիւն մը կը դառնայ երբ ուշադրութեամբ մտիկ կ'ընես քեզմէ մեծերուն, կամ ծնողքիդ և կամ դաստիարակիդ խրատներն ու խօսքերը :

«Բայց դուն գէշ սովորութիւն մը ունիս. չես ուզեր հասկնալ թէ կան բաներ որոնցմով հետաքրքրուիլ վնասակար է կամ անվայել :

«Վառարանին մէջ գտնուող կրակին ի՞նչպէս կազմուած ըլլալը գիտնալու համար պէտք է քեզմէ մեծերուն հարցնես. եթէ հետաքրքրութիւնդ աւելի առաջ տանիս և կրակը բռնես, ձեռքդ կ'այրի : Այսպէսով հետաքրքրութիւնդ վնասակար կը դառնայ :

«Շատ անգամ կը պատահի որ ծնողքդ կամ ուրիշներ իրարու հետ առանձինն տեսնուելու պէտք ունենան :

Պէտք չէ որ հետաքրքրուիս ու մտիկ ընես անոնց խօսքերը : Այդ պարագային՝ հետաքրքրութիւնդ չափ անվայել բան մը կը դառնայ և քեզ անքաղաքավար կը նկատեն :»

Այսպէս կը խօսէր դաստիարակը, ամէն անգամ որ Շաւարշի հետաքրքրութիւնը վնասակար կամ անվայել կը դառնար :

ԲԱՌԵՐ. — Պարծիլ՝ պարծենալ — ԿԵՏԱՔՐԷ՛Լ՝ յանդիմանել — ԱՆԱՅՆՆԻՅՈՒՆ՝ միմակնին — ԱՆՎԱՅԵ՛Լ՝ չվայլող :

ԸՆԴՈՒԱՅՆԵՒԻ ՎԷՏԵՐ. — Հետաքրքրութիւնը ելբ յատկութիւն կը դառնայ և երբ թերութիւն — Վնասակար հետաքրքրութեան ի՞նչ օրինակներ կրնաք տալ — Օգտակար հետաքրքրութեան օրինակներ ալ տուէր :

ՈՐՍՈՒՑՅԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Տղա՞ր՝ որչափ ատեն որ անփորձ են՝ չեն զիտեր վնասակար օգտակարէն զանազանել և իրենց գիտուն փորձանք կը բերեն կամ անվայել ընթացք մը կ'ունենան առանց գիտնալու : — Այս սլառատաւ՝ պէտք է իրենց կեանքի ուղեյոյց ընտրեն իրենցմէ մեծերուն փորձառութիւնն ու խրատները :

### 60. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՂԱՆ

(Շարունակութիւն)

Բ.


Շաւարշ հետաքրքիր ըլլալուն չափ ալ յամառ էր : Դաստիարակին այդ գեղեցիկ խրատներն ու բացատրութիւնները կարծես իրեն չէին ուղղուած : Միշտ նոյն ամէն բանի հետաքրքրուող տղան կը մնար, հակառակ իրեն եղած յանդիմանութեանց :

Այս պատճառաւ է որ պատիժը գտաւ :

Մայրը միշտ կը պատուիրէր իրեն որ մեղուներու փեթակներուն չմօտենայ :

— Կը կճեն, կ'ըսէր, վերջէն ցաւ կը քաշես ու կը զզջաս :

Բայց Շաւարշ, ամէն անգամ որ պարտէզ կ'ելլէր, միշտ փեթակներուն կողմը կը դիմէր :



Մօրը պատուէրը չէր մտաբերեր բնաւ, և կ'ուզէր միշտ աւելի մօտէն տեսնել մեղուներու աշխատութիւնը :

Օր մը, այնքան մօտեցաւ անոնց որ մեղուները խոտջնցան, ձգեցին իրենց աշխատութիւնը և խաղաղօրէն յարձակեցան Շաւարշի վրայ :

Խեղճը շատ վախցաւ, ուղեց փախչիլ, բայց մեղուները արագ արագ թռչելով գլխուն վրայ իջան և սկսան դէմքը խայթել :

Շաւարշ, սոսկալի կերպով վիրաւորուած, կը պոռար ու կը փախչէր :



Բարեբաղդաբար մայրը մօտերն էր : Խեղճ կինը, դաւկին ազազակները լսելուն պէս, հասկցաւ եղածը, փութաց անոր քով և դժուարաւ կրցաւ վանել մեղուները :

Շաւարշ երկու շաբաթ հիւանդ պառկեցաւ, և շատ անտանելի ցաւեր քաշեց : Դէմքը այնքան ուռած էր որ ընկերները չէին ճանչնար զինքը :

— Բեզի այնքան անգամներ պատուիրեցի որ չմօտենաս փեթակներուն, կ'ըսէր մայրը, եթէ խօսքս մտիկ ընէիր, հիմայ այդպէս չպիտի տանջուէիր :

Շաւարշ ալ զղջացած էր, բայց վերջէն զղջալը օգուտ չընէր :

ԲԱՌԵՐ. — Գիմել՝ երթար — Մտաբերել՝ միտքը բերել — Խոտջնի՝ վախնար — Խաղաղի՞ն՝ ամէնը մէկ — Փութալ՝ անապարել — Վախել՝ վրնտել

ԸՆԳՆԱՅՆՆԵՒ ԿԵՏԵՐ. — Ի՞նչ է վեժակը — Ի՞նչ կը բաղենք փեթակէն — Ի՞նչ տեսակ կենդանի է մեղուն — Առէնք ալ մեղր կը շինեն : — Ինչո՞ւ խայթեցին Շաւարշը — Ինչո՞ւ համար վերջէն զղջալը օգուտ չընէր :

ՈՒՍՈՒՑՅԵՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Յամառ տղարը միշտ իրենց կը վնասեն, ոչինչ կը սորվին եւ չեն կրնար յառաջդիմել : — Շուտով անհամբոյր բնաւորութեան մը տէր կը դառնան, չեն սիրուիր ու դժբաղդ կ'ըլլան :

## 61. ԱԳՌԱԻԸ

Ագուաւը կ'աղաչէր

Խիկարին

Թէ ի՞նչ դեղ տալ պէտք էր

Իր ձագին :

Կը պնդէր թէ ցաւն է սաստիկ

Անողորմ մահն է շատ մօտիկ :

Իսկ մեր Խիկար պատասխանէր .

— «Ագուա՛ւ, գնա՛ տերև մը բեր

Ուր դուն ծրարած չըլլաս բնաւ» :

Ագուաւ գնաց, բայց չը գտա՛ւ :

Երբ հանդիպիս նեղ օրերու,  
Լաւ կը լըսե՞ս, բարեկամ դու,  
Ո՛չ, չես գըտնէր ցաւերուդ դեղ,  
Թէ պղծե՞ր ես ամէն տուն տեղ:

ՎԱՀԱՆ ՎՐԴ.

ԲԱՌԵՐ. — Խիկար՝ հին առեւններու խմաստուն մը որ աղուոր  
առակներ գրած է: — Անողորմ՝ չմեղքցող: — Ծրտել՝ աղտոտել: —  
Պղծել՝ աղտոտել:

ԸՆԿՆԱՅՆՆԵՐ ԱՆՑԵՐ. — Ազուարը ինչո՞ւ խիկարին դիմեց: —  
Ինչո՞ւ մարուք տերև մը չգտաւ: — Ի՞նչ է այս առակին խմաստը:

ՈՒՍՈՒՅՅԵՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Պէտք է միշտ մեր ըստ  
վարմունքով մեզի բարեկամներ ստեղծենք, նոյն իսկ երբ կը կարծենք  
ուրիշի օգնութեան պէտք չունենալ: — Մարդիկ փոխադարձ օգնու-  
թեամբ միայն կրնան ապրիլ: ամէնէն զօրաւորն իսկ կրնայ ամէնէն  
տկարին պէտք ունենալ: — Այս պատճառաւ պէտք է անանկ վար-  
ուիք որ նեղը մնացած առեւնիս կարենանք օգնութիւն գտնել:

## 62. ԱՂՈՒՒՍՆ ՈՒ ԱՔԼՈՐԸ

Չորս օր կէսը որ խեղճ աղուէսը անօթի մնացեր էր,  
չէր գիտեր թէ ուրկէ՞ ուտելիք ձարէ:

Անօթութիւնը համարձակութիւն տուաւ իրեն, թո-  
ղուց անտառը և հազար ու մէկ զգուշութեամբ գիւղին  
մօտեցաւ:

— Հարկաւ, կ'ըսէր ինքնիրեն, այնտեղ ուտելիք  
կը գտնեմ:

Մինչդեռ հաւնոցի մը մօտէն կ'անցնէր, տեսաւ գե-  
ղեցիկ աքլոր մը որ արեւին տակ գլուխը ցցած՝ կը պը-  
տտէր սոնֆալով:

Աղուէսը անուշ լեզու ու շողոքորթ էր, մօտեցաւ  
աքլորին և ըսաւ անոր.

— Աքլոր եղբայր, որչա՛փ գեղեցիկ ես, ամբողջ  
անտառին մէջ քեզի պէս աղուոր կենդանի մը չկայ:

Աքլորը գոռոզ էր. աղուէսին խօսքերը իր հպարտու-  
թիւնը կը գգուէին:

Այս պատճառաւ մտերմացաւ անոր հետ և սկսան  
խօսիլ սարէն ձորէն:

Աքաղաղը ինքզինքը կը գովէր, մինչդեռ աղուէսին  
միտքը ուրիշ տեղ էր:

Կ'ուզէր աքլորը զբաղեցնել և յանկարծ վրան յար-  
ձակելով առնել տանիլ ու խեղդել:

Միջոց մը՝ ըսաւ անոր.

— Աքլոր եղբայր, կ'ըսեն թէ շատ անուշ ձայն ու-  
նիս. մէյ մը երգէիր՝ մտիկ ընէի:

Աքլորը երգեց:

— Սքանչելի՛ ձայն, ըսաւ աղուէսը, գովածնուն  
չափ կայ. ժամանակաւ քու հօրդ ձայնն ալ լսած եմ, ան  
միայն կը հաւատարի քու ձայնիդ. միայն թէ հայրդ ու-  
րիշ կերպ կ'երգէր:

— Ի՞նչպէս:

— Անիկա աչքերը կը գոցէր և այնպէս կ'երգէր:

— Ես ալ կրնամ, ըսաւ աքլորը:

Յետոյ աչուքները գոցեց և կը պատրաստուէր եր-  
գելու՝ երբ աղուէսը վրան յարձակելով խածաւ վիզէն,  
ու շիտակ անտառ տանելով խեղդեց:

ԲԱՌԵՐ. — Սոնֆալ՝ հպարտանալ:

**ԸՆԳԼԱՅՆՆԵՐ ԿԷՏԵՐ.** — Ի՞նչ տեսակ կենդանի է աղուէտը —  
Ինչո՞ւ մարդոց մօտ չապրիր — Ի՞նչ կը նշանակէ «անուշ լեզու էր» —  
Ի՞նչ է շողորթրթուծիւնը — Ո՞ր տղարը կ'ախորժին շողորթրթուծենէն —  
Ի՞նչ կը նշանակէ «հպարտութիւնը զգուել» — Արտրը ինչո՞ւ զօնուեցաւ

**ՈՒՍՈՒՑՅԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.** — Տղար միշտ պէտք է  
գզու շանան կեղծաւորներէն ու շողորթրթներէն — Պէտք է գիտնան  
որ իրենց բոլոր ընկերներն ալ չեն կրնար բարի ըլլալ, թէ անոնց մէջ  
կան չարեր ալ որոնք գէշ խորհուրդներով իրենց վնաս կրնան հասցնել  
— Մինչդեռ սիրով ու մտերմութեամբ կ'ապրին իրենց բարի ընկերնե-  
րուն հետ՝ պէտք է միւս կողմէ հեռու մնան իրենց չար ընկերներէն



**Յ Ա Ի Ե Լ Ո Ւ Ա Ծ**

**Ա Ր Տ Ս Ս Ա Ն Ո Ւ Թ Ե Ա Ն**

Ե Ի

**Դ Պ Ր Ո Ց Ս Կ Ա Ն Ն Ե Ր Կ Ս Ց Ս Մ Ա Ն Յ Հ Ս Մ Ա Ր**

# Յ Ա Ի Ե Լ Ո Ւ Ա Ծ

## 1. Լ Ա Ի Գ Ա Ղ Ա Փ Ա Ր Ն Ե Ր Ը

(Մեկնախօսութիւն)

Մարդիկ կան որոնք շատ դժբաղդ են... հացերնին կը պակսի, ջուրերնին կը պակսի, դրամ չունին, հողերու տակ ընկճուած են, թէ պանիր ուտել կարծելով օճառի կտոր մըն են ծամած... ո՛չ... այս ամէն անհաճոյ բաներէն զերծ են, և սակայն դժբաղդ են, խեղճերը... Պիտի հարցնէք թէ ինչո՞ւ... լա՛ւ, բացատրեմ երկու խօսքով... Այդ մարդիկը դժբաղդ են անո՛ր համար որ չեն կրնար լաւ գաղափար մը յղանալ... (պահ մը հանդիսականները դիտելով) Գիտէք հարկաւ թէ ի՞նչ է լաւ գաղափար մը... լաւ գաղափար մը, հաւատացէ՛ք խօսքիս, լաւ գաղափար մըն է, այսինքն ( իւրաքանչիւր վանկը հասիկ հասիկ շեշտելով ) լաւ-գա-ղա-փար-մը... Փառք Աստուծոյ, ես գոնէ չեմ ենթարկուած այդ անտանելի դժբաղդութեան... կը մազթէի որ դուք ալ ատկէ զերծ մնայիք, և ինծի պէս վայելէիք լաւ գաղափարներ յղանալու երջանկութիւնը... որովհետեւ աղուո՛ր բան է լաւ գաղափարներ յղանալը... չէ՞ք հաւատար, բացատրեմ ու տեսէք... (ֆիչ մը շունչ առնելով) Անգամ մը հայրս վարդի պղտիկ թուփ մը բերաւ և պարտէզը անկեց... գիտէք անշուշտ թէ ինչո՞ւ համար կը անկեն թուփերը... որպէս զի մեծնան, անանկ չէ՞... Յաջորդ օրն էր՝ երբ յղացայ առաջին լաւ գաղափարս... Արմինէ՛, ըսի քուրիկիս, երթանք տեսնենք թէ վարդի թուփը

ինչպէ՞ս կը մեծնայ... գացինք պարտէզ, թուփը հանեցինք անկուած սեղէն, արմատները դիտեցինք երկար ատեն, մէկիկ մէկիկ համրեցինք զանոնք, յետոյ նորէն թուփը տեղը տնկեցինք... և այսպէս օրերով, շաբաթներով... Յղացած լաւ գաղափարս սա արդիւնքը ունեցաւ որ ամիսներ անցան և դեռ առաջին վարդի կոկոնն իսկ չէ տուած այդ խեղճ վարդենին, և տալիք ալ չունի... Տեսա՞ք թէ ինչ աղուոր բան է լաւ գաղափար մը... Ռորիչ անգամ մը՝ քոյրս ըսաւ որ իր մեղրամոմէ պէպէքը աղտոտեր է, և ա՛նա դարձեալ լաւ գաղափար մը յղացայ... Քուրիկ, ըսի, հոգ մի՛ ըներ, գնա ջուր տաքցուր, քիչ մըն ալ օճառ բեր և պէպէքդ կը լուանք... Քոյրս վաղեց գնաց, ջուրը տաքցուց, օճառն ալ բերաւ և սկսանք գործի... ջուրը կ'եռար, մեղրամոմէ պէպէքը մէջը նետեցինք, և օճառը առնելով պատրաստեցանք լուալու... բայց երբ սանին մօտեցանք, տեսանք որ պէպէքը հալեր է և միայն հագուստները մնացեր են... խեղճ քուրիկս... տակաւին մինչև հիմայ չէ մխիթարուած ու կուլայ... (պահ մը շորնչ առնելի վերջ) Բայց ես շատ աւելի լաւ գաղափար մը յղացած եմ... անցած Զատիկին էր, հայրիկս զոյգ մը ձերմակ ձեռնոց առաւ ինձի... աւելորդ է ըսել թէ երկու օրէն ձեռնոցներս աղտոտեցան... եթէ դուք ըլլայիք՝ թերևս անճրկէիք... բայց ես, փառք Աստուծոյ, չանճրկեցայ, անմիջապէս լաւ գաղափար մը յղացայ... գիտէ՞ք ինչ... մտածեցի որ սև ձեռնոցը աւելի վայելուչ է, և իմ ձերմակ ձեռնոցներս ներկեցի... մեղանով... ի՞նչ ընեմ, ուրիշ միջոց չունէի... Կիրակի օր մըն էր, տաք՝ շատ տաք օր մը, սև ձեռնոցներս դրի և դուրս ելայ... եթէ ձեզի ըսեմ որ արև կար՝ անշուշտ պիտի հետևեցնէք թէ ձեռքերս քրտնեցան... իսկ քրտնելէն վերջը... ատիկա իրիկունը յայտնի եզաւ՝ երբ տուն դարձայ ու ձեռնոցներս հանեցի

... ձեռքերս ընաւ տարբերութիւն չունէին խափշիկի մը ձեռքերէն... քոյրս վախոցաւ, մայրիկս շփոթեցաւ, իսկ հայրիկս... եթէ չխոյնէի՝ պիտի ըսէի ձեզի որ փառասոր ծեծ մը քաշեց ինձի... (ժպտելով) Հիմայ որ հասկցաք թէ ի՞նչ է լաւ գաղափար մը, գացէք լաւ գաղափարներ յղացէք... եթէ երբեք սիրտ ունիք...:

## 2. Հ Ա Ր Ց Ո Ւ Մ Ն Ե Ր

(Ա. բաասանուրիւն)

Անկողինէդ ելած, առտուն,  
 կէս մըտածկոտ և կէս ժպտուն,  
 Շապիկ մ'հագած թոյլ, մերկ սոքով,  
 Ձեռքդ երեսիդ, սեղանին քով,  
 Անայիս,  
 Ըսէ՛ ինձ, ո՞ւր կը նայիս:

Երագիդ մէջ դուն, այս գիշեր,  
 Տա՛նձ մը կերար, համն անո՞ւշ էր,  
 Եւ կ'ուզես որ ճիշդ անոր պէս՝  
 Քեզի հա՛տ մ'ալ տան որ լափես,  
 Անայիս,

Որ ծառերուն կը նայիս:

Արդեօք զըւարթ ու լուսածիր  
 Հրեշտակներո՞ւ հետ պարեցիր,  
 Եւ անհամբեր ես որ, նորէն,  
 Անոնք քեզի վե՞ր հրաւիրեն,  
 Անայիս,

Որ երկինքին կը նայիս:

Դրախտին մէջ ջինջ ու սոկեսար,  
 Աղաւնինե՞ր արդեօք տեսար,  
 Եւ քընացա՞ր, ըսէ՛ շիտակ,  
 Անոնց ճերմակ թեւերուն տակ,  
 Անայի՛ս,  
 Որ բոյներուն կը նայիս:

Ձուրերուն մէջ Եղեմին զով,  
 Լըւացուեցա՞ր հաղար նազով,  
 Եւ այն հաճո՞յքն է հեշտագին  
 Ձոր վայելել կ'ուզեա կրկին,  
 Անայի՛ս,  
 Որ լըճակին կը նայիս:

Ունէի՞ր հոն դուն ալ թեւեր,  
 Կը թռչէի՞ր լեռներն ի վեր,  
 Ծաղիկներուն շուրջն ու վըրան,  
 Միշտ ուտելով լիարեքան,  
 Անայի՛ս,  
 Որ վարդերուն կը նայիս:

Մտքիդ մէջ, վե՛հ ու մանկական,  
 Ա՛հ, ի՛նչ խոհեր, պատկերներ կան,  
 Որ աչքդ անթարթ ու սեւեռուն,  
 Կը յամառի դիտել հեռուն . . .  
 Անայի՛ս,  
 Ըսէ՛ ինձ, ո՞ւր կը նայիս:

\* \* \*

— Սա դիմացի պատին վըրան  
 Երկու կատու կը մըրմըռան . . .  
 Մէկը ուռած, պոչն է տընկեր . . .  
 Միւսն անոր ցոյց կու տայ ճանկեր . . .

ԱՂԵՔՍ. ՓԱՆՈՍԵԱՆ

### 3. ԿԱՂԱՆԴԸ ԿՈՒ ԳԱՅ

(Տրամախօսութիւն)

#### ԳՈՐԾՈՂ. ԱՆՁՅԵՐ

ՔՆԱՐ (10 սարու)

ՊԵՏԻԿ (6 սարու)

ԱՐԱՄ (5 սարու)

ԿԱՂԱՆԳԸ (Պէտք է ծայսուած ըլլայ ծերունիի մը պէս, երկար  
 պատմութեամբով մը եւ կռակով ալ տեսակ տեսակ խաղալիքներով լեցուն  
 կողովով մը):

ՊԵՏԻԿ ԵՒ ԱՐԱՄ սենեակի մը մէջ առանձինն կը խաղան ու կը  
 խօսակցին: Իսկ Քնար՝ դժգոհութեամբ կը նրհայ:

ՔՆԱՐ (սրկեղած)

— Ինչո՞ւ մարդու խօսք չէք ըներ մըտիկ.  
 Ա՛լ հանգիստ նստէ քիչ մը դո՛ւն, Պետիկ,  
 Դուն ալ վայրկեան մը լուռ կեցի՛ր, Արամ:

ԱՐԱՄ

— Չէ՛, լուռ չեմ կենար, ես ալ պիտի պոռամ:

ՊԵՏԻԿ

— Ես ալ նստելու պէտք չեմ ըզգար,  
 Մինչև որ չըտաս պըտուղ ու շաքար:

ՔՆԱՐ (Արամին)

— Լուռ կեցի՛ր, կ'ըսեմ, պզտիկ անօրէն,  
 Ա՛խ այս ի՛նչ բան է, կատուեր ես նորէն,

Երկու օր է որ դպրոց չես երթար,  
Զայնէդ կը գոռայ մեր տունն անդադար:

(Պետիկին)

Անպիտան տըղայ մ'ես, Պետիկ, դո՛ւն ալ,  
Որ ժամ մը խելօք չես ուզեր կենալ,  
Ես ի՞նչ քսեմ հայրիկին մայրիկին  
Որ զիս ձեր վըրայ վարժուհի դըրին . . . :

ԱՐԱՄ (ծաղրելով)

— Դուն վարժուհի՞ մի՞ . . . եղա՞ր այդքան ձեր . . .

ՊԵՏԻԿ (ծաղրելով)

— Օրի՛որդ, կ'աղաչենք, մեզի մի՛ ձեծեր . . .

ԱՐԱՄ

— Դուն վարժուհի չես . . .

ՊԵՏԻԿ

— Մենք աշակերտ չենք . . .

ԱՐԱՄ

— Մենք պիտի պոռանք . . .

ՊԵՏԻԿ

— Մենք պիտի կանչենք . . .

ԱՐԱՄ

— Քեզմէ չենք վախնար. քեզի չենք սեպեր.  
Դուն գընա մեզի խնձոր ու տանձ բեր:

ՔՆՍԲ

— Այդ ի՞նչ խօսուածք է. խենթեցա՞ք, տըղաք,  
Ես չեմ պահանջեր որ դուք չը խաղաք,  
Միա՛յն, մի՛ հանէք այդքան շատ աղմուկ:

ԱՐԱՄ (ընդմիջելով)

— Մենք կատու չենք որ ուզենք բռնել մուկ . . .

ՊԵՏԻԿ

— Եւ օրօրոցի պէպէք ալ չենք՝ որ  
Մեր գլխուն վըրայ երգես դուն օրօր.  
Մեր գործին դուն մի խառնուիր, Գընա՛ր . . .

ՔՆՍԲ

— Սա սղոտիկները խօսք չեն հասկընար.  
Ի՞նչ փորձանք է որ իմ գլխուս եկաւ.  
Դուք օրօրոցի պէպէք չէք, հարկաւ,  
Ոչ ես ալ՝ ՏԱՏԱ. բայց դուք չէք յիշեր  
Թէ կաղանդ Պասպան կու գայ այս գիշեր  
Պըտըտիլ կարգաւ ամէն տեղ ու տուն  
Ուր կը գտնուին մանկիկներ ժպտուն,  
Եւ անոնց որ հեղ, աղնիւ, խելացի  
Տղաք են, առանց թզկուք ու լացի,  
Անոնց որ՝ խելօք աղջիկներ, մանչեր՝  
Զեր երկուքին պէս չեն պոռար կանչեր,  
Կու տայ մէյ մէկ հատ փայլուն, ազուորիկ  
Նըւէրներ, կառք, ձի, գնտակ, գիրք, պուպրիկ . . . :

ԱՐԱՄ

— Իրա՞ւ, այս գիշեր . . .

ՊԵՏԻԿ

— Պիտի դա՞յ, Գընա՛ր . . .

ՔՆԱՐ

— Հապա՛, տարակոյս դուն մի՛ ունենար  
Թէ կու գայ. միայն դուք շատ խելօք չէք,  
Տեսնենք պիտի տա՛յ ձեզի կաղանդչէք . . . . .

ՊԵՏԻԿ

— Մենք խելօք՝ չէ՞նք մի՛ . . .

ԱՐԱՄ

— Զորս ժամէ ի վեր  
Նայէ՛, ձայներնիս անդամ չէ լքուներ :

ՊԵՏԻԿ

— Անառակութիւն ո՞վ ըրած ունի . . .

ԱՐԱՄ

— Գիշերը բոլոր՝ թաղուած խոր քունի  
Մէջ, պզտիկ ձայնիկ մ'անգամ չենք հաներ . . .

ՊԵՏԻԿ

— Առտուն ալ, թողլով մեր անկողիններ  
Սուտիկ ու փուտիկ շուտ վար կու գանք մենք  
Որ նախաձաշի մեր կաթը խըմենք . . .

ԱՐԱՄ

— Իրա՛ւ, չը լըպուած բան է ասիկա,  
Մեզի չափ խելօք տըզայ ո՞ւրտեղ կայ . . .

ՔՆԱՐ

— Զէ՛, սուտ կը խօսիք, Արամ ու Պետիկ,  
Սատանաներ էք դուք երկու պզտիկ,  
Եթէ հարցընէ ինձ կաղանդ Պապան,  
Ես պիտի իրեն պատմեմ ամէն բան :

ԱՐԱՄ

— Ախ, չէ՛, բան մ'ըսե՛ր, անուշիկ Բընար . . .

ՊԵՏԻԿ

— Դուն մեղ չե՞ս սիրեր, մեղ չե՞ս մեղքընար . . .

ԱՐԱՄ (լալով)

— Հի՛ւ, ին՛իւ, ին՛իւ, անպիտան աղջիկ,  
Ալ չը պիտի տամ ես քեզի պաչիկ . . .

ՊԵՏԻԿ (լալով)

— Ես ալ, քանի որ տէր ես չար սըրտի,  
Քընա՛ր, երեսըդ չը նայիմ պիտի . . .

ՔՆԱՐ

— Է՛յ, Է՛յ, ի՛նչ կու լաք, հերիք է, հերի՛ք,  
Դուք մինչև այսօր ի՛նչ որ ալ ըրիք՝  
Եթէ խօսք կու տաք որ ա՛լ չէք ըներ,  
Բերնէս գանգատ մը բընաւ չեմ հաներ .  
Ես սուտ կը խօսիմ . . . որ ձեզի համար  
կաղանդէն առնէք նըւէյներ յարմար . . .  
Ես ձեզ կը սիրեմ, ունիմ խըղձժըտանք . . .  
Խօսք կու տա՞ք :

ԱՐԱՄ, ՊԵՏԻԿ (մէկըբեամ)

— Այո՛, այո՛, խօսք կու տա՛նք :

ՔՆԱՐ

— Շա՛տ աղէկ : Տեսէ՛ք, ոտքի ձայներ կան,  
կաղանդ Պապան է արդեօք սիրական . . .  
Լըուեցէ՛ք, ինքն է . . .

(Գուռը կը բացուի, Կաղանդը ներս կը մտնէ ժպտուն):

ԿԱՂԱՆԴ (հաստ հնչումն ձայնով)

— Եկաւ Նոր Տարի .

Անոնց համար որ հեզ են ու բարի,  
Որոնք խելօք են, սիրա չեն հատցըներ՝  
Բերած եմ սիրուն, ազուոր ընծաներ :

ՔՆԱՐ, ՊԵՏԻԿ, ԱՐԱՄ (մէկբերան)

— Ո՛վ Կաղանդ Պապա, դուն բարի՛ եկար,  
Տո՛ւր պագնենք ձեռքդ ու մօրուքդ ալ երկար . . .

(Ձեռքն ու մօրուքը կը համբուրեն)

ԿԱՂԱՆԴ

— Ապրի՛ք . . .

(Պետիկին ու Արամին)

Բայց երկուքդ, անառակի ձագ,  
Կարծեմ այս տարի խելօք չը կեցաք .  
Ինձի լուր բերեն թէ ձեր ծնողքն ալ  
Չը կրցան բընաւ ձենէ գո՛՛՛ մընալ :

ԱՐԱՄ

— Ո՛չ, Կաղանդ Պապա, մենք խելօք կեցանք . . .

ՊԵՏԻԿ

— Ո՛չ, Կաղանդ Պապա, մենք չուրինք յանցանք . . .

ԿԱՂԱՆԴ (Բնարին)

— Ես՝ դէմքէն սիրտը կը ճանչնամ մարդուն,  
Միշտ չիտակ խօսող աղջիկ մըն ես դուն .

Եղբայրներդ, ըսէ՛, տան մէջ ամէն օր  
վարմունք մ'ունեցա՞ն անհամ՝, անչընոր՝ . . .

ՔՆԱՐ

— Ո՛չ, ո՛չ :

ԿԱՂԱՆԴ

— Մեծերուն խօսքն ըրի՞ն մըտիկ,  
Նստան ու ելա՞ն անձայն, հանդարտիկ :

ՔՆԱՐ

— Այո՛, այո՛, հեզ, խելօք, պատուական՝  
Ասոնց պէս աղաք տե՛ղ մըն ալ չըկան .  
Լալ, պոռալ, կանչելն ի՛նչ է չեն զխտեր,  
Եւ կը նախանձին իրենց վրայ շատեր . . .

ԿԱՂԱՆԴ

— Գո՛հ եղայ, ուրեմն, ապրի՛ն, շա՛տ ապրին,  
Իրենց նըւէրներ կու տայ Նոր Տարին,  
Եւ վերէն Աստուած ալ անոնց վըրայ  
Հայրական սիրով միշտ կը գուրգուրայ,  
Ու կ'ըլլայ անոնց պաշտպան, պահապան . . . :

(Նուէրներ կը բաշխէ երեխն ալ)

Տըղա՛ք, մի՛ մոռնաք դուք Կաղանդ Պապան :

ՔՆԱՐ, ՊԵՏԻԿ, ԱՐԱՄ (մէկբերան)

— Ո՛վ Կաղանդ Պապա, դուն բարի եկար,  
Տո՛ւր պագնենք ձեռքդ ու մօրուքդ ալ երկար :

(Ձեռքն ու մօրուքը կը համբուրեն)

ԱՂԵՔՍ. ՓԱՆՈՍԵԱՆ

### 4. ՊՁՏԻԿ ՀԵՏԱՔՐՔԻՐԸ

(Մենախօսութիւն)

Արդեօք ի՞նչ է սա սակառին մէջինը . . . (սակառը կ'երեւոյցնէ) ապահովաբար թուչուն չէ, որովհետեւ եթէ թուչուն ըլլար՝ պիտի երգէր . . . կատու ալ չէ, քանի որ չի մլաւեր . . . շուն ալ չէ, չի հաչեր . . . աս չէ, ան չէ, ուրեմն ի՞նչ է . . . շիտակը կ'ուզէ՞ք, ես բան մըն ալ չհասկցայ այս օրուան գլխուս եկածներէն . . . Առտու կանուխ՝ հայրս ճիշդ ասոր պէս (սակառը կը ցուցնէ) սակառ մը տուաւ ինծի և ըսաւ . . . Յակոբ, այս սակառը հօրեղբորդ պիտի տանիս . . . միայն թէ, պատուէր մը ունիմ քեզի . . . գիտեմ որ շատ հետաքրքիր տղայ մըն ես . . . սակառը ծառային հետ չեմ զրկեր պարզապէս քեզ փորձելու համար . . . հիմայ լաւ մտիկ ըրէ, ճամբան սակառը չպիտի բանաս, եթէ բանաս՝ հօրեղբայրդ անպատճառ պիտի հասկնայ և ինծի պիտի իմացնէ նոյն խկ այսօր . . . քեզ նայիմ, պատուէրս չմոռնաս . . . եթէ հետաքրքրութեանդ յաղթած ըլլաս, վերադարձիդ՝ անպարարները տեսնելու պիտի տանիմ քեզ . . . գիտե՞ս որ անպարարները . . . նոր եկածները . . . ինչպէ՞ս չէի գիտեր, ընկերներէս շատերը գացած տեսած էին և այնչա՛փ կը գովէին, այնչա՛փ կը գովէին որ . . . Չերկնցնեմ՝ անմիջապէս ճամբայ ինկայ դէպի հօրեղբորս տունը . . . սակառը ծանր էր, քանի քանի անգամ ստիպուեցայ վար դնել և յոգնութիւն առնել . . . Չեմ սիրեր սուտ խօսիլ, հետեւաբար չպիտի ծածկեմ ձեզմէ թէ հետաքրքրութիւնս զիս հանգիստ չթողուց . . . կ'ուզէի գիտնալ թէ ի՞նչ կար սակառին մէջ . . . բանալը

դժուար չէր անշուշտ, բայց եթէ հօրեղբայրս հասկընար . . . այն ատեն մնաք բարձ՛վ պտոյտ և անպարարներ . . . Նւ սակայն, սակառը միշտ աւելի կը հրապուրեր զիս . . . անգամ մը՝ ծուկեցայ, հոտուրտացի . . . խնձորի անուշ հոտ մը կուգար մէջէն . . . տարակոյս չկար որ մեր պարտէզին զեղեցիկ խնձորներն էին, այն խնձորները որոնց դպչիլը հայրս խօսիւ արգիլած էր ինծի . . . եթէ հատ մը առնէի, ապահովաբար հօրեղբայրս չպիտի գիտնար . . . բայց ինչպէ՞ս կրնայի առնել՝ առանց սակառը բանալու . . . Վերջապէս, ի՞նչ մեղքս պահեմ, այսպէս քանիյս փորձուեցայ ճամբուն ընթացքին, բայց քաջաբար դիմացայ և յաջողեցայ սակառը հօրեղբորս տանիլ առանց բանալու . . . առանց բանալու, ա՛խ, եթէ զիտնայիք թէ որչա՛փ դժուար եղաւ ատիկա . . . Հօրեղբայրս սիրով ընդունեց զիս, բացաւ սակառը, խնձորները հանեց . . . չմոռնամ ըսելու որ հատ մըն ալ չտուաւ ինծի . . . յետոյ սակառը առնելով վեր ելաւ . . . Երբոր վերադարձաւ, սակառը ձեռքն էր նորէն . . . Ա՛ռ, Յակոբ, ըսաւ, այս սակառը կրկին հօրդ պիտի տանիս . . . բայց զգուշացիր, չըլլայ որ բանաս . . . մէջը կենդանի մը դրած եմ, բանալուդ պէս դէմքիդ վրայ պիտի ցատկէ . . . աչխատէ՛ որ յաղթես հետաքրքրութեանդ . . . (պսսն մը շունչ կ'առնէ) Հիմայ եկէք իմ տեղս անցէք և բան մը հասկցէք այս ամէնէն . . . սակառը (ցոյց կուրայ) ձեռքս է անա, և ճիշդ հօրեղբորս ըսածին պէս՝ մէջը բան մը կը խլրտի . . . տարակոյս չկայ որ կենդանի մըն է, բայց ի՞նչ տեսակ կենդանի է . . . ինչպէ՞ս չհետաքրքրուիլ, Աստուած իմ . . . (սակառը ականցիկն մօտ կը քսնի) զարմանալի՛ բան, այլեօ չի խլրտիր . . . կը սխալի՛մ արդեօք . . . (նորեկն սակառը ականցիկն կը քսնի ու մտիկ կ'ընէ) Ո՛չ, չեմ սխալիր, ա՛լ չի խլրտիր . . . և սակայն, դեռ պահ մը առաջ

կը լսէի հանած ձայնը . . . արդեօք սակառը երերցուցած  
 ափեան վիրաւորուեցա՞ւ . . . Ինչպէ՞ս լուծել այս խըն-  
 դիրը . . . Ինչպէ՞ս չհետաքրքրուիլ . . . ա՛խ, սիրելի  
 հօրեղբայրս, այս ի՛նչ փորձանք բացիր զլսուս . . .  
 (սակառը վար կը դնէ ու քեւերը կը ծաղի) Դուք ի՛նչ  
 պիտի ընէիք եթէ իմ տեղս ըլլայիք . . . ապահովարար  
 դուք ալ ինծի պէս պիտի հետաքրքրուէիք . . . խըն-  
 դիրը այդ չէ սակայն . . . խնդիրը այն է որ պիտի կըր-  
 նայի՞ք յազթեղ ձեր հետաքրքրութեան (վնոսկան շար-  
 ժում մը ընկերով) բայց ես ձեզի պէս չեմ . . . ես պիտի  
 յազթեմ իմ հետաքրքրութեանս, մանաւանդ որ ծայրը  
 պտոյտ և աճապարարներ կան . . . (սակառը կը վերցնէ  
 գեսնեկն) այո՛, պիտի յազթեմ, պիտի յազթեմ . . . (պահ  
 մը կը մտածե) Բայց այս կենդանին ինչո՞ւ այլևս չի խը-  
 լըբախր . . . ի՛նչ եղաւ խեղճին . . . վիրաւորուեցա՞ւ,  
 մեռա՞ւ . . . պէտք է քանամ սակառը . . . ո՞վ գիտէ,  
 թերևս դեռ չէ մեռած . . . Կրնամ խեղճ կենդանիին օգ-  
 նութեան հասնիլ . . . (պահ մը կը կեցնայ) սակայն եթէ  
 դէմքիս վրայ ցածիկէ՞ք . . . (սակառը ականջին կը մօտե-  
 ցնէ ու մտիկ կը արեւ) Ի՛նչ փորձեմ չկայ, չերերար անգամ  
 . . . պէտք է օգնեմ ինձ . . . փութամ . . . (ֆիչ մըն աղ  
 կը վարակի ու վերջապէս կը բանայ սակառը. քիթեռնիկ  
 մը իսկոյն դուրս կը սուրայ, կը քոչի ու կը փախչի)  
 Ա՛հ, թիթեռնիկ մըն է եղեր . . . ելա՛ւ . . . փախա՛ւ . . .  
 (կը վազէ ետեւէ) բռնեցէ՛ք . . . թիթեռնիկը բռնեցէ՛ք  
 . . . Աստուծոյ սիրոյն . . . օգնութի՛ւն, օգնութի՛ւն  
 . . . (չի յաջողիր բռնել, սակառին ֆոյ կը վերադառնայ)  
 փախա՛ւ, գնաց . . . ա՛խ անիծած հետաքրքրութիւն . . .  
 հիմայ ի՛նչ պիտի ընեմ . . . (սակառին մեջը նայելով)  
 ա՞ս ինչ է . . . թուղթ մը . . . հօրեղբօրս գիրը ըլլալու  
 է . . . (կ'առնէ ու կը կարդայ) «Սիրելի Յակոբ, եթէ  
 թիթեռնիկը փախչի՝ յանցանքը բուկղ է. ի՛նչ պատասխան

պիտի տաս հօրդ՝ որ թիթեռնիկէն պիտի հասկնար հե-  
 տաքրքրութեանդ յազթած ըլլալդ» . . . (սակառը նե-  
 ցելով եւ ձեռուրները գլխուն սանելով) անպիտան սա-  
 կառ, կորսուէ՛ . . . (չալ ձեռացնելով) ա՛խ, մեաք բարով  
 պտոյտ և աճապարարներ . . . կորա՛ք, գացի՛ք . . .  
 հիւ, ի՛հիւ, ի՛հիւ . . . :

Վ Ե Ր Զ



	Էջ
Յառաջարան . . . . .	2
1. Մայրիկս եւ Հարիկս . . . . .	5
2. Համբոյրներս (*) (Է. Քլօսինօ) . . . . .	7
3. Բարի Հայրը . . . . .	8
4. Բարի Հայրը (Շար. եւ վերջ) . . . . .	9
5. Ճրագն օւ լապտերը (Լ. Պայեի) . . . . .	11
6. Մեծ Հայրիկը . . . . .	12
7. Սիրածներս (Լ. Պրօզներ) . . . . .	14
8. Զարուհի . . . . .	15
9. Մեծ մանչ մրն եմ (Ֆ. Քոմօն) . . . . .	17
10. Երկու մշակներ . . . . .	18
11. Երկու մշակներ (Շար. եւ վերջ) . . . . .	19
12. Պարերգ (Ս. Փանոսեան) . . . . .	21
13. Երկու եղբայրները . . . . .	23
14. Երկու եղբայրները (Շար. եւ վերջ) . . . . .	25
15. Հրեցակը . . . . .	27
16. Անձնուիրութիւն (Ռուսօ) . . . . .	29
17. Վեհանձնութիւն . . . . .	31
18. Հեմիներ (Ս. Վիսարյան) . . . . .	32
19. Սպասուհին . . . . .	34
20. Անմարդուր աղջիկը . . . . .	36
21. Կեցցե՛ ջուրը . . . . .	38
22. Բժիշկին խրատները . . . . .	39
23. Բժիշկին խրատները (Շար.) . . . . .	41
24. Բժիշկին խրատները (Շար. եւ վերջ) . . . . .	43
25. Կարուհիին երգը (Յ. Յ.) . . . . .	45
26. Յարդը եւ ուռիի ճիւղերը . . . . .	46
27. Յարդը եւ ուռիի ճիւղերը (Շար. եւ վերջ) . . . . .	48
28. Կապիկն ու ընկոյզը (Ֆլօրիան) . . . . .	49
29. Գործաւորին երգը . . . . .	50
30. Սարգն ու շերամը (Լ. Պայեի) . . . . .	52
31. Ոսկի մատնոցը . . . . .	53

32. Ոսկի մասնոցը (Շար. եւ վերջ)	54
33. Ասախօս հովիւր ( <b>Սիպիւ</b> )	56
34. Կաղամախին .	57
35. Խաղողին ող'ոյզը .	59
36. Հինգ դրո շնոցը .	61
37. Նարինջները .	63
38. Պասիժը .	65
39. Մերենային անիւը .	66
40. Ծոլը .	68
41. Վարդենին .	70
42. Բարի Սամարացին .	71
43. Անուշիկ խնձորը .	73
44. Ազատարար շունը .	75
45. Գառնուկը ( <b>Սիպիւ</b> )	78
46. Չարին պատիժը .	79
47. Չարին պատիժը (Շար. եւ վերջ)	81
48. Չկնորան ու որսորդը .	84
49. Մանիշակը ( <b>Գ. Ֆ. Վ. Այս</b> ) .	86
50. Խաղալիքները .	87
51. Եզ ու ձի ( <b>Վարդան առակագիր</b> )	88
52. Բարկաւորտ տղան .	90
53. Վարդուհի ( <b>Յ.</b> ) .	91
54. Տղոց տները ( <b>Քասիմ</b> ) .	92
55. Եթէ պարիկ ըլլայի ես ( <b>Սիպիւ</b> )	95
56. Մեծ ժամացոյցը .	96
57. Գեղամի մանր .	98
58. Խակ պտուղները .	100
59. Հետաքրքիր տղան .	102
60. Հետաքրքիր տղան (Շար. եւ վերջ)	104
61. Ազուար ( <b>Վահան Վ. րդ</b> ) .	106
62. Աղուէան ու արթըր .	107

Յ Ա Ի Ե Լ Ո Ւ Ա Ծ

1. Լաւ Գաղափարները (Մենախօսութիւն)	111
2. Հարցումներ ( <b>Ա. Փանոսեան</b> ) .	113
3. Կաղանդը կու գայ ( <b>Ա. Փանոսեան</b> ) .	115
4. Պզտիկ հետաքրքիրը (Մենախօսութիւն)	122

«Ազգային գրադարան»



NL0241487

7898

ԳՐԱՎԱՅԱՌ - ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

Յ. Գ Ը Լ Ը Ճ Ե Ա Ն

Կ. ՊՈԼԻՍ, ԶԱՓՍԱՔՅՈՒՄ, ԹԻՒ 25

Յ. Իրընեան Գրասան նոր հրատարակութիւնները .

	ՂԵՓԸ
ԳԱՆՁՈՐԱՆ, Տարրական Գարներացի, Ա. Անտոնեան . . . . .	5
ԳԱՆՁՈՐԱՆ, Միջին Գարներացի, Ա. Անտոնեան . . . . .	7
ԳԱՆՁՈՐԱՆ, Բարձրագոյն Գարներացի, Ա. Անտոնեան (հրատարակելի)	
ՆՈՐ ԲԵՐԱԿԱՆ ՖԵԱՆՍՈՒԷՆ, Մ. Յովհաննէսեան . . . . .	1 20
ՆՈՐ ԲԵՐԱԿԱՆ ԱՆՆ ԼԻՍԷՆ, Մ. Յովհաննէսեան . . . . .	1 20
ՆՈՐ ԾԱՂԱԿԱՐԱԶ ՄԱՆԿԱԳՈՐԾԷՉ, Մ. Սեպուհ . . . . .	1
ԸՆԴԱՐՁԱԿ ՆԵՔՅՏՈՂՈՒԹԻՒՆ Ս. ՊԱՏԱՐԱԳԻ . . . . .	1 20
ԱԶԱՏՈՒԹԻՒՆ ԲԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՅԵՍՈՒԹԵԱՆ, Հ. Արամեանց . . . . .	1 20
ՓԱՆՏԱՑԱԿԱՆԸ (Թատրերգութիւն), Հ. Արամեանց . . . . .	2
ԲՈՆԱԿԱՆԻՆ ՄԱՆԸ (Թատրերգութիւն), Հ. Արամեանց . . . . .	3
ՀՆԵՐՈՍՈՒՂԻՆՍԵՐ (Ղէպ իրական կեանքի), Հ. Արամեանց . . . . .	3
ԱՅՐԱՄ ԲՆԱՐ (Բնականի իրական տաղերգութիւն) . . . . .	2 20

Գրասանս հասցեն է

کتابخانه اوحانس قيلجیان

در سعادت، جقمانچیلر نومرو ۲۵

Libraire-Editeur

H. KILIDJIAN

Rue Tchakmadjilar No. 25, CONSTANTINOPLE